


910.4
U-95



10 NOV 2011

ԱԼԵԼՈՒՄ ԵՐՈՒՍԱԼԵՄ



24789

910-4
1P-95

այլ

ԱՐԵՎԱԿԻԱԿ

ԵՐՈՒՍԱԼԵՄ

Գ. բ ե զ

Ռ Ի Խ Տ Ա Խ Ո Բ

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՏՈՒՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ

Յ. Մ Ա Տ Բ Ի Շ Ո Ս Ե Ա Ն

Թիւ 27, Ֆինմահմէլլար եօդուշու, կ. Պոլիս

աջոր ես անձին իմում իրադէս եմ,
զբա ակն իմ ետես եւ ոչ այլ ոքո»
Յութ, իթ. 27.



Կ. ՊՈԼԻՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Յ. Մ Ա Տ Բ Ի Շ Ո Ս Ե Ա Ն

1903

մարգ սահման նշանակ առ 1319 մայս 21 տարին
և 36 համար հաշտամաս սիլե թիւ առնշան

04.07.2013

Մ ՈՒ Տ Ք

Կրօնափառն Երուսաղեմի ու պարագայից վրայ
յօրինել շաւազոյն զիրք մը՝ տիրական պարտք ու
փափազ եւ . արգելք եղան անոր անյաջողու-
թիւններ , որ փետրարափ քրին կոյս ներշնչու-
թիւններս եւ որոնցմէ հազիւ կրցայ փրկել այս
շաւը կամ այնպիսի մը յօրինել ածխատածս՝ ողիով
չափ :

1/14 Դեկտ. 1902

Ակիւտար կ. Պոլսոյ

Ա.

ՇԱՏԻԴԱ

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՒԹՈՒՄԵՆ ՚Ի ՅՈՊՈԵ

«Եւ զատիղու նաւի ընդ ծով գնաց
ցելց, եւ զմանապարհս առն երկուա-
սարդիւ» Ա. 19.

ԱՅՈ՛, կը փափագէի՝ ձիթենի աշտանա-
կիս և անոր խաղաղասիհւու լոյսին առ-
ջեւ՝ վանական պարզուկ և անձուկ խցիկիս հայեա-
կէն (որ չորեքմերդրեան անձուկ պատեանովն իսկ
առայժմ առածիդ լայնութիւն մը ունինորեկ հիւրիս
համար)՝ նետել լայն ու պարարտ ակնարկ մը գէթ-
ամէնամերձ անցեալի մը վրայ, որ՝ բնավայրս Կ.Պոլիսի
բարձրերէն մինչեւ Յուղպէ ու անկէ մինչեւ այս քա-
ղաքը նուիրական՝ կը պարունակէ նուիրական ու-
ղեւորութեան մը թարմ յիշատակները . սակայն
անհրաժեշտ հարկն և թարմագոյն սուրբ տողաւո-
րութիւններ կընկրկեն այդ լայն փափագս, կանձ-
կացունեն այդ թարմ յիշատակներուն էջերը :

Ահա դեռ նոր աղասած բաղմաշրջիկ ճամբորդի
մը նիւթական չփոթներէն՝ կուդամ համառօսել
հոս շաւիլս Կ.Պոլիսէն ի Յուղպէ՝ տեսլախառն քանի

մը խորհրդածութիւններով. համառօտեն՝ այս անհամառօտելի ճոխութիւնը, որ շոայլօրէն կը ծփայ Արշիակեղագոսի և Միջերկրականի արևգդէմ ջուրերուն վրայ :

Չորս տարուան անշշուկ և համբերատար ճիգերէ ետեւ՝ վերջին դիշերս ի Պոլիս անցուցի, ճամբորդութեանց պատրաստութենէ չնչասպառ պարտասած, հողերանդ առաստաղիս ներքեւ ապերա՛զ ու աննիա՛զ քունի հանդիսատվ մը, անդդա՛յ քունի մը՝ որ ունէր երջանիկ փոխումի մը մարմնական և հոգեկան բովանդակ նմանութիւնը : Առաւօտուն Սեպտ. 22 (1901)՝ արթունցայ իբրեւ նոր մարդ՝ սթափի ու թեթեւ, և ժամու մը պատրաստութենէ ետեւ՝ տուի վերջին մնա՛ բարեաւս հինգամեայ թրաբեան քրտինքովս ոռողեալ պարտէզիս . մնա՛ բարեաւ ներսիններուն և դուրսիններուն, պաշտօնական և անպաշտօն կարգ ու սարք եւայն՝ մինչեւ երեկոյ, և ժամը 10ին մտայ ոռուսական նաւը, որ ամսնէն առաջ Դոլսդորֆի յիշատակը դարթոյց միտքիս մէջ, որուն իմաստասիրութենէն աւելի սիրած եմ մարդասիրութիւնը և մսաթողութիւնը քրիստոնէական : Երբ նաւը՝ թէ՛ թեռով թէ՛ ճամբորդներով զրկալիր՝ ժամը տասնուկէսին կըսկսէր շարժիլ Ուկեղջիւրի գոգէն դէպի ափանագեղ Մարմարան՝ Վասիլորի և իր ոսկենիոր մայրաքաղաքին հսկայագեղ թեւերն ի զուր կարկառեցան՝ իբրեւ ճնող հարազատ՝ վերջին անդամ մը եւս փորձելու համոզել ու պինդ բռնել զիս չքաժնուելու համար իրենցմէ : Հարկէն աւելի սուրբ պարտք մը հին ուխտ մը՝ լծուած սուրբ որոշումի մը՝ կը մզէր սիրտս ու միտքս դէպ ի վար, հարաւի

ջերմ ու վաղնջուց քաղաքակրթութիւններն որբող գաւառները : Ուղենկիցս՝ Եղիշէ Ծ. Վ. Զիլինկիրեան, Միաբան Երուսաղէմի, որ Պիթլիսի քառամեայ աշխատալից առաջնորդութենէ մը կը դառնար իր վանքը, ունկնդրեց մտերմօրէն ինքնարուղիս ներշշնչումի մը, որ՝ ազգեալ և զգածեալ վայրկեանին վեհութենէն՝ մրմնջեցի ի դէմա Ս. Քաղաքին Երուսաղէմի . արդէն այդպիսի շատե՛ր ալ արձակած էի Ս. Պարթենոպէին — Սկիւտարի — բարձանց “վրայ՝ մնիկի բնակեցութեան մը ծոցէն : Մնա՛ բարեաւ, Պոլի՛ս, քաղա՛քդ հին և հսկայ, ուր ծնայ և մնայ. մնա՛ բարեաւ այս չորրորդ անդամ (–). մի՛, մի՛ այլ եւս բանար քու բարդ. ի բարդ գեղեցկութիւններդ բնական և արուեստական, որոնց համար ա՛լ սիրտ չունիմ ես, որոնք վերջալոյսի մարած չպարներով զո՞ւր կը մրմնջեն ինծի բաներ մը : Ես քու ծովածուփ և ոսկեծուփ թեւերուդ մէջ թափած եմ չա՛տ քրայնք, չա՛տ բան, չա՛տ խօսք և չեմ փոխարինուած յովտիւ չափ . սիրած եմ քեզ սիրով մը անհուն, որուն վարդապետին քաղաքը կը չուեմ այժմ, և թերեւս հոն իր չօշափելի յիշատակներովի փոխարինուուիմ :

Ժամը դիշերուան մէկին՝ մինչ հաշտ ալեակը սիրոյ պէս կը մնջէին մեր շուրջը, եղերք պատիւի նման տեղի կուտային ու լեռները՝ թափանցիկ նսեմի մը մէջէն՝ սիրտի պէս կը հսկէին մեր վրայ, յիշանք բարի յուղումուլ մեր լսցիկն և զետեղեցանք հոն քիչ մը՝ չորս անձեր, մեր վարդապետն

(–). Հեղինակը չորս անդամ բաժնուած և ճամբորդած է և. Պոլիսէն՝ երկու անդամ յԱնգղիա, երրորդ անդամ Յոզգէ և Աղեքսանդրիս ու այս չորրորդ անդամ յԵրուսաղէմ :

ու ես աշխարհականս, ուռւս քահանայ մը վարաա-
գեղ հրեշտակակրօն, և ուռւս աշխարհական մը :
Ենթրիքէն ետեւ կելնենք վեր տախտակամած ;
որուն առաջակողմի կուղերուն մէջ՝ ումանք կըծա-
կըտած այլք թառած և դանդաղկոտ ըստուերի մէջ
ստուերաբար կերեւին Քեաշկեարցի, Հընդկաս-
տանցի, Ռուս և Պարսիկ ու Աֆղան թանձր ուղեւ-
լորներ՝ իրենց հաստ և զուլ տարադներով . դաւ-
րաններուն մէջ հաւի ճագերու նման վրա'յ վրա'յ
փառած են՝ լիսպիկ լաթերով և հոտերով պարու-
րած հիւսիսի դեղջուկ և չարքաշ արարածները ,
որոց չքոտի կենցաղն ու ապրանքը դոչել կուտաց
մեր հպարտ դժգուութեան «Փա՛ռք քեղ Աստա-
ռած ». քանի՛ քանի՛ անդամ վշտաց մէջէն միշտ
վարերը նայելով՝ չենք դոչած այս համեմատական
փառքը , որ վերացական ու երկրաչափական ալ
սփոխն է հաւատացեալին ու փիլիսոփային և որմէ
միշտ զուրկ պիտի մնայ հպարտութիւնն և անձ-
նասիրութիւնը : Ասդին Ամնարիկացի ու Սնդդիացի
երկու շնորհքով ընտանիք , իրենց աստուածաբան
ծերուկ քարողիչովլը , սարքած են ցնծուն խաղ մը .
և մենք շուրջը բաղմած կը դիտենք ու կը խնդանք
մանաւանդ վարդապետը , որ խնդաէ չախորժող-
ներէն չէ : Ես կերանեմ ալ մտովի իրենց տղա՛յ
ցնծուները , արեւմուտքի այդ պեխաւոր կիրթ-
տղայոց , որոնց ձեռքն է լուրջ ըլլալ այլ ձեռքը
չէ ի ժամուն տղայ չըլլալ . կերանեմ ու կը ծա-
փեմ իրենց ժամադէպ տղայութիւնները , մինչ
ցնծափառ և մարմարիկ Մարմարային վճիտ ծա-
փերուն վրային՝ ծանրութեամբ կընթանայ մեր
նաւը՝ լայն և անդորր ճոճու մներով կարի՛ պատկա

ուռա՝ խորհրդափառ դիշերուան անձօն երկնումնեւ
րուն հանդէսլ , որոնցմէ պիտի ծնի սուրբ վաղուին
երկն ու երգն արեւափառ :

Նախկին յուղման ներքին ճօճումները կցորդ-
ուելով արտաքին ճօճումներուն հետ՝ մինչեւ կէս
գիշեր կորրեն զիս կախածոյ տքնութեան մը մէջ ,
և ժամը 7ին՝ ալ նիլլա՞ կը դոցուին խոնջ աչքս :
Առաւօտուն ժամը 12ին Ելլեսպոնտի ճիշդ մէջտե-
ղէն կողջունեմ խոնաւ արեւ մը աշնային , “որ կը
յանէ քողաւոր լոյս մը կրկնեղը լիրկ ու մերկ
ցամաքներուն վրայ . կողջունեմ դեղեցիկ Տար-
տանէլը , մոխրագոյն ընդհանուր լերկութեան մը
մէջ աշնային՝ գարունի նման գեղեցիկ իր շուրջ
դաշտերովն յուռթի . կողջունեմ աջ կողմէն Կա-
լիբոլին . ապա դուրս ելնելով այդ հնապատմական
նեղուցէն կը դիտեմ աջէն Տննեդոսը՝ մաքստոց
Ոդիսեան մանգողներուն , ձախէն հին Խղան ու
Տրովադան իրենց դոնդողածեւ կցորդներովն ան-
յուշ Հոմերոսին : Եւ կընթանանք այդ հին պատ-
մավայրաց մէջէն հոգեբանական քաղուածներով
զբաղեալ : Երեկոյին՝ մուացութեան մը չափ հեռ-
ուացած վոսփորէն , Ելլեսպոնասէն , առանին ու
մտերիմ յիշատակներ ա՛լ տեղի կուտան համաշ-
խարհական և բնախօսական յուշերու և անդրա-
դարձութեանց . ձիթաւէտ պարտիզազարդ Լևրոսի
շուրջ անսանելիք աջէն , Միւսիոյ նախաքրիստոն-
եայ անքեր ցամաքները ձախէն՝ կուտան հնտղնետէ
ջրածեմ շափեղիս լայն պէսպիսութիւններ՝ լողորի
դանդրիկ կղզիներով , յատակի ալեաց բազմավէսլ
բանաստեղծութեամբ , կոնաձեւ լիւներու մերթ
յած մերթ շից յատակ երեւոյթներով ու ջերմաց-

ետև երկինքի մը ջերաջերմ պահակերութեամբն անհուն, որ գուրգուրալով կը հոկէ բարձրէն՝ զուսպ բռնելու համար ուխտական նաւին ներքեւ հենինալով հերձուող անկայուն տարրը : Տա՛րը նաև նենդո՞ղ և ցամաքակո՛ւլ . վայրը, զոր ինք կը դրաւէ արդ հորիզոնարար՝ Արշակնադոսի այս բաղմերեւոյթ պատկերներէն մինչեւ Վոսփորի բերանը, մինչեւ Գիանեան ժայռերը, ո՛ գիտէ ինչ հրաշալի հովիտներով կենդանաբնակեալ ցումաքոներ մըն էր, իթէ արժան է այսպէս մակածել բոլորի երկիրներուն հրաշագեղ չնորհներէն : Հին մեծ պատմազիրք՝ ընդ որս և Արիստոտէլ ու իր աշակերտք՝ ամէնն ալ ակնարկած են երկրաբանական այս շրջումը : Եւ ես՝ ամէն անդամ որ կանցնիմ այսոյն կողեխումբներու առջեւէն՝ չեմ կը ընարինքնադատ մոռածութեանցս մէջ գտնել ընդդէմ փառու մը այն խո՛ր սկիզբին, որ ալ հաւատք մը դաւնալու վրայ է յիս, թէ առնուազն 6000 տարի առաջ ահազին բնաշրջութիւն մը՝ զուգորդելով կարապետելով Սեւ ծովու ուժգին արշաւանքին Վոսփորեան նեղուցն կամ փիւնիկ Լեսէփոսի մը անյիշատակ յանդդնութիւնը՝ կոտրած թափած է Հերակլեան արձաններուն ցամաք կղզանքն և՝ գէթ Աղլանտեան ընկուղեալ երկիրին ծաւալին չափով՝ ջուր չրջած է ներս ի Միջերկրականն (որ յայնժամ կամ լիճ մըն էր հազիւ Մարմարայի չափ կամ իր արդի տարածութեամբը հաշտ դաշտերկիր մը՝ այժմերան կղզիներն ունելով իր վրայ իրբեւ բարձունք կամ լերինք), ու արշաւած է մինչեւ Ելեսպոնտ՝ կլնելով այնչափ ցամաք՝ որչափ ջուր որ բերած էին յայնժամու ներքին ու արտաքին

յեղմունք և որչափ ծով որ գրաւած է ցարդ հոնամեղուանքը : Սամող բակէի (–), Ելլադայի հինաւանդութիւնք, մեծ Սատիրացւոյն և միւս հինաւչխարհագիտաց վկայութիւնք, երկիրի վրայ հրաբըզնային տեղափոխութեանց և արևելին ջերմութեան նուաղելին պատճառած առատութիւնք և հեղեղք ջուրց, բնութեան տեղատուութեանց և տեղակալցութեանց կշռեալ հետեւանութիւնը, ցամաքային ու ծովային արդի կարատ երեւոյթներուն պատճառաբանութիւնը և բանական լոյսը մակածող (déductif)՝ միաբանելով ա՛յլ տուեալ և տալի պատճառաց՝ կը ընան հաստատել այս մեծ հնիթագրութիւնը. Սեւ ծովի բերանն (բ) հրաբդիսային նշաններ, Տրապիզոնի գաւառին ծովեղերեայ լեռներն ի շար կանդնուած վէմերունիչք և պարանօպակք(†), Սեւ և Աղախու ծովերուն մէջ թափոլ Կօի մօտ գետերէն նոյն ծովերու շարունակ աճմունքը. զորս արեգակին ջերմութիւնը չրաւեր շոդիացունել և հաւասարել պահանջուած համեմատութեամբ, նոյն գետերուն հանապազօր Սեւ ծովը բերած ահագին տիղմն և աւազը (τ), որ կը բարձրացունեն միշտ Սեւ ծովուն յատակն և կը զեղուն ջուրը, ասո՞նք ալ հիւսիսին՝ բաւանականէ հղօր փաստ և պատճառներ մը կը բերեն լիշեալ ենթագրութեան և Եթէ անգամ մը սկիզբ դնենք ջուրերուն նախնական բայցարձակ զատութիւնն ի ցամաքէ « Ժողովեսցին ջուրքդ որ ի ներքոյ երկնից ի ծովով մի »

(–) Դիստոր Սիկիւսաց Մատենադարան Գիրք Ե:

(բ) Պաղիբիսա Գիրք Դ.

(†) Ամարանց Էհւզանդեան. էջ 13:

(τ) Պողիբիսա Գիրք Դ.

և երեւեսցի ցամաքն (–) » կը ընտանք, այդ աստուածաշնչական բանալիով, դանել բնական ու աշխարհադրական արդի շատ երեւոյթներուն էոյթը, որուն կուգան լայն յայտնութեամբք նոր հաստատութիւններ տալ՝ արտաքին պատմութիւն, գիտութիւն, աշխարհագրութիւն և տիեզերտուոսութիւն։ Այս խելամտութեամբ՝ մարդ գէթ աւելի վատան կը ընտան ըլլալ երկիրի և երկինքի պատճառական միաձոյլ ներդաշնակութեան և անոնց շրջումներուն հետեւանութեան վրայ, որ սկզբնական բացարձակ պարզութենէ մը եկած յանգած է արդ ի բարդ պէսպիտութեան և պիտի շարունակէ ու պիտի աճի դեռ յայնո՞ գիտէ ցոր կէա՝ սկանելով միշտ իր դարձադարձ բաղմադիմութեանց մէջ՝ տրամաբանական միադէմ ուղղութեան մը ծածուկ և յայտնի ցոյցերը։

Անհուն դոյցութեան ատեանին մէջ՝ այս խնդիրները չունին արդեօք իրենց հունաւոր բայց և միշտ անհունին կցորդ կարեւորութիւնները, որոց վրայէն ներածելով խոկալով թէ պիտի կը ընտան ժամանել մարդկային իմաստութիւնը սկզբնական պարզ վսեմի տեսիլին, մեծ յայտնութեան, քանի որ կուգէ վերջին դարերուա՝ զիտութեամբ քան հոգեւեսութեամբ համնիլ անոր։ Այս խիզախ խորհրդածութիւններն առ այժմ հասուցին զիս ի կեսքոս, որուն առաջքը կը բռնէ ահարկու բերդ մը, փոքրիկ քաղաքք մը կողոսէնսաձեւ՝ սորիկ պատճերով «ինք բարձրաբերձ դղեւուկ Պրիամու (Է)»։ Բերդին ձախակղմը լայն խորշի մը վրայ կը ձգի

(–). Ծննդոց Ա. 91.

(Է). Վիրդիլ. Ենէական Գիրք Բ. էջ 86։

քաղաքն Մետիլինէ, որուն մանաւանդ հարաւայն մասն ունի ամիգիթատրիկ երեւոյթ մը կանաչախայտ և ուր կենեմ արագ պտոյտի մը։ Աջակողմէն շիտակ յունական եկեղեցատունին պատահելով՝ կը գտնեմ մետրոպոլիտին քեռորդիէն գրկաբաց ընդունելութիւն, որ և կը պարտցունէ զիս յունական ցնծուն ասպնջականութեամբ՝ բովանդակ եկեղեցատունը, անոր պարտէզը, քաղաքին չնորհքով տեղուանքը և դպրոցին արտաքին շրջավայրը։ Գեր. Մետրապոլիտը Տ. Թիրիլուա աշակերտ Հէյտէլի կղզիին աստուածաբանականին։ հոն չէ, գիւղական այցելութեանց գացած է։ իր պաշտօնատունը, իր սենեակին ու ննջասենեակին պարզ սրբութիւնները՝ կը յատկանշեն զինքը պաշտօնասէր և անխառասէր եկեղեցական մը։ Կը ըցայ հոն՝ վերջալոյսի վերջին շողերուն օգնութեամբ՝ նկատել ուշի ուշով քաղաքին յոյն դպրոցին մանրամասերը, որոնց կեդրոնը կոթողած է բնիկ վաճառական Սովորկէս Վուրնալողի լուրջ արձանը։ ինք նուիրած է դպրոցին և հիւանդանոցին շինութեան համար 30 000 ոսկի։ այդ կղզեցին համեստ Յոյնը, որ թերեւս Կ. Պոլիս կամ Բարիկլու ուժք կոխած ալ չէր։ Քաղաքին մէջ կայ երկու յունական եկեղեցի, հատ մըն ալ նոր՝ Մայք. Եկեղեցին շինուելու վրայ է, 22-25 Հայ և մէկ Հրէայ։ Կաղղին գլխաւոր բերքն է ձէ՛թ և ձիթենի։ Բանապահեծական երեք վարդով կը յուղարկէ զիս։ Պ. Ամարակու քեռորդին Մետրոպոլիտին՝ որոցմով գովուեալ և զրգեալ կը մեկնիմ այդ քնարական կղզիէն ինաւ՝ թողլով հոն իր հին փամատնոց և սքանչելի Սավիրովին յիշատակը։

Երկուշարթի առաւօտ կը հասնինք Զմիւռնա,
զոր այս անդամ հեռուէն միայն հնար եղաւ ինձ
դիտել 5-6 ժամու չափ և որուն հսկայ պարծան-
քին վրայ աւելցած են ցարդ մէկէ աւելի պար-
ծանքներ. 2-3 մղոն լայնութեամբ ծոցացեալ ծովի
մը խորն ուռանցած այդ դիցական քաղաքք՝ կեն-
դանի վկայ մըն է թէ հիներն աղէկ գիտէին ընտ-
րել իրենց մեծ կեդրոններն հիմնելու քաջադէպ
դիրքերը, քաղաքաշինութեան արհեստը. իր մեծ
և հարուստ ծոցը միակ լայն գուռ մը ունի արեւ-
մըտակողմէն՝ լիափարած Միջերկրականի լիու-
թեանց: Հայերն ունին այս պայծառ քաղաքքն մէջ
պայծառագոյն Եկեղեցի մը Ս. Ստեփանոս, որուն և
ոչ իւրք նմանը չիկայ գեռ մեր մայրաքաղաքի Եկե-
ղեցիներուն մէջ: Երեկոյին նաւեն՝ Գեր. Մելքիսեդեկ
Սրբազն Հօր անաես ողջոյններն առած, կընթա-
նանք ծոցին ձախակողմի եղբերը քերելով, ուր
հրաշալի է ագարականման լայնատարը պարտէղ-
ներու մը տեսիլը ծառախիտ. սքանչելի, հրանալի
ու անման այդ պարտէղները, որ պիտի յափիշ-
տակէին Վիրովին և Դոլսդոյին անդամ և որ պահ
մը կը գեգեւեն իմ ուխտն և որոշումն իմկ. անոնց
կը հսկեն ոլիմրական կոհակադեղ լիու-
ներ. ուղեկիցս վարդապետն ա՛լ հոն բանաստեղծա-
նալով՝ դուրս կուայ երկու բառով իր պարզ
վսկեմը: Այլ վարդապետն վսկեմն շատ վսկեմ է
վայրին շանդային վսկեմութիւնը:

Մեղք որ Զմիւռնայի մեր պարծենկոտ զրա-
գէտներէն մէկը չէ երդած զայն (որչափ ինչ գի-
տենք) իր բնիկ խանդովը: Գիշերն 51/4ին կը հաս-
նինք ի հարուստն Քիսս, որ նսեմացեալ ոլորտի մը

մէջ կը փալփուլայ իր կանթեղներովվը՝ լուսհարսնաց-
եալ դիցուհի: Ուժգի՞ն հողմ մը կը վերիվայրէ
ալիքն ու մեր խաղաղ գաղափարները, և հազիւ
կը խաղաղի առաւօտեան դէմ: Այս անկարծ
յուղումն և հետեւորդ խաղաղութիւնը՝ կը բերեն
միտքս իր վաղուց ընտելացած տիեզերական-խա-
ղաղութեան մը մեծ գաղափարին . . . :

Այսպէս՝ խաղաղիկ մրմունջներով և տրոփում-
ներով անյոյզ գիտակցութեան մը՝ կը հեռանանք
այդ երկնող ցամաքներէն խայտացող ծովերէն և
ծփանուտ հոմերական կղզիներէն, որոնց վրայ թա-
ռած է դիցարանական հոգի և շնորհ մը և որոնց
մէջ կը րունի անջատ ու ընկերնաշտիկ կենցաղ մը
միր՝ ջամբուած պահպանուած միրաժիր նաւերով և
փիւնիկ ու հելլէն արուեստգիտութեամբ: Երեք-
շարթի օրը՝ բուն արշիպեղագոսի բացերն ենք, ու
կը նաւենք մինչեւ երեկոյ բաց ծովի մը վրայէն՝
բաւական խոռված աւարասու յուղումով մը, որ
ընդհուպ մեր նաւեն ալ պիտի առնէ տրտմալի
աւար մը: Օտեսայէն իր մօրկանն հետ երուսալէմ
ճամբորդով թոքախտաւոր 18 ամեայ աղջիկ մը
կը մեռնի տախտակամածին վրայ, և զիշերուան
անբողոք մթութեան լուռմուռով կը նետեն խե'ղճն
աղի մեծ պատանքին մէջէն անդունդ գերեզմանք,
միայն հէք մօրկանը խլդուած արցունքովն և եր-
կինքին անլի ցողերովը սրբուած լուացուած դիակը:
Թէպէտ մենք շատ կը պնդենք մօտաւոր ցամաք
մը հանել ու թաղել, բայց հոս՝ այս լոյց տարրին
վրայ՝ ծովային օրէնքը միշտ կարծր ու անողորմ է,
ծովի պէս անողո՞րմ ծովի՝ օրէնքը, զոր թերեւս
բախած հին փիւնիկեցի մը հիմնադրեց նախ:

Տիրութիւն մըն է կը պատճէ սիրոս , և այն իրիկուն չեմ կը լինար ընել Թուղդոյեան ընթրիքս : Թշուա՛ռ կեանքերու վրայ՝ ի՞նչ ահաւոր մահեր ալ կան , Աստուա՛ծ իմ : Մահու օրն է երեքշարթի , որով դարձեալ կը ճշմարտի խպոկրատեան կոճարը (ա) :

Մեր նժդեհակցական սուգը , սակայն , տեղի կուտայ՝ հանդէս կոս (Կով) կղզիին՝ անձնական և բժշկական դառն յիշատակներու . աչքս արցունքով և միտքս անհաղորդ մտածումներով կը լենան մեծն իպոկրատի ծնավայրին ի տես . երկու երեք տարի բժշկական փորձերու և փորձանքներու ականատես , երեք տարի ալ ասկղեպեան ամէնազժուարին առեղծուածի մը վրայ աշխատած եմ չարաչա՛ր անձնանութիրութեամբ . . . : Երեկոյին Պիթագորի կղզիին և Հռոդոսի միջեւ ենք , երկուքն ալ պատմական , երկուքն ալ խորհրդական : Լեսրոսէն մինչեւ հոս՝ բուսականութեան մէջ ափրող տեսակն է ձիթենին . լեռներու , ապառաժներու վրայ , դաշտերու , հովիտներու մէջ ու ծովերն ի շար (բ) . ինձի կը թուի՝ միայն Սրչիպեղագոս , առանց Պաղեստինի կը հայթայիթէ Ասիայի ու Եւրոպայի մէջ սպառած ձիթին և պառուղին երեք չորրորդը . և մեր վաճառականները ինչպէս միշտ նոյնպէս և այժմ թողած են ձիթն ու ցորենը ,

(ա). Խոգիբատ իր Դարմանախօսութեանը մէջ գրած Է՝ թէ մահունք ընդհանրապէս կը պատահին անդպյտ օրեր :

(բ). Սիսա՛լ է Տիներուն կարծիքը՝ թէ ձիթենին ծովէն 100 մէթք չեռու չաճիր . Պաղեստինի մէջ , մանաւանդ Երուսաղէմի շուրջը , ծովէն հազարաւոր մէթք չեռու՝ ձիթենեաց առատ բուսականութիւն մը կայ՝ թէպէտ եւ այժմ ոչ այնչափ հիւթեղ , թերեւս երկիրին ժայռուտ ընութենէն :

և հիմայ ալ գորդի մը ետեւէն ինկեր են զրադէտի մը մոլեռանդութեամբ :

Զորեքշարթի՝ կիսպոսի հարաւէն կը նաւենք ի Տրիպոլիս ընդ ծով խոր՝ Խորագոյն զգացումներու յորդութեամբ՝ խելաց տախտակամածին վրայ կը մրմնջենք աղօթք մը սրտեռանդն , « Առաւօտ լուսոյն »՝ լուսերգակ Շնորհալիին : Կը յառաջանանք Հռոդոսէն ի Տրիպոլիս արեւելեան « շուրջ երկին շուրջանակի ջուրց կոհակ » . ա՛լ բնա՛ւ չիկայ նշով ցամաքի , ա՛լ մտած ենք բուն Միջներկրականը , վերն երկինք վարը ծով անսահման և շուրջ հորիզոնը տափակ՝ յաւիտենական բոլորակ ձևուղը միայն յօրինելով մարդկեղին հայեացքին տարածին չափ անհուն մը երկրաւոր և բարձր՝ ատեան յարմար անհուն և յաւիտենական հարցերու , ուր ա՛լ մարդ՝ բաւական հեռացած ժամանակաւորին ու սահմանաւորէն՝ կըստիպուի մտածել յաւիտենական բաներու վրայ , շղթայշար պէսպիսութեանց , յեղմանց , երեւոյթներու , բնապատկերներու և տեսիլներու , որ կը կազմնն զիտութիւնն և պատմութիւնն իրենց անհաս և հասանելի կողմերովը , հետեւանք և արդիւնք ո՛չ միայն բնութեան ոյժմերուն այլ և մարդկային յեղեղուկ կամքին : Հարկեւոր երեսա՛կները մեծ բոլորին , որ իր մանրամասնութեանց ու մամնաւորութեանց մէջ ստէպվատթար ձեւերովն ալ՝ մի՛շ կը դիմէ ու կը դիմէ ի մեծ վախճանն բարի , ի դիտաւորութիւնն համապարփակ ի սկզբանէ նկատեալ և ստեղծեալ անտօրինաբար : Այս անշորջագիծ գաղափարներու յորդութեանց վրայ՝ ժամը տասնին բարակ ըստուերի մը պէս նշմարեցինք կիսպոսի մշուշապատ

շրջադիմը՝ պատառ մը ցամաք խոկում ալ ա՞ն՝ Միջերկրականի ջուրերուն անքոյթ անկիւնը, որ երկու երեք ժամէն ցնդեցաւ անհետացաւ առեղծուածի մը տարտամովթեամբ՝ թողլով մեզ աստղազարդ երկնաձեղունին տակ անդորրափայլ ծովու մը քիմահաճոյքներուն և նազանքին, որ առարկայական վճիտ ու անջան խորհրդադուներով կորրեն կը հմայեն միտքն ու կը պարարեն կը կազդուրեն աչքն՝ հրաւիրելով ի գուն անխոռով :

Հինգչամիթի առաւօտ 12ին քաղցրայոյս արշալոյս մը կը յափշտակէ աչքերէն մորիկեան վարադոյը. շառագեղ առաւօտ մը՝ քահանայապետական մեծվայելչութեամբ՝ գրաւած է արեւելքի դուռները՝ բարեգուշակ ամպերու շվարչներով միայն սքորուած, և կընթանանք հանդարտ ու ջերին օդով մը դէպի Տրիպոլիս. ա'լ անհետած են բոլորովին՝ ստուերք ցամաքի, լեռ, փարոս, կղզի՝ ժամեն 51/շին կերեւի Սուրբիական լեռնոտ երկիրը. ջերմութիւնն է 25°. անձրեւ ու ապա նուրբ թաթառ մը կերեւի յարեւեմուտս. ժամը 7ին կը հասնինք Տրիպոլիս՝ սիրուն եռաքաղաքը, որուն ետեւէն կը պահակերեն հսկայ Լիբանաներու յառաջապահներն՝ հագած մշտագարուն կանաչ մը և անգայա օդի և ամպերու վերարկ մը նուրբ Մեր նաւուն հսկիլ ճգնող երկու ցուկանաւ մէջտեղէն ճեղքուելով կընկլուն. նաւորդ արաբներու ճիշը, պոռչըտուքը, վայնասունը զիս կը փղըձկեցուննեն. բայց աւետիսը թէ մարդու կորուստ չի կայ՝ կը փարատէ տաղնազս : Այս արկածը բարեգուշակ չէ ինձի . . . :

¤

Վաճառաշահ այդ ցամաքը, որուն նախշուն

տնկախիտ դաշտերը երկմղոն հեռաւորութեամբ մը կը հրապուրեն մեր նժդեհ հայեացքը, ունի ասիական ու եւրոպական հոտ մը. տեղացի ամբոխ մը՝ մեղկաշօշափ բարբառով և ճարպիկ ճապուկ շարժուածներով կուգայ և չորս դիէն կը պաշարէ կողողէ մեր նաւը : Հոսկէ՛ է որ կըսկսի կլիմայի ու բնակիչներու մասի մը փոփոխութիւնը, որ կը տեւէ մինչեւ ծիպրալդար՝ եւրոպական պէսպիսութիւններով բարեխառնեալ՝ սուրբիական ու ափրիկեան եղերքն ի շար :

Կէս գիշերին կը չունք, և ուրբաթ առաւօտ կողջունենք՝ քանի մը արաբ-յոյն ուսանովներու նոր ուղեկցութեամբ՝ Պէրութը սիրուն, որ բովանդակ Սուրբոյ և Պաղեստինի քաղաքներուն ծովեղերեայ մեծ շահաստանն է՝ ըստ վաճառաշահութեանն իբր հաւասար մը Զմիւռնային, ըստ զրիցն և կլիմային վեր քան զայն : Յղկեալ կոկիկ ամփիթատրիկ և պարտէզներով անջրագետեալ շէնքեր, վաճառատուններ, ապարանքներ, վիլլաներ, համալսարաններ ու բարձրագիր գիւղեր՝ հորիզոնն ի շար ըմբերձիկ լիբանաներու լայնակող ստուերին տակ՝ կը խայտան ճոխ և գեղեցիկ : Մանաւանդ զօրանոցը, որ միջնամերդի մը ամուր բարձրութեամբ և լայնութեամբ ետեղակալած է քաղաքին իբր ամբողջ հարաւամասնը : Միայնակ կելնեմ ցամաքը, և շիտակ կերթամ Հայոց Ս. Նշան վանքը բարձրագիր, որ մաքուր և պարզուկ շէնք մըն է 5-6 սենեակով, և կը վարի ընդ տեսչութեամբ Ներսէս վարդապետի Խապայեան : Ունի եղեղեցի մը 30-40 մէդրի վրայ, գետնափոր իմն, որուն յշատակարանը կօրինակեմ :

« Օծմամբ սրբեցելով հաստատեցաւ Եկեղեցին յանուն Ա. Նշանի Փրկչին, ի լիշտառակ նախահաւասար ժողովրդեան Հպաց, բարեջան տենջանօք Սրբոյ գահին նրուսաղէմի Տ. Տ. Յովհաննու որբազան Պատրիարքի Զմիւռնացւոյ, ի մասուցումն զաշտաման որբազան խորհրդոյ ի փառա ամէնասուրբ Երրորդութեան. Գնեալ արդեամբ Յովսէփ Սարկաւագի Այնթապացւամիաբանի սրբոյ աթոռույն նրուսաղէմի :

Ցամի 1851 ի Փետր. 28:

Պէրութի բնակիչք առհասարակ բարեկեցիկ են. քաղաքին արտաքին տեսքը նման է Մարմարայի Քաղկեդոնին՝ աւելի բարձրադիր. օդը մեղմ՝ ջերին բարեխառնութեամբ. բնակիչքը մահմետական, կաթոլիկ, յոյն և հրեայ: Շուկան և քանի մը հայ վաճառատուններ ալ այցեցի, շուկան՝ աւելի վաճառամիթ եր քան ցուցադիր՝ Պոլիսի շուկային մանրանկարութիւնն է. քանի մը այցերէ ետեւ՝ ժամն սովորեց զիս մեկնիլ այս բանուկ քաղաքէն ալ՝ ընդգոգելով հակիրճ և անուշ յիշատակ մը: Ժամը 11³/₄ին (երեկոյ) ճամբայ ելանք ի Յոպակ. մէկ ժամէն՝ նոր Տիերոսը—Պէրութ—ծածկուեցաւ իր մեծագեղ լերանց ու արեւամուտի ստուերներուն ետեւ՝ զուարթուն ծովհարսի մը բայցսփիկ ամօթխածութիւններով, զորս վերջակիտեց ի մեզ թունդ յիշատակ մը: Եւ ահա Լիբանանեան շղթայք առին ահարկու պահակերներու կերպարանք մը՝ փիւնիկ այդ եղերաց յուռթի և ժիրաժիր մնարն ի վեր: Գաղջ հանդարտ ու խորհրդագեղ մութը քանի կը յառաջէր՝ ծովափնեայ մեծ ու փոքր գիւղերու և գիւղաքաղաքներու խիտ առ խիտ լոյսերը կը յաւելուին շողշողալ փոսուռաներու պէս մեր ձափէն՝ մինչեւ որ ամբողջ այդ կողմը սուզեցաւ գիւղ գիշերին աննշոյլ ծոցն երկնող. Սուրբ Երկիրն ալ ծայր

տուած բայց այլես ծածկուած էր մեր խոնջ աչքէն՝ նսեմ պատկառանքով մը, որպէս զի վաղիւ աւելի՛ գեղեցիկ և աւելի՛ լուսաւոր գրկաբացութեամբ ողջունէ բնաւքու: Անդին՝ աջէն բացարձակէն միշտ բարիէն՝ Միջերկրականի բացավայր հսկայ խորաններուն բարձրէն՝ կը հսկեն սուրբ և հսկայ բազմաստեղք՝ անհուն լուսոյ մատեանի մը խօսու՛ն չողու՛ն երեւոյթով՝ ամէնախաղաղ ծովի մը վրայ, որ թերեւ կերկարէր կը սփոէր ալ այս բարեբաստ անդորրը մինչեւ Հերակլեան արձաններն և Ատլանտեան լայնատարածն իսկ. ո՛, շատ գթած եղան այս անգամ երկինք՝ անկայուն տարրին վրայէն գրեթէ բովանդակ կայուն և աներեր ընթացքով անցունելու զիս այսպէս :

Դիշերը ժամը 3ին հասանք Սիդոնի առջեւ, առաւաօտուն անոր ծիրանիկն շատ խորունկ և անանց ծիրանիով մը (երկինքինը) գլխադրած պսակուած տեսնելու համբար Դեղեցիկը — եաֆան(“) — սուրբ քաղաքին նաւահանգիստը :

Աւ ժամանեցինք շաբաթ առաւաօտ ժամը 12ին: Անպարոյր խաղաղութեամբ սրտի՝ աղօթքս ըրի արեւելքի մեծ խորանին առջեւը ծիրանի՝ վերջաբան ուղիս և հարեւանցիկ խոկումներուս, յետահայեաց անդիղջ ակնարկ մը ձգելով ի հիւսիս, ուրկէ ճամբայ եւայ և քաշեցի այս խաղաղ գիծն անհետ՝ իրեւ ենթամնայ վշտալից անցեալ կեանքի մը. դէպ ի նոր տող մը խաղաղ կեանքի. ո՛ տայրթէ աւարտէի զայն ճշմարիտ խաղաղութեամբ :

1/14 Դեկտ. 1901

(“) Եաֆա (Յովապէ) գեղեցիկ ըսել է:

Բ.

ՅՈՄՄԵՆ Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ՎԱՆՔԸ

" Those holy fields,
Over whose acres walked those blessed feet,
Which fourteen hundred years ago were nailed,
For our advantage, on the bitter cross ..

Ճամփա գալապոյցք սրբանըւեր
Ուր շրջեցան օրնեան սաքեր,
Որ տասն եւ չորս գարեր առաջ,
Վասին բարեաց մարդկութեան մեր,
Բեւեռեցան դժողին ի խայց :

ԵԱԹԱ.

Զայնին պէս-Եաֆա՛-զուսպ և ամփոփ քա-
ղաքիկ մը, արտաքուստ տեսիլովն ալ՝ նշանակու-
թեանը չափ սիրուն և նկարչագեղ, կառուցուած
սուր եւ զուարթ բլուրի մը վրայ, որ իր սանդը-
ղաձեւ ելեւելքներուն վրայէն ալեկոծումէ ազա-
տած նորհարսի մը ծափիկ ցնծութեամբ կը նայի
ու կը խայտայ կատաղի ծովն ի վար :

Նաբահանգիստն՝ առքերեալ աւազներով և
տիղմերով խրթնացած՝ ծանծաղ և վտանգալից է.
Քանի մը ցից և տիսեղծ ժայռեր կը կոծին բացա-
ծովէն մշտայոյզ կոհակներու մոլեփրփուր բախում-
ներով, որոնց վրայէն արաբներու լայնկող նաւակը-
հրաշալի դիւրաթեքութեամբ՝ կանցունէ ուղեւոր-

ները , սահեցիկ ստոյգ մահու մը լպիրծ վտանգ-ներէն :

Հստ Պլինիոսի և վաղեմի աւանդից՝ այս փոքրիկ քաղաքը կա՛ր ջրհեղեղէն առաջ . կըսեն՝ նոյնահապետ հիմնարկած է զայն և ապա հոնկէ՛ մտած իր տապանը . կըսեն դարձեալ՝ ջրհեղեղէն ետքն Յարէթ նորէն շինեց զայն և իր անունը դրաւ անոր : Քիրաւմ հո՛ս հանել առւաւ տաճարին եղեանափայտերը (–) . հոսկէ՛ Յովլնան մարդարէն՝ փախըստական « յերեսաց Տեառն »՝ նու նստաւ Թարսիս երթալու (Բ) : Եափա միակ նաւահանգիստն է հարաւային Պաղեստինի . հոնկէ՛ կը դիտուէին երբեմն Թարսիս գացող եկող նաւերը :

Եափայի զուարթ բնակիչները խանդաղատանքով կը յիշեն ցարդ Տարիթայի կամ Տորկասի (Այծեմիկ տիկնոջ) վէպը (է) : Մայիսի 25ին՝ տարեկան հանդէս մը կը սարքեն , և քաղաքին երիտասարդները՝ նարընջենեաց անտառներն երթալով՝ օրն ի բուն կերդեն կը խաղան ի պատիւ այդ Տիկնոյ :

Խօսուն պուչըսուն գիրուկ վարդապետ մը՝ վեղար ի գլուխ(τ)՝ կուգայ մեր նաւը . իր դիմագիծերէն կը ճանչեմ զինքը , Պոլսեցի մըն է և տղայութեանը տեսած եմ զայն մեր գրասեղաններուն առջեւ : Ուղեկիցս վարդապետին հետ կը գըրկախառնին օծակցական սիրով , և կանցնինք

(–). Եղբառ Գ. 7:

(Բ). Ցաման Ա. 3.

(է). Գործք Առաքելոց , Թ. 36—43.

(τ). Երուսաղէմի վարդապետները վեղար ի գլուխ կը շրջին դեռ արտաքոյ ։

արագ թեթեւ ու տրոփուն թափով մը այն հանդարտացեալ ալեաց վրայէն , որոնցմէ անցայ ու յետս դարձայ և տարի առաջ այնքան սոսկ-մասք . . . :


Օրհնեալ է Աստուած . եղերք կելնենք , Պաղեստինի « սրբանուէր դաշտորէից » եղերքը , և կերթանք շլատակ Հայոց վանքը , որ նաւահանագիստի մը չափ մօտ է ծովին և նաւահանգիստէն աւելի դիւրութիւններ կուտայ ծովագնաց պանդուխտներուն , ըստնք՝ Տեսուչ վարդապետին չնորհիւ :

Այդ տիմրադէմ վանքը՝ պատած աղի և խոնաւողով մը՝ ունի արեւելեան խանի մը լայնակող երեւոյթը : Երկու գիշեր հիւրընկալուեցանք հոն աւրախ հանդիպումներով և խօսքերով . Եափայի վանքը կա՛ր կէս մէդր տրամագիծով և մէդրէ մը աւելի դուրս մնացած՝ թաղուած մարմարի հին հիմնափառն մը պատմական : Բակը կայ Եւդոկիայի Պետրոս Պատրիարքին տապանաքարը՝ պատմական արձանագրութեամբ մը : Իսկ քաղաքն աս հասարակ արուայիկ միջակ և շատ ուրեք խառնակ դիրքով , իր արաբական շուկայով , հայ կալուածներու փողոցին լայն ցուցադրութիւններով , ընդարձակ պարտէղներով և աշխարհոչակ նարընջենիներով ու գաղթական զատուցեալ հաստատութիւններովն՝ ունի համառօտեալ սիրուն պէսպիսութիւններ , որ կը զուարձացունեն առանց յափրացունելու : Նարընջենեաց բացալայր պարտէզ-ները՝ յածուն անտառակներու հաճոյական երեւոյթով մը՝ բնասիրական խայտացող հակադրութիւն մը կը յօրինեն քաղաքին արեւմտեան պարիսպնե-

րուն և փողոցներուն կամարակապներուն հանդէպ, որ դիզուած են եղերքն ի չար և որոց դէմ 6-7000 տարի է կը մարտնչի ու կը մունչէ ոռնաղին Միջերկրականի լայն քղանցքը. «ա՞նդ կացցէ»: Թուի սուրբ երկիրին այս սիրուն սահմանակալին առջեւ ովկէան զինաթափ եղած, ա'լ միայն յաղթեալ ու Ընկրկեալ հզօրի մը սասատով կը րախէ ու կողոքէ անոր անդրաջրհեղեղեան գամերը: Այս սահմանակալէն մինչեւ ձիսլրալդար՝ 6-7 աւուր արագ ձանապարհ մըն է ծովու . ջուրի այդչափի պարարտ ծանրութիւն մը՝ աղխեալ զանգեալ իր ոյժն եւ թափը տակաւին Եաֆայի եղրերուն և շէնքերուն կը զարնէ իրը անդադար իր թիվինեղ կոհակներով:

Միջնաքաղաքին հին ու նոր շէնքերուն մէջ տիրող ձեւն է անպատճգամ' և ուղղորդ քառակուսին ճարտարապետականին հաստատագոյնը. անոնց մեծագոյն մասին երդիքն ալ տափակ է ու անդադգմբէթաւոր, որ արաբական միակ նիշն է քաղաքին: Փողոցներն ալ ուղիղ և կարճ սակայն լայն են: Բուն քաղաքին մէջ՝ պարտէղ գրեթէ բնաւչիկա՛յ, մէկ երկու մասնաւորներէ և Ֆրանչիսկաններու վանքին բուրաստաններէն զատ :

Քչքըսուելով մեր վարդապետներուն հնո՞ւ տուինք բաւական այցեր նշանաւոր հայ քաղաքացիներուն, ի մէջ որոց Պառոն Բասկալ Սւատրիական հիւպատոսը, որ խոհեմ և կիրթ անձնաւորութիւնն մըն է, Պ. Գէորգ Մուրատ՝ Գերման հիւպատոսարանի թարգմանն և այլք: Կիւրակէ առաւաօտ ժամը 12ին արթուննալով վանայարկ կմրաձեղուն սենեկակիս մէջ՝ սկսայ աղօթել ինչ որ ներսէն կուգար վայրկենապէս գրաբառ՝ Նարեկացիին և Դաւիթին:



օրհնութեանց կցորդարար իմն . չորս հինգ տարի
է այսպէս կազօթեամ . ամրաւ ինքնազիւտ սփո-
վանք կան այսպէս աղօթելուն մէջ , որ բա-
նաստեղծագոյնն և քրիստոնէագոյնը կը թուի .
շաբաթուան մը ուղեւորական ցիր ու ցան խո-
կումներէ ետեւ՝ հարկ է ամփոփիլ աղօթից անդոր-
րող խնկումներուն մէջ : Ահա կը զարնէ մօտի քամ-
բանան ծանր ծանր և կը լեցուին իմ աչքս , որ
երեք տարի է հարկեալ ու պայմանեալ ակամա-
յութեամբ մը չեմ մտած հայ եկեղեցին . . . կը
մտնեմ հոն՝ այդ տարտամ և խոնարհ յարկը : «Նո-
րոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քոյ»՝ առա-
ջին միխթարական ձայնն է որ կը բախէ ական-
չիս և սրախո՝ Սաղմոսի հզօր տողերէն : Եւ հոն
երկու վարդապետ ու երեք աշխարհական՝ խաչի
բաւական փայլուն երգեցողութիւններով կը կա-
տարենք վարագայ «փայլուն տօնը» : Եկեղեցին
շատ փոքր և ձախները շատ մեծ են հոն :

Եաֆայի նարընջենեաց պարտէզներէն տարին
500,000էն 800,000 մնտուկ (մէկ մնտուկը 100-120
հատ) նարինջ կը յցուի Եւրոպա և Ամերիկա : Այդ
նարինջներն են քաղաքին գլխաւոր նիւթը վա-
ճառականութեան : Երեկոյին՝ վարդապետներուն
հետ դացինք Netterի երկրագործական երեսնամա-
սայ հաստատութիւնը , որ քաղաքէն կէս ժամ
հեռու Սարոնի դաշտին սկիզբը բարգաւաճած է՝
օրինակելի տիպար պատրաստութիւններով : Արդէն
Պոլիսէն ծանօթ պատուական հրեայ մը՝ Մ. Միկ-
րանի՝ յանձնարարած էր ինձի այցել այդ հաստա-
տութիւնը , որուն Տնօրէնն է իր քիուայրը : Սկիզբով
միրող բնագործական արհեստից՝ կուղման նկարագ-

ըել հոս Սարոնի հարթագեղ դաշտին սկիզբը ծաղ-
կած այդ ագարակ-դպրոցը մեծ՝ ընդարձակու-
թեամբն հաւասար Ալէմտաղիի Հալիմ փաշայի
ագարակին , իսկ ընթացիկ կազմածովը չատ գե-
րազանց անլէ :

Անցնելով վայելուչ ծառուղիէ մը , որուն եր-
կու կողմերը կը բանեն պտղատու ծառերու ան-
տառներ և բանջարեղինաց մեծ ածուներ , հասանք
նախ ճշգ ագարակին կեդրոնը կառուցեալ եր-
կայն քառակուսի յազթ տաճարը . երբ ներս մտանք
կեդրոնական դուռնէն՝ 20 մէգր երկայնութեամբ
և 15 մէգր լայնութեամբ պարզ ում եծավայելուչ
սրահի մը մէջ գտանք ինքզինքնիս , որուն ճակա-
տը բանած է զեւտական սրբավայրը վարագուր-
եալ՝ առջեւն ունենալով երգեցիկներու դասն և
ընծայատունը . ապա 10-15 կարգ նստարաններ
աղօթաւորներու համար և ասլա գաւիթն ուր կե-
ցած ենք : Եէհովայի նուիրեալ այդ մեծ սրահին
անմիջապէս վրայի յարկը կը գտնուի երկրագոր-
ծական դպրոցը՝ բաժնուած հինգ մեծ դասարան-
ներու (ըստ հինգամեայ բրոկրամին) և արտաքին
սրահի մը : Ուսանող պատանիները մեծ մասով իս-
րայէլացի ու Պոլսական դեհերէն են 12էն մինչեւ
20 տարեկան՝ սատակ կապոյտ զգեստներով . 150
հատ կան , և կաշխատին դաշտը , դպրոցը , գոր-
ծարաններուն մէջ օրինակելի պարզութեամբ եւ
վարժութեամբ : Անոնք կը ցանեն , կը հերկեն , կը
հնձեն ու կամբարեն . անոնք դարձեալ կաղան ,
կը լեսուն , կեփեն , խաղողը կը ճմլեն , պանիրը
կաթը կարագը կը պատրաստեն , և կը դարմա-
նեն անստունները : Ֆրանսական դուարթ ոգի մը

Կը ցոլայ իրենց տարագին ու դէմքին վրայ , իրենց ուսուցիչներուն մեծ մասը Ձրանսայի մէջ կրթուած ըլլալով : Ապա հետզհետէ այցեցինք բուսական թանգարանը , ուր Եւրոպայէն բերուած սերմերու մեքենաներու և բուսական պատկերներու վրայ կը դասախոսէր Բարիղի մէջ ուսած դասատու մը . Գիրքերու թանգարանն , ուր կային 4-5000 մատեան՝ նոյն խկ գրական հեղինակութիւններ և ուր դրուած էր սպատիերն հիմնադիր Netteրին . ապա լուսանկարի բաժինը , անօրէնի բաժինը , տարրագիտարանը , դգեստարանը , ննջարանը , խոհանոցը , փուռնը , բաղնիքը . որոնք 200 հոգի տաճելու համեմատ մեծ են և կը գտնուին անմիջապէս տաճարը շրջապատող ճամբուն վրայ , որ կը կրկնուի զուգահեռաբար . երկրորդ ճամբուն վրայ են կովանոյն և ցուլարանը , ուր իրենց խոչոր կազմովը կը հեւան Դամասկոսի կովերն ու ցուլերը և մանրիկ գեղեցկութեամբ կը խայտան Եաֆայինները . երրորդ բաժինին վրայ են կաթնատունն և պանրարանը , ամուրի դասատուներու համար զատաքարդման մը , ամուսնացեալներուն համար աքարդման մը զատ , որոնց առջեւն է մեծ գինիարանը , կրկնորմ ճարտարապետութեամբ կառուցուած ըստ տարրագիտական սկզբանց , չէնք մը լայնարձակ կամարակապ՝ տաճարին չափ , ուր կը գտնուին ըստ վերջին ոճոյ գինեհորը , մեծամեծ տակառներ , մեքենաներ , մեծ ամաններ , հաղորդիչներ այլովքն հանգերձ . այս ամէնուն վրայ կը սիրէ ամուր պարզութիւն և մաքուր հնարագիտութիւն , որ ամուր պատիւ մը կը բերէ հաստատութեան վարիչ տարրին : Տեսանք նաեւ Եւրոպայէն բերուած նոր սեր-



ԱԻԱԳ ԽՈՐԱՆ Ս. ՅԱԿՈԲԱՅ ՏԱՑԱՐԻՆ

մերու փորձարանն ու ծաղիկներու և ծառատուն կերու վայելչագեղ տորրանոցը, որ շէնքերուն արեւելակողմը դիցարանական բարտիներուն ներքեւ քառակուսի զատուցեալ ածուի մը մէջն է ու կը բուրէ՝ դրախտային քաղցր զովութեան մը կցորդ՝ սուր հոտ մը աշնային ծաղիկներու . հաստատութեան հարաւային կողմը բլրածեւի մը վրայ կը տարածուի մեծ այգեստանը . որ գարունին կը զգենու լիականաչ վերարկ մը նուրբ՝ աչք առնելու չափ առատ և հզօր գոյնով, և ամառը կը հարանայ խոշորահատ մարդրիաներու անհամար ողկոյզներուն :

Ապա անյագուրդ ակնարկ մը ձգեցինք 240 հէքդարի չափ մշակուած ստացուած դաշտագետինին վրայ, ուր նարընջենիներ, թթենիներ, ցորենի, գարիի, վարսակի ողորկ արտեր՝ լարաբաժին կը յաջորդեն իրարու անդորր եւ ապահով պաղարերութեամբ, և երանի՛ կարդացինք Աստուածաշունչի այն խմաստուն ժողովուրդին, որ այդքան օրինակելի կարեւորութեամբ ըմբռնած է մշակական փիլիսոփայութիւնը՝ սուրբ այդ հողերն արօրի փայլուն սրբութեամբ հանդիսադրելով արեւուն՝ ժիրաժիր մանուկներու սուրբ քրտինքովը : Այս ամէնը կը վարէ միակ անօրէն մը իր տանտիկին ամուսնովը, որ Պոլիսէն մեր ուղեկիցն էին: Հաստատութիւնն ունի ծ երկրագործութեան և Յ լեզուագիտութեան դասատու: Հորիզոնի խոժոռ լեռներն ամպերուն մէջէն վեհաբար և խրոխտաբար կը դիտեն այս երջանիկ դպրոց-ադարակը, որուն վրայ կը սրսկի 30 տարիէ ի վեր երրակի օրհնութիւն մը . օրհնութիւն գիտութեան, օրհ-

նութիւն աշխատութեան, օրհնութիւն և պսակ' օրհնութեանց երկինքի . . . : Երջանիկ գոհութեամբ դարձանք քաղաք, և յագեցած այս միջանկեալ պտոյտներէն երկուարթի Հոկտ. 1 ժամն եօթն ու կէսին ճամբայ ելանք երկաթուղիով Եափայի սիրուն քաղաքէն յերուսաղէմ . աչք լեցուած ու րախութեան արցունքով եւ սիրոտ աստուածաշնչական տրոփումներով :

Ուղեկիցս Հ. Զիլինկիրեան վարդապետն՝ ա՛լ իր հողին վրայ է . քանի մը ժամէն իր տունին մէջ երեկօթելու յոյսը տանուախրական շողումներով վառա՛ծ է իր ականողիքը, մինչ իմքս կելեկարանան տակաւ Սրբավայրերուն տեսութեան անձկով : Յիս աշխարհակալած նախայիշատակներուն ամէնէն վսեմն ու անտեղետալին նարաւ լերինն է, ուր ուխտած եմ ելնել, ուր Եղիպտական յոյր գիտութեան եւ քաղաքակրթութեան վսեմ գաղթեցուցիչն իր վերջին հանդոցյն առաւ և հանդեաւ : Ա՛լ վարդապետն է որ կառաջնորդէինձի պատմական ու տեղական ծանօթութիւններով . ինք կերթայ իր տունն և ես ի պանդխտութիւնն, պանդխտութիւն աստուածային : Կենսախայտ լեմոնիներու և նարընջենիներու անտաւներէ ագարակներէ և արաերէ անցնելով՝ մինչ հրընթացը կը սուրար գէպի Սարոնի դաշտն հիանալի, մինք առինք վարդապետին հւատ « Գովեա՛ Երուսաղէմը »: Այս արգաւանդ գաշտը, որուն վրայ ունինք գրել այլուր, կը ձգի յարեւելակողմ մինչեւ ի բարձրագոյն հորիզոնն՝ այսինքն Յուդայի և Եփրեմի ըստուած լեռներուն շղթան : Ժամն ութիւն կանցնինք Լիդակայի ձիթենեաց հինաւուրց անտառը՝

կազմուած հարիւր հաղարաւոր ծառերէ, որոնց մէջ կան մինչեւ մէկ մէդր տրամադիթ ունեցող ջոջեր. 8¹/₂ին կը հասնինք Ռէմլէյի կայարանը . ասկէ ա'լ կըսկի բարձրանալ դաշտն եւ կառնէ հարթ այլ անզարդ և անսաղարթ կերպարանք մը. քանի մը հողաղանդ անակներ եղեգնուաւ երդիքներով՝ կերեւին հոն յապուրակի՝ վտարանդի պահակներու նման . քիչ մը ի հարաւ կայ Եքրոն քաղաքը, ուր Աշտուածն բերուեցաւ երբեմն տապահակը : Ժամն 9¹/₂ին հասանք Տէրեպանի ձորը, որ կը մտնէ Եփրայիմի լեռներուն մէջ : Փղտական հին սահմանագլուխներէն՝ մենք ալ մտնելու վրայ ենք այդ վիմուտ ոլորուաւ լեռները . օդն ալ տակաւ կը մկրտուի լեռնային զովութեամբ մը և կառնէ տառոյդ թափանցկութիւն, որու մէջէն դիւրին կըլլայ զանաղանել ու քննասիրել հաղարաւոր մէդր հեռուն՝ այրերն ու ափափայքը, չէներն ու ան . չէները : Այդ ճաղատ լեռներուն մէջ շատեր կան, որ աշխարհի ծանօթ սկիզբէն գէթ 1000 տարի մը յառաջ գոյացած ըլլալու երեւոյթն ունին . այնոքան լերկ ցի'ց ու անհողա՛ծ են, այնքան զառամի խաւերով շարահիւսեալ . անհատնո՛ւմ ոլորք, անհատնո՛ւմ շղթայում ամայի, անհատնո՛ւմ հովիս, անհատնո՛ւմ ժայռ եւ անձաւ, որոնց վրայ գահած է խաղաղ ծանրութիւն մը գամբանական : Հող ըսուած բանը չիկա'յ հոն . կարծես նախալինամութիւնն ամբողջ մարդկան ազդի արմ Աղամը ստեղծած ատեն՝ հող չէ ձգած առած է հոսկէ և փշած է անոր « Շունչ կենդանի » անշունչ քարերը միայն ձեկելով անոր սուրբ յաջորդներուն . քա'ր ու սա'ր՝ ցից ցից ամբարտակուած յաւիտենական

նժդեհութեան ցուրտ հեծեանքը վիմատառելով . յոյսն և կակուզ երկինք միայն կըսփոփիեն այդ անյոյդ բարձրութեանց կարծր մերկութիւնը : Քանի մը տեղ՝ թաղարածեւ անքերու վրայ քիչ մը հող տեղաւորելով երկրագործներ փորձած են աճեցունել տունկեր ու սերմեր :

Կը սուրանք այսպէս հրոսն այդ ամէնավէմ լեռներուն մէջէն . աստուածանչական սուր յիշատակներ ալ սրբնթաց կարշաւեն մեր միտքը . Փղտացիք, Սաման, Դաւիթ, Յեսուեանք՝ այս ապալեր տեղուանքը բանակած, երգած ու հմայած են : Ժամը 10¹/₂ին հասանք Պիթթիր սրբաջուր զիւղն արար : Ա՛լ մօտ ենք Ս. քաղաքին . երադավազ երազներու վրայ՝ ա'լ բանալու վրայ ենք աչուրնիս՝ լեռներու այս վերջաբան խրթին կընձուածներէն՝ իրական հին տեսլաքաղաքին :

Խուն ձիթենիներ, տարտամ կանաչներ, գետնասող նորօրինակ այդիներ, Փիլիպպոսի աղքիւրը, յունական վանք մը կը լրջացունեն ուր ուրեմն վերջապահ հովիտներուն բաց գուռները, ուրկէ կը նկատուին երուսաղիմի բարձրաբերձ շէնքերը : Կը հասնինք վերջապէս վերջին կայարանը՝ Ծովանեսի', Ցումաքուսի', Լեռտեսի', Վէմտեսի' այլ ոչ Մա՛հտեսի, այսքան մը գէթ կը տարբերինք ու կը բարեբաղդինք հիներէն՝ ըսե՞նք՝ չնորհիւ արդի գիտութեան և ապահովութեանց : Երուսաղէմի տեսքը կայարանի կողմէն՝ բոլորովին եւրոպական է արդ : Տասնի չափ անծանօթ վեղարաւորներ ու Ս. Յակոբեանց գլորոցին ամբողջ աշակերաները կրօնազգեստեալ կը դիմաւորեն մեղ « ողջեկայքի » պատիւներով . փառակից կը լլամ ուղեկիցս վար-

դապետին համար սարքուած այս վելարաւոր շարքին, ու կառքերով սիրտ ի թունդ խոնջ եւ կրաւոր իմն ձուլուածով կը համսինք Սիրոն՝ Ս. Յակոբեանց մեծ վանքը : Ժամը երեկոյեան 12 է . ա՛ բոլորովին լեցած՝ Պոլսեցի վարդապետէ մը կը խնդրեմ նախ Եկեղեցին մանել, եւ խոնարհ հին դուռնէ մը կը խոնարհիմ ու կը մտնեմ՝ վերջալոյսի անփակ շողերուն փոխան՝ մշտալոյս կանթեղներու ճառագայթներով պլազլացող տաճարն առաքելաւ հիմն : Աւագ խորանի մթամած տեսլիին առջեւ, որ ունի անդէնի մը տարտամութիւնը և Գլխադիր զարմանագործ մատուռին քովիկը՝ երկինքի երկիրի և չուրջ վայրերուն վրայ ակնարկ մը մահականցու, մրմունջ մը հիւանդ եւ երկու կաթիլ արտօ'սր (որուն մէջ ծրարուած է խաչակրոհակ կեանքի մը բովանդակ ալեկոծութիւնը) եւ ահա կըզգամ որ ա՛ գոգն եմ Աստուծոյ, այսափ մը վայրկեան երանութիւն ալ ինծի :

Ապա կը փութամ պարտաւորապէս Ամենապատեւ Ս. Պատրիարքին քով՝, որ ապաքիներու վրայ է ծանր հիւանդութիւնէ մը : Բազմած աւանդական Աթոռի մը վրայ՝ խունկի գոյն մը պատած է իր լեցուն դէմքը, որ վերջին օրինակութիւն մըն է հինժամանակին սաստալից Եկեղեցական պատկերներուն կառնեմ աջը, քանի մը հարցում ուղղելով՝ կը յանձնէ զիս հիւրլնկալին: Գիշերը «Յարեաւ Եկայքի» սեղանով մը եւ վառ բաժակներով կանցունենք նախկին պատահումներու խարխափուն ժամերը՝ տասնեակ մը դեռ անծ անօթ վարդապետներու հետ, մինչեւ որ վանական լուրջ լոռութեան մը մէջէն կառաջնորդուինք հանգչիլ իւրաքանչիւր մեր խցիկը :

Ծիտակը մտաղիր չէի վանքն օթել, բայց աւանդական և տոհմասիրական պատճառներով՝ մանաւանդ գոհացունելու համար հնասիրական փափագներ մըն ալ և չկոտրելու համար Միաբանութիւնն՝ յանձն առի համակերպիլ վանական սելլ եւ խիստ կենցաղի մը, որուն իցիւ տանէին մարմինս և հոգիս :

Այդուն ժամը 10½ լին՝ միաբանութեան մեծ մասը փայտեայ ու երկաթեայ ժամնարներու կոչովը՝ խմբուած է Եկեղեցին : Ես ալ միամտօրէն կիցնեմ եկեղեցի, որու եւ վանքին վրայ կուգեմ կանխաւ արտայայտել սկզբնական տպաւորութիւններս որպէս զի կարենամ ըսել անխառն բաներ մը . առաջին տպաւորութիւնները լաւ կըլլան, զի երեւոյթները կը ներկայանան իրենց ամէնէն սուրբ և ասպնջական ձեւով : Ս. Յակոբեանց այդ խորախորդն եկեղեցին, որ բազմապտոյտ վանքին յարկերուն մէջ գետնադամբանի մը պէս սուզուած թալուած է լայնախարիսխ, թուեցաւ ինծի շատ ներդաշնակ և հին ճարտարպեսութեամբ կերտուած կոկ և աւանդընկալ ազօթարան մը՝ բացառելով միայն անձուկ և ցած գուռներն երկաթի ու քանի մը վազեմի պատկերները տիսեղծ : Հստ չափուն երկայնութեան 22 և լայնութեան 16 մէդր է : Հստ ձեւին՝ կը մօտի Կ. Պոլիսի Դալաղիայի հին Ս. Լուսաւորիչին, որուն տասնեւութերորդ դարունորոգութեան ատեն նորոգակից ալ եղած է . իսկ հանգիտապէս՝ գրեթէ աննման է հայոց մէջ, Զորս յաղթ քառակուսի սիւներ, որոնց երեսներն ունին մէդրէ աւելի լայնութիւն՝ սատրուստ յախճապակեայ եւ պատկերապատեալ և վերուստ վաղնջուց

խոյակաձեւերով՝ քանդակեալ՝ վեր կը բռնեն կա-
թողիկէաձեւ գմբէթիկ մը , որ շրջանակուած է
ներսէն երկաթորմով մը , եւ քանի մը մեծկակ
պատուհաններով . հոնիկէ միայն ներս կը նշողեն
արեւին արբանեւակները՝ կցորդուելով կանթել-
ներու ճառագայթներուն հետ ա'յն զէնիթէն մին-
չեւ ա'յս նատիրը՝ փառաւորելու համար իմանալի
լոյսն անմատոյց : Գմբէթիկն յեցեալ է ընդմիջանց
կամարակապներու վրայ , որ կը կազմեն սողոմոն-
եան կնիք մը : Ոսկեզօծեալ աւագ խորանն և իր
քովլնսի զոյգ մը խորանիկները՝ միջինդարեան
մանրաձեւ և մթին չափակցութիւններով կը զար-
դարեն արեւելեան անլուսամուտ ճակատը՝ տպաս-
որիչ հին աւագ պատկերներու հետ . այդ պերճ
խորաններն ոսկեզօծուած են տասնեւութերորդ
դարուն մեծ պատրիարքի մը օրերուն :

Չեզունն համակ բազմակամար՝ կը համար
տամնէ աւելի մէդր բարձրութեան , եւ պատու-
հանները կը ցուցնեն մէդրէ աւելի թանձրութիւն
որմերու , որոնց մէջ կան մինչեւ 1000 տարուան
անխախտ պատեր :

Այդ որմերուն վրայ դրուած են շուրջանակի
երկու կարդ աստուածաշնչական ամէն տեսակ
պատկերներ՝ հիները մեծ մասով գործ չանհէ
աթոռակալ վարդապետին և նորերն յոյն և հայ
ճարտարներու , որոնց մէջ իր ինքնակիրթ հանձա-
րովը կը բռնէ նշանակելի տեղ մը միաբան Գեր .
Մամբէ Եպիսկոպոս Մարկոսեան : Գլխադիրի
երինագմբէթ մատուուը՝ քանդակագործութեան ,
սատափի , բանուած ատաղձի և վանական խնկեալ
պաշտամունքի գոհար տիիկ մըն է . անոր կից մատ-

թիկին մէջ է գանձարանին խորհրդափակ դուռը ,
ապա կուգայ Ս. Մակարի մատուուը Եկեղեցին՝ հին
շատ եկեղեցիներու պէս չունի արեւելակողմը մեծ-
կակ լուսամուտ , որմէ իբրև պատշաճագոյն մեր-
ձաւորէ՝ դիտուի անհունն եւ ներս թափանցէ անոր
հսկայ աչքին նախգոյն լոյսն հրոսկի . հունին և ան-
հունին այս լուսեղէն հաղորդակցութեամբ թերեւա
կրօնք և կրօնական պաշտամունք... աւելի վսեմ և
ափեղերական յայտյանդիմանութիւն մը առեւ-
րէին (-) : Սակայն մշտական լոյսերու մը անչէջ
փոխաղբութիւնն աստղատիպ կանթեղներու մէջ՝
անհունապէս կը խորհրդաբերէ հոն երկնային ան-
հուն լոյսերուն տեսիլը , որուն առջեւ՝ երկրաւոր
մարդն հաւատացեալ՝ իբրեւ ի միւս ա'յլ երկնի՝
կը ընայ այդ փակ կամարներուն ներքեւ անգամ
գիտակցօրէն տեսնել ու պաշտել լոյս կրօնք մը
ամէնավայր Աստուծոյ : Մշտավա՛ռ են այդ ար-
ուեստալոյս արեւներն ու աստղերը՝ մանաւանդ

(-) . Նախնական և նահապետական տաեններ՝ մարդիկ
ընդհանրապէս բաց երկնիքի ներքեւ կը պաշտօնափիրէին ու
կաղօթէին . ապա երբ կառուցանել սկսան տաճարներ՝ արեւ-
ելեան կողմը միշտ պատուհաններ կը բանացին , որպէս զի նորա-
ծագ արեւուն ճամատպայթները ներս թափանցին և տաճարը
չըրկուի աստուածային ամէնամասուր ստորոգելիքներուն միէն՝
ըյուէն . —Վ. իտրուվիտո . Գիբր Զ. Գլ. Ե. առ. G. Oliver D. D. &
The golden remains (vol. II. page 185–186) : Քրիստոնաէկան
ըյու-կրօնքին ալ կը վայուէր այս նուիրական ու նահապետական
սովորութիւնն անխախտ պահէլ ինչպէս պահածէ ալ եւրոպա-
կան և օրդոսորքս շատ տաճարներու մէջ : Մենք այս գիտուու-
թիւնն այլուր եւս բերանացի ըրած ենք շատ անգամ . պու-
սական նոր եկեղեցիներուն մէջ պահուած է այն , բոյց
հիները՝ մանաւանդ սագաշէն ըստածները՝ զորկ են արեւել-
եան լցուէ :

անօրինական պատկերներու համբէսլ : Տիրամօր երկու արծաթաղօծ պատկերներ, որ կենդանի հոգիով մը կը փայլին արծաթ եւ ոսկի կանթեղներու ևտեւէն՝ ունին նկարչական յատուկ չնորհ մը : Ա. Կուսին վերաբերումով հայերուն հին խանդաշղատանքը՝ թուի պատճառ եղած է նկարել տալու այդ պատկերները ժամանակին ամբինէն հանձարեղ նկարիչներուն :

Եկեղեցին աջ կողմն է Ա. Ստեփանոսի ամէնահին մատուռը մեծ, ուր կայ հրաշագործ պատկեր մը խաչելութեան և Ա. Կիւրեղի աւազանը : Զախակողմն է Էջմիածին անունով նկարէն եկեղեցեակ մը, որուն խորանն ու վանքին հաստատակառոյց արեղաթաղը շինած է անհանդարան Եղիազար կաթողիկոս Այնթապղի : Այդ եկեղեցեակին մէջ են՝ յատուկ սեղանի մը ներքեւ դըրուած՝ Ախայէն Յորդանանէն ու Թաբօր լեռնէն բերուած երեք խոչոր հին քարեր : Աւագ սեղանին դիմաց աջակողմեան դասին մէջ կայ մեծ ու հնափառ աթոռ մը սատափէ կաթողիկէով . այս աթոռը, ըստ աւանդութեան, Տեառնելքորն է, որուն վրայ տարին անգամ մը՝ Ա. Առաքելոյն տօնին օրը կը բազմի Երուսալէմի Ամեն. Ա. Պատրիարքը. Եկեղեցին արեւմտեան արտաքին ճակատի պարագածեւ որմն՝ յեցած երկու թեփական սիւներու վրայ՝ ունի պարզ մեծվայելչութիւն մը, որ կը վեհացունէ. քանի մը վէմիսաշեր անոր վրայ և այլուր երդիքին հուպ՝ վկայ են պատմական հնութեան մը՝ մինչ ի դարն տասներորդ: Այդ վանական եկեղեցին արտաքինն՝ իր բովանդակութեամբը կը բերէ նմանութիւնն անգարդ այլ ամէւ-

նալից գոյց սրբատուվիլ մը, որուն մէջ զետեղուած պահուած են ամէնազան նուիրական զարդեր՝ հին միջին եւ նոր դարերէն մինչեւ այս մեր դարը. հոն են հին արուեստք, յիշատակք, արձանագիրք, քանդակք, մասունք թանկագինք, մատեանք աղօթից, քերթուածք, գերեզմանք և կրօնք. հոն անձկանօք կայցեն՝ եւրոպացի ու ամերիկացի եկեղեցականներ, չրջիկներ, ուխատառներ, լորտեր ու մեծամեծ անձնաւորութիւնք անգամ: Հո՞ն Փոքր Ասիայի, Հնդկաստանի, Պարսկաստանի, Եւրոպայի, Պոլիսի, Զմիւռնայի, Բագուի, Թիֆլիզի և Նոր Նախիջուանի հայը կուգայ կատարել իր ազօթքն համրոյցները՝ դառնալու համար իր երկիրն անհունի միսիթարութիւններով լցուած :

Եւ իրաւ. հոս բնութեան անյօյզ և անրեր կարծրութեանց քով կարի՛ բնական ու հետեւան կը դառնան այդ գերբնական խորհրդատեսութիւնները . այս ամէնահին երկիրը՝ վաղեմի կցորդն հին Ասորիներուն և Եղիպատացւոց հսկայ հարըստութեանց՝ դարերու ներքեւ կարծես մաշած սպառած ամէն հարստութիւն գեղեցկութիւն աստենական՝ իր անարդիլ ժայռերուն, անջրդի ձորերուն, անկանաչ չէներուն վրայ՝ միայն յաւերժ հաւատագի հրեշտակն ու երկինքի անյեղի գարունն ունի՝ անդէնականի անուշ ու անվախման երազներով որորելու մահկանացուները : Այլ աշխարհի յաշխարհի (ա):

Լայն, միօրինակ, տափակ եւ բազմօք խոպան ու անչէն հորիզոնէ մը՝ ձորուտ, քարուտ, ան-

(ա). Ըստ Յովհաննու, ԺԵ. 18—19:

ձաւուտ, աշխարհակրօն այս ծեր քաղաքին վրայ ծագող այդն ու արշալոյսը, զոր տամնեակ օրէ մը հետէ կը դիտեմ միա՛յն վանքին քարակուտակ բաւիլներուն մէջէն, ունին վճիտ կենդանի եւ կենդանացուցիչյաւէրժ մանկութիւն մը՝ զգեստաւորած անամպ պայծառութեամբ և Եէհովայական վեհութեամբ, հաւատքի նման խո՛ր ամուշը միամիտ, և ճշմարտութեան պէս միօրինա՛կ յատա՛կ անյեղլի՛ այս երկինքին առաւօտեան փութկոտ նախողջոյնները՝ վարէն — քաղաքէն — հարիւրաւոր աղօթատելիններէ կը փոխադարձուին յամբանաներու բամբ և ծափիկ ձայնով և կեանքի նման պինդ հաւատքով մը : Երբ աւարտին առաւօտեան ու ցերեկուան աշխատութիւնները, որոնց մեծ համն ու գրգիռը կուտան կրօնք, իրիկունը դեռ անխոնչ և առողդ է, ամէնուն երեսն ու սիրան ալ դեռ շատ քիչ բան կորուսած է այդուն միր թարմութենէն. վաղորդայնի վերի բուն երկինքին և վարի վայրաբերեալ երկինքներուն — Եկեղեցիներուն — յիշատակը, որուն յառած են բնաւկիններուն՝ մանաւանդ ուխտաւորներուն՝ մեծ մասին աչքն ու յաւիտեանին անհուն յոյսը՝ երեկորին մաղթանքներուն թեւերով կը հովահրեն կը կազդուրեն այդ գոհ երեսներն ու սիրաերն յարազըւարձ, որ չունին՝ սակայն՝ հելլենական վոսփորական կամ միջնեւրոպական կայստու բանաստեղծութիւնը, մկուն և պէսալիսուն գործիւնքներուն պարզ չուզէ՝ կը տպաւորի կազդուի և կը հոգեփոխուի, խստակրօն գործունէութիւններով եւ ապերա՛զ անթոփէ հաւատքով :

Հոգեբանական այդ կապարի ձուլուածով մենք առ առառու իրիկուն՝ առ այժմ քանի մը թօնած պապաներու և Միաբան Վարդապետներու մեծ մասին հետ ներկայ կըլլանք եկեղեցական պաշտամունքին, սկիզբէն մինչեւ վերջ, և հոն՝ գարերու անմեղ ու մեղաւոր մահտեսի ձեռքերու հոգենիթած չուրջ արուեստներուն թանձր խորհրդանշաններուն և միտք ընկնող խորհուրդներուն մէջ՝ կըզգա՞նք որ մեր միտքն ու հոգին կորուսած է՝ թէ՛ բանաստեղծական թէ՛ փիլիսոփայական յորդ խոկումներու կարեւոր մաս մը աղնիւ, այլ փոխան անոր՝ կիմանանք սիրտերնուս մէջ խոր և թանձր կրօնական կայլակում մը վըստան համակերպութեան և յանձնուած խիղճի մը, որ կազտատէ շատ մտածելէն, որ կապրեցունէ այս օրն իրը անջան՝ այսօրուան սոսկ ձիրքերովը պատահումներովն և վաղուին այս օրուան պէս յոյսերովը : Խորայէլի ու քրիստոնէութեան առաջին դարերուն և առաքեալներուն հոգեբանութիւնը տարբեր բան մը չէր. վայրին, պատմութեան, երկինքին ու անվայրափակ Եէհովային անփակ կաթումն է աս :



ԱԶՔ ՄԸ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՎՐԱՅ

Ս. ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՑԱՐՆ ԵՒ Ս. ԿՈՒՄԻ ԵԿԵՂԵՑԻՆ
ԻՐ ԿՑՈՐԴՆԵՐՈՎԸ

Ա Յոր քաղաք մնանիցէք կամ ի
գեղ, հարցանիցէք թէ՞ է ի նման
արժանի, եւ անդ լինիլք մինչեւ ելա-
նիցէք անափն
Ը-դ. Մ-դ. Ճ. 11:

Ի Բ Բ Ե Խ քաղաք պատմական և սրբարան
կրօնքի՝ 1900 տարիէ ի վեր Ելուսաղէմ ու-
նեցած է բացարձակ կարեւորութիւն մը ուխտա-
ւորներու, եկեղեցականներու, Ս. Գիրքն ուսում-
նասիրողներու և զրօսաշրջիկներու համար, կարե-
ւորութիւն մը թերեւս Աթէնքէն ու Հռոմէն
աւելի :

Հնախոսաբար՝ ժամանակակից հին Ասորական
և Եգիպտական ահագին շինքերուն եւ վիթխա-
րի Թէփէին Մեմփիսին՝ անոնց իրը հետախաղաղ
աներեւութանալուն և իր այնքան կրկնեալ յե-
ղումներուն վրայ ցայսօր կանգուն մնալն՝ հրա՛շք
մըն է բազմագէմ, զոր Ս. Գիրքով միայն հնար է
մեկնել : Այդ մեծ Գիրքին հետ՝ իր աղէտներէն ու


անկումներէն զինքն անդադար յարուցանելու փիւնիկ ոյժ մը կը տրոփէ հօն՝ Յուդայի և Բենիամինի երկիրին այդ սիրտ կեղրոնին վրայ, յոր կը կեղրոնանան նաեւ մարգարէտական ու տնօրինական բոլոր շառաւեխոները :

Սակայն՝ Բաբելոնի Նինուէի Քաղանէի (๑) եւ միւս նախնական քաղաքներուն դարակից այս քաղաքը բազմայել ցարդ կանգուն պահելու համար՝ ո՞րչափ ճիդ գերրնական ու գերմարդկային. կարդացէ՛ք իր պատմութիւններն և կը խելամտի՛ք այդ անընկճելի ճիզին հասու շահատակութեանց, և քաղաքներու բնական ու վերջնական ձակատագիրին. Բաբելոնէն, Նինուէին, Պատպէքէն մինչեւ Թէփէ. Մեմփիս եւլն. և անկէ մինչեւ Իլիոն և Կարքեղո՞ն :

Ի՞նչ ոյժ և հանճար ալ տրոփէ քաղաքներու կեղրոններուն և միջնարերդներուն մէջ՝ անոնք չե՞ն կը րնար յաղթել համաշխարհական բնաչափ հարկին. բնութիւնն ի սկզբանէ չէ՛ սիրած քաղաքները, զայս ցուցընելու համար՝ մե՞նք ալ պիտի ունենանք մէկէ աւելի առիթներ :

Ասիւղի մօտ Թէլ-էլ Ամարնայի մէջ նոր գըտնուած բեւ ևռական արձանագրութիւնք կը յայտնեն՝ թէ Երուսաղէմ Քրիստոսէ 1400 տարի առաջ կարեւոր քաղաքն էր Քանանի, որ եգիպտական դաւառ մըն էր՝ փարաւոննեան մեծ պետութեան ներքեւ։ Անտի ցայսօր 33 դարու մէջ՝ անցնելով 33ի չափ յեղուածներէ՝ հասած է մեզի արդի մի-

(๑). Ծննդոց Փ. Գլուխին 11 համարին մէջ յիշուած այս վաղբնջուց քաղաքն երացական բնագիրին մէջ գըտնած է յաշակ ձոյնով։



ԱՐՏԱՔԻՆ ԴՈՒՐՆ Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՁԱՐԻՆ

ջակ միջնազդգոյին վիճակովը : Իր ամէնէն փայլուն շրջանն եղած է Դաւիթի և Սողոմոնի ժամանակը :

Իր բարձր ու լերանցամէջ դիրքին, իր չուրջը մօրացեալ ջուրեր և տունկեր չգտնուելուն պատճառով՝ ունի չոր և ըստ բաւականին առողջ կիրամայ մը :

Սիոն, Ագրա, Մորիա և Պէզէթա բլուր-լեռները կը բաղկացունեն Երուսաղէմի գլխաւոր թաղերը պատմական . Սիոն՝ մեծ մասով հայոց թաղմըն է, որուն արեւելակողմն է հրէաթաղն և հիւսիսակողմը՝ քրիստոնէից թաղը . Ագրա և Պէզէթա՝ կը կաղմեն մահմետականաց թաղը, իսկ Մորիա՝ բոլվանդակապէս վայրն է հին տաճարին՝ այժմ իրեւ նշանակելի կառոյց ունենալով իր մէջ մեծ էօմէրի և էլ-Ագուայի մզկիթները : Հայոց թաղը բարձր է . հրէաթաղը, ուր կան նաև երկու մեծ սինաւոն՝ բաղմօք աղքատին ու խճողեալ տնակներով՝ ունի տիտուր երեւոյթ մը . քրիստոնէից թաղը՝ կը փայլի չէն մաքրութեամբ մը, զոր եւ օր օրի կը գեղեցկացունեն եւրոպական ոճով նոր չէնքեր . Մահմետականաց թաղն՝ ունի հետաքրքրական անհարթութիւն և չէն ու յարդարուն մաքրութիւն մը, զոր ա'լ աւելի կը չէնցունէ բիւղանդեան ձեւով շուկայ մը . իսկ Մորիայի հրապարակը՝ կը պահակերէ, պատմական հնարաւոր հաւատարմութեամբ մը, Սողոմոնեան տաճարը :

Սիոնի բարձր երդիքէն՝ չոր տեսք մը կը նախայեն այս թաղերը, որոնց վրայ չհովանաւորեր տերեւ մը կանաչ, պատշգամ' մը զուարթ, որոնց

միօրինակաւթիւնը չբարեխառներ աչքի զարնող երանգ մը կենդանի, ըլլայ թող ամէնէն նուազն եօթը գոյներէն . թանձր պարիսպ մը՝ կերտուած քառակուսի մեծ քարերէն երկայն ու չեղ-քառակուսի շրջանակով մը կամփոփէն և միաձոյլ կը քաղաքացունէ այս չորս մասերն այլամեր, որոնց վրայ փառաւոր պերճութեամբ կը խրոխան Էօմէթի մզկիթին մեծփոր գմբէթը, Ա. Գերեզմանի տիպար Գմբէթին (՝) թաքթաքուն ուռոյցքը, եւ ասոնց հակադիր անփառունակ բարձրութեամբ մը կը նային երկու սինաւոններուն կարմիր ու կանաչ գմբէթները լայն : Սոնցմէ զատ բուն քաղաքին մէջ չիկայ կարկառուն կերտուած մը, որ թուիչք տայ պարսպամէջի տափ քարուկիրներուն:

Եւ ինք քաղաքն Երուսաղէմ՝ ամբողջ կառուցուած է «ի սկզբանէ » ամրավէմ տափակ քարակեռներու վրայ, որոնց խորերն ու երակները կը քննուին ամէն տարի եւրոպացի ու ամերիկացի գիտուններու քրտինքովն ու ուկիով : Դաւթեան ու հոռմէական պարիսպներու քանի մը հատուածներ գտնուած են այսպէս նոր քաղաքին ներքեւը, զի այժմու Երուսաղէմին տակ միւս Սաղէմ մը թաղուած զօղած է անքննաբար, ու երկայնաձիգ գետնուղիներ կաւանդուի թէ կան և կը մնան պեղուած ի հին գարուց անտի, ինչպէս ուրիշ գետնափոր ճամբաններն հին: Այդ գետնուղիները՝ բնագիտական բաւական պատճառներ մը կը համարուին երկրաշարժներու անզօրութեանը սուրբ այս քա-

(՝). Կըսուի թէ Ա. Գերեզմանի այս գմբէթին նախադաշտն եղած է տիպար Էօմէրի մզկիթին Ալյա-Սօֆիայի ինչպէս նաև բոլոր եւրոպական եկեղեցիներու գմբէթներուն :

դաքին հանդէս և այս լեռնային ու հրաբուսային նահանդին մէջ :

Երուսաղէմի պարփակին ներս՝ բացի Ս. Յակոբեանց մայրերէն՝ գրեթէ բնաւ ծառ չիկայ, իսկ շուրջն և Համբարձումի լեռան ստորոտները կան ծիթենեաց խումբեր և անտառներ՝ մինչեւ 7—800 տարուան : Արեւմտեան հիւսիսային կողմը կայ բաւական ընդարձակ ծիթաստան մը, որ ստացուածք է յոյն Եկեղեցին եւ որ միակն է զրեթէ հոս, որ կը ներշնչէ հանդարս և խոկուն բանաստեղծութիւն : Իսկ բացաստանները՝ շատ կան, նոյն իսկ ժայռերու և ագանեալ հողէ ածուներու վրայ զարմանալի մեծութիւնն և առաստեթիւնն այդ ծառերուն՝ սովորական հրաշք մըն է հոս Պաղեստինի մէջ և շրջակայքը Ս. Քաղաքին, որ կը կրէ իր 4000 տարիէ ի վեր խաղաղութեան երանաւէտ անունն Երուսաղէմ : Խաղաղութեան տուիչ ինքն Ս.ստուած և բնութիւնը՝ տալով հոս այդ ծառին քարերու վրայ և ծովէն հեռու հակարնականի պէս հրաշք աճում մը՝ թուի հաստատել ուղած են հին հեթանոս աշխարհին խմաստութեան, ծիթենին ընծայած խաղաղանիշ նուիրագործումը՝ ներդաշնակելով զայն Յերուսամյոց Սաղիմին մարդկութեան կողմէ տրուած խաղաղ անունին հետո (ա), կամ իրենք հեթանոս հելլէններն ու լատիններն հինաւուրց այս արմատ աշխարհէն փոխ առած են այդ նուիրագործումը, որ կակնարկուի հին քաղաքակրթութեանց մէջ Աթէնքէն, Աթենասէն, Էլէաէն (բ)

(ա). Պապիւշ. Խօսք ի Տիեղերական պատմութիւնն. տար. ի Վիէննա 1841, էջ 188:

(բ). Եղնիկ, Եղծ Աղանդոց:

մինչեւ Ենէաս Հռոմու Վիրդիլ. մե՛ծ քերթողն է՝ որ կերգէ խաղաղութեան յաղթանակը սա խաղաղական տողով «Զիթենեա՛ պսակաւոր ճեմի՛ անդ ճոխ խաղաղութիւն » : Եւ իրա՞ւ, մայր-երկիրը բերքո՛վլ ալ, գոյնո՛վլ ալ, անթառամութե՛ամբ ալ՝ ծիթենիին պէս լոյծ առատ խաղաղ և պիտանի տուրք մը չունի, ինչպէս որ հայր-երկինքը չէ՛ չնորհած իմաստուն մարդերու՝ խաղաղութեան նման դի՛ր ճոխ և կարեւուր պարգեւ մը :

« Ծերքն սստովք ծիթենիօք » այս քաղաքին՝ այժմեան նշանաւոր վայրերէն այցած եմ՝ Ս. Յակոբեանց հայ վանքէն զատ՝ Ս. Փրկիչը, Ս. Գերեզմանի մեծ տաճարը, Ս. Կուսին Եկեղեցին, Սոլոմոնեան մեծ տաճարը (ա) իրենց կցորդներովը, որոնց կուղեմ արագ նկարագիրն ընել հոս ինչպէս որ տեսայ եւ ինչպէս որ ներշնչուեցայ :

Ս. Յակոբեանց մեծ վանքը՝ կը գրաւէ, իր կցորդներովն և շուրջ գետիններով, պարըսպէն ներս բաւական մեծ մաս մը սուրբ քաղաքէն . և աս՝ արդիւնք է հաղարէ աւելի տարիններու բարեպաշտական ուխտաւորական նուէրներու, հնարագիտութեանց և շահեալ բարձր շնորհներու, զորս իմաստուն պատրիարքներ յաջողած են ձեռք բերել: Սյդ լայնակառոյց հին չէնքն՝ ունի ՑՈՒէ աւելի սենեալ և յիշեր՝ հին ոճով, ինչպէս 150ի չափ միարան նոյնպէս հին ոճով: Վանքին ճակատն ու Պատրիարքարանը պարզ վայելչութիւն մը ունին, իսկ ներսերն աղամո՛ղ և աններդաշնա՛կ ալ են, թէպէտ շատ հաստատուն :

Տալու համար մեր Կ. Պոլսեցիններուն՝ մերձաւոր

(ա). Որուն վրայ զատ գլուխի մը մէջ պիտի գրեմ :

գաղափար մը այդ շէնքին վրայ՝ կը խնդրենք
մեր ընթերցողներէն՝ նորէն ի հինն և ի սուրբն
օրինակ առնելով՝ աչքի առջեւ բերել եէտի Գու-
լէի Ս.զգ. Հիւանդանոցին չափ վայր մը և շէնքեր
մը՝ յաւելլով յայն անոր գրասենեակին Մեծ-Նոր
խանն եւս՝ միմեանցայար ցած ու խիտ սենեակնե-
րով. վերջին հրապարակին վրայ՝ է Ս. Յակոբայ
եկեղեցին, զոր նկարագրեցինք և որուն ձախակողմն
է Պոլիսի բուն պատրիարքական շէնքին կրկնա-
պատիկը քարուկիր գմբէթաւոր Պատրիարքարան
ու դիւան մը ճոխ՝ ճոխապէս շքուած զարդար-
ուած և կահաւորած պատրիարքական պարծանք-
ներու և պատկերներու, դիւանական կազմածնե-
րու ցուցակցութեամբ Վանքը բովանդակապէս՝ կա-
մարակապներով, ներքնուղիներով. մանուածոյ շա-
ւիղներով իրարու ագուցուած կցկըցուած մասե-
րու ամրողութիւն մըն է՝ հին ու պարզ ճարտար-
պետութեամբ, որ արարականէ ու հայականէ բա-
զադրուած անորակելի բան մըն է : Աւելի կաղ-
միկ են նոր վանաթաղերը, և գեղեցիկ է դողրոցը:
Ամբողջ օր մը դարձած եմ Դեղաղի նման՝ այդ
քարակոհակ բաւելին մէջ ու չեմկըցած ենել
այդ խցերի վրայ խցեր աբարդըմաֆներէն, զի «Տա-
րակոյս անե՛լ անդա՛րծ և անձա՛գ» , եկո՞ղ պատ-
րիարքը, յաջորդո՞ղ կամ փոխանորդո՞ղ աթոռա-
կալը, հաճո՞ղ կամ հաճիացեալ ուխտաւորը՝ թաղ
մը, խցեր մը, խաչեր կամ կամարներ մը շինել
առուեր կցկըցեր ու յիշատակարտո՞ն ի վերոյ յիշա-
տակարա՞ն ի ստորէ շէնցուցեր լմբնցուցեր է առանց
նայելու հանդական չափակցութեան : Կամարահի-
մեր տեսայ, որ երկու մէջրոյ ստուարութիւն ու-

նէին . ատոնք են որ վե՛ր կը բռնեն մինչեւ 3-400
տարուան մեծ մեծ քարերն ու թաղերը : Հռչա-
կաւոր Եաղուալ ամիրայի անունով երկու միջին-
դարեան սենեակներ կան, զոր Գեր. դարպասըն-
կալը վարպետ պատկառանքով մը կը համեմէ և
կը հրամցունէ հարուստ ուխտաւորներուն : Նոյն
համեմերով պանծացուց ինծի ալ՝ պարոն - Տէր
թաղը, զոր շինած է երանելի Գրիգոր պարոն - Տէր
Պատրիարքը : Կոկիկ ու հաստատուն են նաև
Զամ-թաղն ու Պահճէ-թաղը : Ամբողջ վանքին
վրայ հրթ ճեմելավայր է, ուրկէ կը դիտուին
ընդարձակ հորիզոնէն ամբողջ Երուսաղէմն ու
շրջակայքը՝ արեւելքին մինչեւ Մովաբու հպարտ
լեռներն հեռաւոր, դրացի ձիթենեաց խրոստ լե-
ռը, ու արեւմտեան հիւսիսէն մինչեւ Բեթղեհէմ
և շրջակայքը : Սյդ ճեմելավայրը կը ծառայէ նաև
իրեւ ընդունարան և անյարան անձրեւի ջուրե-
րուն յատուկ ջրամբարներու մէջ, որ 40-50ի կը
հասնին եւ վանքին ջրային հարստութիւնը կը
կազմեն՝ իրեւ միակն այդ անջրդի քաղաքին
մէջ : Վանքն յատկապէս բացած է երկու յարկա-
կից դպրոց ալ՝ քաղաքացի ուստարերու և գուտորե-
րու համար : Աւսի դարձեալ իրեն կից դէղ մը
քարուկիր տուներ, զորս դրեթէ բովանդակ ձրի
ընակութեան տուած է քաղաքացիներուն՝ այսպէս
սահմանեալ վաղուց հետէ :

Ս. Փրկիչի վանքը, որուն Եկեղեցին տեղը Կա-
յիափայ քահանայապետին տունն է կըսեն՝ կը
գանուի քանի մը անպարէզ հեռուն մեծ վանքէն՝
Սիոնի դուռնէն դուրս :

Հոս է որ «Պետրոս երիցս ուրացաւ». Եկեղեցին

սիրուն է, սեղանի վէմն ալ Քրիստոսի Գերեզմանի
վէմը կըսուի, ըստ վկայութեան նաեւ միւս
Քրիստոնեայ ժողովրդոց . վանքին բակը վախ-
ճանեալ Պատրիարքներու քնարանն է՝ հիները շատ
պարզ, նորերը փառաւոր ըստելու չափ աղեոր
հանգստաքարերով. հօն որոշարար և պատմաբար
կը տեսնուին Քրիգոր - պարոն - Տէր, Թէոդորոս,
Քրիգոր Բաղէցցի, Աերորեան Յակոբ, Երուսա-
ղէմացի Կիրակոս և միւս պատրիարքներու և լու-
սարաբարտեաններու տապահնաքարերը, որոնց ար-
ձանադիրերը մեծ մասով զուրկ են քերթողա-
կան արժան մեծվայելչութենէ: Վանքին դուռնէն
դուրս ի հարաւ՝ կայ գերեզմանատուն մը հանուր
քրիստոնէց համար, որ կը վերաբերի Լատինաց,
Յունաց և Հայոց . հին և պատմական այս վան-
քին վրայ մանր զրած է Աւղացոյց Ս. Տեղեաց
պերը (Դ. Տպագր. էջ 105):

Ս. Յակոբեանց վանքին ճակատը կայ նաեւ
վայելչադիր պարտէզ մը քանի մը յաղթ մայրերով,
դոր դիրքին հաւասար վայելչութեան մը մէջ չեն
կըրցած պահել : Վանքն ունի նաեւ պարզսպէն
դուրս նոր թաղին վրայ նրկու հոյակապօթէներ՝
արդիւնք նուիրատու բարերարաց և րովանդակ մի-
աբաններուն բաժնեկցական հարատութեան :

Երուսաղեմի այցովներու աւածին փափագը
կըլլայ տեսնել Ս. Գերբղմանի Եկեղեցին : Հայոց
վանքէն տասը վայրկեանի վայրէջ ուղիով մը կը
հասնի՞մ չին ու եղծ քանդակներով շրջանակեալ
մեծ դռւռ մը , որ միակ մուտքն է աշխարհանոչակ
Եկեղեցին : Դէմ կելնէ նախ պատահանուչակ
ժողովրդոց զարդերով լուսաւորեալ կարմրագոյն

քար մը , որու ներքեւն է Քրիստոսի տարածեալ
ու պատնեալ բուն քարը . աջ կողմը կայ յունա-
կան մթին մատուռ մը , որուն միջակէտը կաւան-
դեն Մելքիսեդեկի գերեզմանն և խոռոչացեալ
ժայռի մը մէջ Ս.դամայ գլուխն իսկ . ասոր վրայի
յարկն է Գողգոթան : Յունաց աշխարհամատուռ
Եկեղեցին ետեւէն դատահալով՝ արեւելեան կողմը
բաց դուռնէ մը վար կիշնեմ 29 քարէ աստիճան-
ներէ Ս. Հեղինէի կառուցած մեծ մատուռը , որ
այժմ Հայոց ձեւքն է և կըսուի Ս. Լուսաւորիչ
Եկեղեցի . միսղիկ քառակուսի մը հնաբոյր՝ քառ-
եակ ներքին սիւնակներով , որ վեր կը բռնեն
պատմական կաթողիկէ մը . մատուռին արեւելեան
հարաւակողմէն 13 աստիճան սանդուղքէ մը կիշ-
նեմ Գլւտ-Խաչի այրը , ուր 326ին հրաշալի փոր-
ձերով երեւան կաւ բուն խաչախայրը : Անլու-
սամուռ և աշխարհամուռ այս անձաւը՝ Ս. Գե-
րեզմանի շուրջ Եկեղեցիներուն և մատուռներուն
ամէնէն խորունին և խորհրդաւորն է , ամէնէն
անդարդն ու անողորար , ուր անձուկ և խորունկ
թախծութեան մը մէջ կը կենսարերի խաչին իշշա-
տակը , կեանքի (ա) հին խորհրդաւանչան մը՝ այսքան
խորունկ և ծածուկ հորիղոնէ մը վերլերեալ քրիս-

(۱۰). Եղիսաբետի վաղընջուց գիցարանութեանց և հնա-
ծոյցի մէջ կերեւի ստեղ թշւա (+) խորհրդանշանն ալ, որ
երբայսկան այրութէնին վերջին գիրն է իրբե կատարեալ և
կատարումն և որ զարմնալի զուգագիպութեամբ մը հին
Եղիսաբետոց ու Երբայեցոց մէջ ալ կեսնի խորհրդանիշն
էր: Ասոր ակնարկած են Լուկիանոս, Տերառողիանոս, Եղիդո-
րոս և Պաւլինոս: Խոր. Ա. Հերոնիմոս կըսէ թէ: «Հըւաներուն
հին գիրերուն մէջ, որ ցարդ Ասմարացիք կը գործածեն, յաւ
գիրը խաչաձեւ է»: (Մէթ. Եւկիէլի. Բ. 5):

տոնեաներուն համար՝ կեանքի և մասու չափ խորունկ խնդիր մը չէ , կենեմ վեր այդ կենսական խորոթիւններէն և կը դառնամ Քրիստոսի բանտին, Զաղանաց և Լատինաց Եկեղեցին միջնաշաւիլէն՝ մանելու մեծ Բոլորակը (Rotonde), ուր կը պաշտուի Ս. Գերեզմանը :

Լայնչի խորունկ և փառանել խորհրդաւորութիւն մը ունի ոսկեղբուագ գմբէթն՝ որ Գերեզմանի վրայ կը սաւասնի յարութիւնաբար 25-30 մէդր բարձրութեամբ. 1808ի հրդեհն ետք 1868ին վերստին նորոգուած է, և փոխան երբեմի փայտեայ գմբէթին՝ զրուած է արդի երկաթի գմբէթը : Խառն ու տարօրինակ է անոր ոճն՝ երեք ճարտարապետներէ յօրինուած ըլլալուն համար՝ ոչ Յոյն, ոչ Լատին, ոչ Մահմետական ոճ մը. Վարչ՝ բուրժակին կեղրոնն է Ս. Գերեզմանի կմբիկ մատուռը, որ հին ատենաներէ նորոգուելով քանի մը անգամ կառերէ նոյնալէս խառն ոճ մը զուսպ. արդի գերեզմանաքարը 5 անգղ. ոտք երկայնութեամբ հին մարմարիոն մըն է անձուկ և սուրբ խցեակի մը մէջ, ուր հազիւ չորս հինգ հոգի կրոնայ մանել : Առջեւը՝ նոյն չափով՝ իբրև գաւիթ կայ Հրեշտակի մատուռը : Քրիստոնեայ ամէն մողովորդի ուխտաւորաց այս կեղրոնական սրբավայրին շուրջը կան՝ Բոլորակին խարսխակովմերը՝ երեք չորս ժողովուրդներուն մատուռներն և սպասարկութեանց սենեակներն՝ առ հասարակ նուրի, Ս. Գերեզմանի արեւելակողմն է՝ Յունաց աշխարհամատուռը բարձրագմբէթ և պերճօրէն զարդարեալ, որուն մէջ կան վաղեմի միացորդներ, և ունի հաւասար բարձրութեամբ քարուկիր խանձող -

եալ գմբէթ մը սուր, որուն հակակողմ կեդրոնայարկին վրայ՝ բաժակաձեւ քարեայ տաշտ մը կը ցուցընեն իրրեւ կեդրոն աշխարհի. կեդրո՞ն աշխարհի ի Դեղիփիս, կեդրո՞ն աշխարհի յերուսաղէմ, կեդրո՞ն աշխարհի և ա'յլ սրբավայրեր. ոչ ապաքէն և կեդրո՞ն աշխարհի է ամէն վայր, որ երկրաչափօրէն տարածութիւն մը ունի :

Քրիստոնէութեան կեդրոն Ս. Գերեզմանի ընվանդակ Տաճարը՝ այս և կցորդ մեծ ու փոքր խորաններովն և մատուռներով . վեհագոյն նուիրատուն մըն է Յիսուսի Քրիստոսի վերջին շարթուան չարչարանաց կրից և մահուան պարագայից, զոր միջինդարեան փակ այլ խօսուն բանասեեղծութեամբ մը գգայօրէն կը պատմեն՝ Չորրորդ բանը, Հանդերձից բաժանման սեղանը, Զաղանաց սիւնը, Գողղորան, Պատմատեղին ու Գերեզմանը, Յունական պերճ աշխարհամատուռին մէջ կայ նաև խաչափայտէն կարեւոր մաս մը, զոր կը ցուցընեն առանձնաշնորհներոց ոմանց միայն :

Անգղիացի գիտուններ (۳), սակայն, տարակոյս յարուցած են մանրամասնեալ այս սրբավայրերուն վաւերականութեան վրայ, բայց շուրջ պաշտօնասիրող վանականք՝ անբացատրելի նախանձաւորութեամբ մը կը պահպանեն ու կը պաշտպանեն անոնց իւրաքանչիւրը . այդ պահպանութեանց եւ

(۴). Առանց մէջ Dr. Clarke առաջինն եղած է Ս. Գերեզմանի անդրադայն վրայ ուժնապէս տարեզման վաւերականութեան վրայ ուժնապէս տարակուսողներուն . իսկ զայն հասասառ գիտաւոր Շեղնակութիւններն եղած են՝ Chataubriand, Clark, Berggren, Buckingham, Elliott, Raumer, Shubert, De Vogue, Lewin, Williams, Willis, Warren, Schick, Clermont-Ganneau և այլ բազումք:

սահմանախնդրութեանց առիմով մազիւ չափ յետեւառաջութիւն մը՝ պատճառ կուտայ իրենց միջեւ մեծամեծ վէճերու : Երեք գլխաւոր ժողովուրդներ՝ իրենց հետեւորդներով՝ կուխտեն, կազօթեն, կը պատարագեն, թափորի կենեն, կը համբուրեն, կը սիրուլալին ու կը ծեծկուին տնօրինական այդ ամէնատաճարին մէջ, որուն հիմնարկութիւնը մինչեւ Մեծն կոստանդիանոս հանողներ կան, եւ ոմանք կը տանին զայն մինչեւ առաջին դարը քրիստոնէութեան : Տեղագէտք ոմանք կը հաւաստեն թէ այդ վաղեմի Եկեղեցին ամբողջ շրջակայքը՝ ժամանակով Ա. Յակոբեանց վանքին շրջապատէն աւելի մեծ յատակի մը վրայ յունական մատուներ, Եկեղեցիներ, վանքեր ու հիւրանոցներ կան եղեր . եւ արդէն իր այժմու ամիսիւեալ ձեւին մէջ անդամ՝ կը զրաւէ 8-10000 կանգունի չափ վայր :

Ես երկու երեք անդամ ներկայ եղայ հոն հանդիսական արարողութեանց, որ երրադարձ խանդաղատանքի մը (enthousiasme) յորձանքով կը շրջարերին տարւոյն զրեթէ ամէն ևօթնեակները փոխն ի փոխ : Տեղերական այլայլեզու օրհնից ձայնանդէսի մը պէս՝ յոյներու, հայերու, լատիններու եւ ասորիներու երգերը՝ տանց զիրարամողջացունելու՝ չորս կողմէն ոսկեյարկ ու ջահազգեստեալ շրջափակներու մէջէն կարձադանդէին միջնադգային նուագներ մը՝ յոյնը թրթուուն բնամոյն և ներդաշնակ, հայն զգօն լիարտասան և միասիրա . լատինը խրոխտ եւ ուժգնավանդ ու ասորին մեղմ եւ աղերսական՝ լարուած առհասարակ զիրար զլելու յաղթասէր շեշտերով և պա-

րարտացած խորական նախանձախնդիր հպարտ վանկերով, որոնց վրայ հակաղիր աստուածային լուսթեամբ մը կը ծիծաղի վայրին շահապ հոգին խոնարհ ու վահեմ . . . :

Մանաւանդ Զատիկի ճրագալոյցին խուռնամբոխ արարողութիւնը, որ ամբողջ յարկերն և խուցերը լոյսով, պատրոյզի ճենճերով, հոգեխանդ աղաղակներով՝ կողողէ ու կը խեղդէ, աննկարագրելի համայնապատկեր մը կը ներկայացունէ : Գերեզմանի այդ լոյսէն կը լուցուին հազարաւոր ուսուուխաւորներու մոմերուն տրցակներն ալ, զոր այդպէս յաջորդաբար իրարմէ վառելով և բազմապատկելով՝ կը տանին մինչեւ իրենց բնագաւառները 15-20 օրուան ճամբայ՝ հոգիի պէս զուրգուրալով այդ բոցիկներուն վրայ : Ես հետեւցայ այդ լուսակիր ամբոխին մինչեւ Ռուսաց վանքը, Աստուածի իմ, ի՞նչ պարզամիտ, մարդիկ ի՞նչ երկեղածութիւն, ի՞նչ հաւատք այդ գեղջուկ ուսուորեարին ճակատին վրայ և ուխտական սորեալ աչացը մէջ . . . :

Ենենք ապա լոյս աչքով այդ բաւիդէն լոյսի, երթանք Զիթնեաց լերան ստորոտը, Ա. Կոյսին ստորերկեաց Տաճարն ու Գերեզմանն ալ :

Ա. Կոյսին Գերեզմանն երուսաղէմի արեւելակողմը պարըսպէն գուրս զէպի Գեթսեմանի ձորին վրայ է՝ Փրկիչի Ա. Գերեզմանէն 20 վայրկեանի չափ հեռու, Գեթսեմանի ձորն երուսաղէմի ամէնէն անդրատեսիլ վայրն է, զոր 8-10 պատմական սրբագրատեսիլ վայրն է, ու գալ 8-10 պատմական սրբագրիներ, Եկեղեցիներ, գերեզմաններ և դամբանական կոթողներ ախրապէս կը շնորհնեն աստրանական կոթողներ ախրապէս կը շնորհնեն աստրանդի հոն հեռուներն են ի հարաւ կոյս Արիսողու-

մի, Յովսափատի, Զաքարիայի և Յովհաննու աւետարանիչին դերեզմանները : Տեղ տեղ չա՛տ յորձախոր՝ այս տիրական ձորն ունի պլրեր ու հեղեղաներ, որ ահաւոր պէսպիսութիւն մը կընծայեն խուն ձիթենիներով և անփառ գիւղերով պասակեալ իր եղբերուն :

Աւանդութիւն մը կըսէ թէ հո՞ն՝ Յովսափատի ձորին մէջ՝ տեղի պիտի ունենայ վերջին դատաստանը . որով արեւելեան ժողովուրդք ծայրայեղ փափազ մը ունին հոն թաղուելու, և այս պատճառաւ ձորը մեծ մասով տապանաքարերով ծածկուած ընդարձակ գերեզմանատուն մը դարձած է :

Ասոնցմէ ասդին՝ Սողոմոննեան տաճարին հանդէպ հովիտին մէջ է Ս. Կոյսի հինաւուրց Գերեզմանը . խորունկ ստորերկրեայ խաչաձեւ չէնք մը : Յոյնք կաւանդեն թէ աշխարհի ամէնին հին քրիստօնէական Եկեղեցին է ան : Քառասուն ոտք լայն սանդուղքէ մը կիշնեմ բուն տաճարը, մութ քառակուսի խաչաձեւ մեծ տապանակ մը, զոր հարիւրաւոր կանթեղներ հազիւ այգի մը չափ կը լրջացունեն : Արեւելեան ճակատն է Ս. Կուսին պահպանեալ Գերեզմանը՝ ժայռի մը մէջ փորուած կոկուած և զարդարուած . վրան կայ սեղանաձեւ բարձրադիր մարմարիոն մը, ուր ամէն օր կը պատարագեն Հայք և Յոյնք (Լատինք բաժին չունին հոն) . Գերեզմանին հիւսիսակողմը կան երկու Հայոց սեղաններ, առաջնոյն վրայ կը պատարագեն Ասորիք ամէն չորեքշաբթի, երկրորդին վրայ Ղպտիք ամէն ուրբաթ : Վերելք աստիճանաց կիւսուն աջ կողմն՝ Հայոց պատարագամատոյց սեղան մը կայ, որ Յովսէփ Աստուածահօր կըսուի . դիւ-

մացը, կրկին սեղաններ Յունաց սեպհական, որ Յովսափիմայ և Աննայի Գերեզմանները կաւանդուին : Այս ստորերկրեայ Տաճարին վրայ մինչեւ եօթներորդ դարը՝ կար բոլորակաձեւ մեծ եկեղեցի մը յանուն Ս. Կոյսին : Իր մելամաղձիկ խորութեամբն իր տիրական պարզութեամբն և մայլ խորհրդաւորութեամբն և հնութեամբ՝ այս ձորածածուկ սրբուհի Եկեղեցին՝ թուեցաւ ինծի քրիստոնէականագոյնն և ամէնչն առաքելական Եկեղեցին Երուսաղէմի Եկեղեցիներուն, որոցմէ ա'ժամ է ելնել՝ մտնելու համար աւելի՛ հանրաշխարհիկ, աւելի՛ ծեր հրապարակներ ու սրբավայրեր, ուրկէ եկան անցան նահապետներ, մարգարէներ, քահանայապետներ, քերթողք և խմաստասէրք . Թա՛տր աստուածաշնչական լայն տեսլեանց սքանչելեաց և մեծագործութեանց :

15/28 Դեկտ. 1901



ՄԻՋՆ ԵՒ ԱՆՔՆՆԵԼԻՇ ԱՍՏՈՒԱԾ

ԱԳԵՂԵցիկ ԳՐԻՎԱԳ ՅՆԺՈՒՅԻՒՆԻ ամեն-
նայն երկրի, լեռնան Արևոս

Ա-Ն-Ն. ԽԲ. 2. ՀԱ-Պ ԵՐ.


Ա ԽՈՌԵՑ:

Երուսաղէմի խոնարհ բարձրութեանց ա-
մէնէն խրոխան ու վաղրնչականն է Սիօնն՝ ինք
ստուգաբանեալ բարձրութիւնը (ա), Ա. քաղաքին կա-
պիտոլը, որուն աջակողմն ուրուացած կեցած է՝ իբ-
րեւ սիւս Տարացյ մը՝ Քեհոնի (Հինումի) տխուր Ճորր
ժայռուտ, անջրապետելով Սիօն լեռը Զար խոր-
հուրդի լեռնէն (բ)։ Յերուսացիներուն այդ հին միջ-
նարերզը՝ Սիօն՝ այժմիկ տժգոյն ամփիթատր մըն
է վանքերու և վանիկներու, մշակեալ ու անմշակ

(ա). Սիօն՝ բարձրութիւն ըսել է :

(բ). Զար խորհուրդի լեռն՝ այսպէս կոչուած է ըստ նոր
աւանդութեան մը (14րդ դարի) թէ կայիափայ, որ այս լեռան
վրայ ամարանոց մը ունէր, հոս խորհուրդ ըստաւ Հրէց հետ
Ցիսուսը բռնելու համար։

հողերու, դժգհի խնդրունդներու, պարբռպահիմերու և հնախօսական աւերակներու, որոնց վրայ կը նային՝ հակադիր ու կրօնապահ պերձութեամբ մը՝ Դաւիթի լայնավէմ բերդն ու Ս. Յակոբի մեծատարած վանքն Հայոց :



ԼԵԱՌՆ ՍԻՌՆ

Հրեաներուն Տակիտոսն՝ Յովսեպոս՝ կը հաստատէ որ «Սիոն և Ագրա կեցած էին իրարու դէմ՝ բաժնուած ձորով մը, որուն կը յանդէին տուներուն շարքը»։ Սիոն, գէթ մինչև Քրիստոսի թուականը, էր հին քաղաքին ամէնէն բարեզարդ ու նշանաւոր մասը։ Սիոն՝ Երուսաղէմի հախապատի վայրն էր ի հնումն՝ գրաւեալ հոյակապ շէնքերով։ Անոր վրայ էր ճարպիկ Յերուսաղիներուն միջնաբերդը, որ ընդ երկար ձայնատուր եղաւ իսրայէլի և որ ի վերջոյ առնուեցաւ Դաւիթ մարդարգեէն (Թիւք, ԺԳ. 29. Յովսեպոս ԺԵ. 63. Դատաւորք Ա. 21)։ Ինք Բեթղեհէմցի մեծ մարմնաքնարն՝ հուն շինեց իր բնակարանը։ Հոն՝ Սիոնի վրայ դարձեալ՝ թաղուեցան Դաւիթ մարդարէն, և իր յաջորդներէն 14 անձինք :

Սիոնի այս հնաբանական բարձունքին վրայ կառուցուած ծայրաքաղաքն՝ հետզհետէ առած է շատ մը անուններ : Յերուսաղիներուն ատեն՝ ըսուեցաւ Յերուսաղէմ, ապա Երուսաղէմ կամ Յերուսաղէմ։ Յովսեպոս կանուանէ զայն «Վերին քաղաք»՝ յաւելլով նաև թէ իր ժամանակը ճանչցուած էր անիբրեւ «Վերին վաճառանոց»։

Այժմ իսկ՝ Սիոն միշտ բարձր ըմբռնուած է այս առուրբ նահանդին լեռներուն մէջ, և իրեւ այնպիսի կը ընալայ բարձրացունել զիս ալ Ս. Յակոբեանց բարձրադիր վանքին այս ցածուն և նուիրական խուցերուն մէջէն, ուր կը բնակիմ քանի ամիսէ հետէ՝ թառած իրեւ մեղու յոստայնի և ինկա'ծ ալ կամա'ւ միտքի ու սիրոտի բաւական բարձրութինէ մը . այո՛, կը ընայ բարձրացունել զիս ալ պահ մը գէթ կրօնքի ներող թեւերուն թոյլատրածին չափ։ իր ձախնաւոր անունը՝ այդ վսեմ յաւիտենական թեւերուն վրայ՝ ո՞չ ապաքէն դարձած է տիեզերական ու բացարձակ իմն քան զիրանան և քան զՄոն-Պլան՝ Սաղմոսի և Շարականներու խնկածրար բանաստեղծութեամբը :

Ինք՝ հին ատենէն ամէնէն բարձր ու հիմա ամէնէն վսեմ մասն է այս քաղաքին՝ իր ամուրդ գղեակներովը, պարփակներովը, գերեզմաններով

ու հին Հայոց վանքերովը, նաև մեկուսացեալ մատենական վեհութեամբը։ Սիոնի նահապետ ուս սերուն վրայ նոյն պերճ Դաւիթ մարդարէին և իմաստուն Սողոմոնին զրուցական դամբաններէն զատ՝ հաղիւ քանի մը սեմադրոշմ հոռութիւններ, մոզայիգներ, անփառ պարտէզներ՝ ցանուցիր տուներու եւ մարդարնակութեանց հետ՝ կը դեգերին ստուերաբար՝ Դաւիթ մարդարէի բերդին օծիքն ի վար, որուն խորափիտքը՝ կը հակէ միշտ հոգեւոր երկիւղ մը և կատարը՝ փա՛ռք մը աստուածային։

Այդ հողագոյն սերդին լայնանիստ ու քառակուսի պարզութիւնն ամրութիւնն և հաստահիմն անսեթեւեթ վեհութիւնը՝ շատ կը նմանի անոր նախահիմնողին Սաղմոսներուն անտեղալի պարզ վանմութեան։ Նոյն վե՛հ և սո՛ւր հոդին՝ հոս այս դղեակին խոր և անկիւնաւոր աչքերուն վրայ խորացած, հոն մարդարէին երկնայեցիկ ականողւեաց ճառագայթումներով՝ բարձրացած։

Քարակոյտներով, կումբ կումբ գործթիկներով, մոխրագոյն աւերակներով, զերեզմաններով և աղքատին վանիկներով գրաւեալ այս լեռը՝ սուրբ քաղաքին առաջակողմ ա՛ռըն է հակայ, որով ինք հինն Եթերուս և նորն Երուսաղէմ կողջունէ։ Մովարի լայնակող լեռներէն արձակուած այն մեծ աշքին — արեւին — նախկին ակնարկները։ Մովարի սահմանակալ այդ ստուարաշար շղթայէն մինչեւ Սիոն տասը ժամու ճանապարհ է։ այլ անջրպետն այդ երկու բարձրութեանց մէջ՝ հաղիւերկեակ մը ժամու կը թուի, այնքան վճիտ ութափանցիկ է մէջ տեղի սուրբ օդը, այնքան ամայի և հուապ ընդ հուապ բլուրներով խտացած մօ-

տեցած է այդ հեռաւորութիւնն և այնքան կը հոգի-անայ կը թեթեւնայ ու կը թոչի հոս ուխտաւոր մարդուն աստուածամերձ տեսութիւնը։ Նստածս տմոյն աւերակոշտէն, որ թերևս երկրորդական մարդարէի մը ճկնարանը կամ սուրբի մը անձաւն է Սիոնի արեւելակողմ զառի վայրին ճիշդ մէջ տեղը՝ չորս ժամու ճանապարհ մը առած օրակշիռ արեգակին ներքե կը ձգի ձորն Յովսափատի խո՛ր՝ ծովային անբեղուն խորութեամբ մը խո՛ր՝ ապշած-պաղած իր եղերքներով, մէկ կողմէն քանի մը զուսպ գիւղերով և աջակողմէն հեղեղատի մը հատու և հերձափնեայ վիմուտներով, որ կը քարացունեն հոն 3000 տարիի մը կիսամաշ դիւցազներգութիւնը՝ լո՛ւռ և մո՛ւնջ։ Խսկ առաջակողմը կը պատի ճա՛ղ ճա՛ղ բլուրներով՝ ցածուկ առհասարակ մինչեւ ի ծովն Աղտից։ Կոնակէն Զիթենեաց լեռը կուտայ այս ամէնուն փայլ ու փառք մը խաղաղաղուարճ, մինչ աւելի խորունկ կոնակէ մը՝ կը նային իրենց այլայլակերպ ու այլայեաց կողմերով՝ Մեծն Էօմէրի գեղեցիկ մղկիթը(ա), Հրէից լայնագմբէմ սինաւանները, ուսւական ոսկեգմբէթ Եկեղեցին, Երուսաղէմի Հրէաթալն ու Հայոց վանքին ամուր գմբէթներն և զգոյշ որմերը։ Խսկ աւելի հեռաւոր աշակողմէ մը՝ կը խայտայ Բնթղեհէմի զուարթ ու կայտառ ճանապարհը, որ ունի կեանքի մը հրապոյրները պարզ՝ իր նուիրական անցեալով և ուխտաշատ ու զուարճատեսիլ ներկայով, Եւ ասոնց ամէնուն վրայ տաղտկօրէն թառած է տակաւին ձմեռնային Երկ ամայութիւն մը, զոր հաղիւ ամիսէ մը պիտի լրջացունեն գառունին ցնծագին մապները նախուուն տեղը։

(ա). Հին Սողոմոննեան տաճարին տեղը

Այսարհ, տժդոյն, ելեւէջաւոր սեմական այս
բանաստեղծութեանց մէջ՝ ինք անխօնաբանելին
Սիոն՝ միշտ վեհ և վասմ կը թուի՝ նո՛յն իր ան-
բաժ և պատառատուն կալուածներով իսկ, մա-
նաւանդ անո՞նց որ ասառածաշնչական սիրով մը
բերուած են միանդամ իր անցելոյն իր պահպա-
նողական սուր պատմութեան. միայն Սազմոսը
կը բաւէր պահելու համար զինքն՝ իր այդ վեհու-
թեան ու վսեմութեան մէջ՝ Քրիստոնեայ վանա-
կաններ շրջապատած են Սիոնի այս անբաժ ու
խորհրդաւոր կալուածներէն կարեւոր պատառներ՝
նոր անջրպետներով. ասոնց մին՝ Օգոստինեանց
ստացուածք՝ կը պարունակէ քանի մը մէդր խո-
րութեանց մէջ թաղուած Դաւիթ մարդարէի ժա-
մանակէն աշտարակներու և պարիսպներու հնաս-
ծուներ, զոր պեղելով քննած ծչգըրտած և ապա
նորէն հողածածկած են: Միւս մը՝ ստացուածքն
է հայ Վարդապետի մը, որ դոց գիտէ բոլվանդակ
Երուսալէմի ու շրջակայից տեղագրութիւնն և
մանրամասն արժէքներն հողերուն և չէնքերուն,
ու կը թուի վայրն հոռոմէական բաղանիքի մը
կամ ապարանքի մը՝ իր անձաւուտ ներքնուղիւ-
ներով և գեանասենեակներով, զորս անձամբ
քննասիրեցինք երկու ամերիկայի երկրախոյզնե-
ներու հետ՝ յոտից ցգլուխ փոշեմուտ և խաւարա-
մուտ: Սանցմէ ասպարէ՛զ մը վերն է՝ Սիոնի
ճիշդ առաջին կատարին վրայ՝ Դաւիթ մարդարէի
և Սոլոմոնի գերեզմանները պարփակով լայնադիր
կառոյցն առասպելական, որ կը սուր Սիոն-Վեր-
շնորհեալ ընտանիք մը արար՝ Սիոնի անունով:

Հինդարեան և միջինդարեան շուրջ չէնքերու
մէջ այս Վերնատունն ունի միջինդարեան խրթին
դղեակի մը երեւոյթն և խկութիւնը կարկառւն,
վիպական, կրօնական ու կա՛րի պատմական և
խորհրդական, սեմ բաւէկ մը աստուածնկալ՝
Մելքիսեդեկէն, Աղօնիսեգեկէն ի Դաւիթ, ի Սո-
վուոնն և անտի ի Յիսուս, ի Հոգին Սուրբ և ի Պարն
քսաներորդ ամենայն մը. Սիոն-Վերնատունն այդ
հին կարի հին օրերէն ցայսօր եղած է՝ խրոխտ ան-
հատոց և ամէնաստացիկ բաժին մը ամէնուն, Հա-
յուն, Հրեային, Յոյնին, Լատինին ևայլն, որ խրա-
քանչիւր իր տեսակէտէն կուգայ նկատել ու խորա-
զննել զայն իր այժմու թանգարանացեալ ձեխն տակ:
Սյդ Ա. Թանգարանին պատմութիւնն է՝ որ կուզենք
համառօաել հոս ըստ առձեռն տուիքներու :

Սիոնի այդ դղեակը՝ քրիստոնէութեան առաւ-
ջին թուականներէն ցայսօր ծանօթ է այդ Սիոն-
Վերնատուն անունով, և աւելի հին դարերու՝ էր
դղեակ անառոկի, թերեւս նուիրագործեալ՝ Քա-
նանեան նահապետի մը դիրքով (๑):

Սիոնի մէջ էր այն աւազանը, որով Ա. Կիւրեկ
մկրտեց նորադարձ հաւատացեալներու բազմու-
թիւնը: Այդ աւազանն ապա Հայոց Ա. Յակոբայ
տաճարը բերուելով՝ կը պահուի ցարդ Ա. Կիւրեկի
նուիրուած սեղանին ներքեւ՝ Ա. Ստեփանոսի հին
պահարանը: Բայս Յոյն-արաբացի պատմիչի մը՝
15րդ դարուն Նիքոլա անուն Ֆրանսացի կրօնաւոր
մը գալով Երուսաղէմ՝ իջեւանեցաւ Սիոնի վան-
քը, որ չա՛տ ճոխացած էր յայնմամ եւրոպական
քը, որ չա՛տ ճոխացած էր յայնմամ եւրոպական

(1). Գերեզման, Տաղման:

կրօնաւոր, և գլխաւոր կեղրոն ու իջնւան էր արեւմտեան քրիստոնեաներուն : Այնուհետեւ հետզետէ ուրիշներ տիրեցին Սիոնի՝ մանաւանդ Դաւիթի և Սողոմոնի տապաններն հոն գտնուելուն նախանձաւորութեամբ :

Դարձեալ՝ Մարինոս Լատինը կը պատմէ Սիոնի վանքին համար Ս. Երկրին պատմութեան մէջ՝ թէ Երուսաղէմ պարբազուելով (1560-61)՝ այդ պարիսպին դուրս մնաց Սիոնի վանքը : Սիոնի այդ գլուխ չէնքն Երուսաղէմի պարիսպին դուրսն է՝ դրակից Հայոց Ս. Փրկիչ վանքին . Յիսուս հոն կերաւ Պատեքի գառնը վերջին ընթրիքին և հոն աւանդեց Պատարագի խորհուրդը . հոն լուաց աշակերտուն ոտքը . հոն ժողովեցան անոնք, և Ամէնասուրբ Հոգին հոն հանգչեցաւ առաքեալներուն վրայ և լեցուց անոնք չնորհներով : Հոն էր բուն ժողովարանը՝ մինչև որ շինուեցան Ս. Տեղմագիրն ալ՝ կըստրագրէ Սիոնի ժամանակակից վեկեղցին այսպէս «Ս. Սիոն Եկեղեցին» միով ասպարիզաւ բացագոյն է ի Յարութենէ՝ 100 կանուն յերկայնն և 70 իւայնն . 80 սեամբք կամած է փայտեայ և պատկ փշոյն կայ ի ձախ, որ եղին Եկեղեցին հետքն անդամ :

Այժմ եւս՝ աւելի բարեկամ հայերուն հետ՝ Սիդղեկաձեւ վանքին մէջ, Անդրադ առաւօտ մըն էր՝ որ ալ թեթեւ պատրաստութեամբ և աղ-

դարարութեամբ այց եւայ անոր՝ աշխատաւորաց յաղթանուն դպիրին հետ, ու մտնելով խոշոր ու կոչկող դուռնեն ներս՝ անցայ կամարակապ մեծ գաւիթն անշուք, ու եւայ՝ ձախակողմի սանդուղքէ մը՝ նուիրական վերնատունը :

Խորհրդաբանական ու անողջակէղ մաքուր պատարագի մը տուածին ստեղծական կայծն արձակող այդ աստուածաչչարանին սեմիչն ներս մտնելուս ատեն՝ ապօւշ և անազդական սարսուռ մը աշխարհակալեց իմ վրայ . սարսուռ մը տարտառմ՝ նոյն անորակելի . բուն վսկեմերն ապշեցուցիչ են, և իր այնպիսի՝ չէ հնար որակել զայն միայն բառովն աստուածային : Վայրը՝ վեց բայց յատակ բառովն ատարածութեամբ սրան է՝ ճակատը պատշգամօրէն բարձրացած և խոռոչացած արաբական գերեզմանով մը, որ նառաջացած արաբական գերեզմանով մը, որ նառաջացած կան քանի մը խաչէլսինն է, կըսուի : Մէջտեղը կան քանի մը խաչէլսինն է, կըսուի : Մէջտեղը կան քանի մը բռեալ ցած սիւներ կորընթական, արեւելեան կողման խորանաձեւ կիսաշրջանակ մը և արեւ. հիւսիսի կողմն երկու վերնայարկ խուցեր, որոց միուն մէջ կայ երեք մէջը երկայնութեամբ և արաբական անկուռածոյ արձանագրութիւններով . Դաւիթի մարգարէին տապանին նմանօրինակութիւնը, ո՛րը միայն տեսնել ներուած է այցելուներուն եւ հրեայ ըստաւորներուն . իսկ հարաւային անկիւնը՝ սրահովարին ի գլուխ» : Բայց հիմայ չիկա՞յ այս Եկեղեցին հետքն անդամ :

(*) . Ըստ ընկալեալ աւանդութեան և ըստ Յափեպսի՝ այսպէս՝ բայց հաւանական կարծիք մըն ալ կայ՝ թէ միշնաքաղաքի գայտարակաձեւ բան մը, ուրկէ կիշնուի, կըսեն, կէով մը բեմաձեւ բան մը, ուրկէ կիշնուի, կըսեն, կաւիթի և Սողոմոնի բուն տապանատեղիները (**) :

Այս պարզ հներեւոյթները պարունակող գմբէթ-ներուն ներքեւ կըսկսիմ խոկալ, ամօթղած հոգետեսութեամբ մը, նուիրագործեալ հաստատեալ և անմահացեալ ընթրիքի Ս. Խորհուրդին վըրայ, որ սկիզբն առաւ հոս՝ այս սիոնեան բարձրու անփառ յարկերուն մէջ՝ փառքի գագաթնակէտն համնելու համար ամէնաչքեղ տաճարներու մէջ ու ամէնէն փառահեղ խորաններու վրայ : Հոս չէր որ մարդկային ամէնէն նախնական զդացումաւելով մարդկային ամէնէն խորունկան լծութեամբ մէծ Տեսիլը՝ լծորդուելով մարդկային ամէնէն խորունկ հին ու նոր փիլիսոփայութեանց հետ եւ տարրակցելով ներդաշնակուելով անոնց՝ հին և նոր Կտակարաններու մէջ Ս. Զոգի, Ս. Շունչ, Ս. Իմաստութիւն, Ս. Զօրութիւն, Ս. Բան Աստուծոյ ըսուածը՝ անձնաւորեալ իմն . . . իջա՛ւ, ներգործե՛ց, հրեղինաբա՛ր մաքրեց և խորոյն Աստուծոյ տեսանող յարդարեց պարզ ու ձկնորս մարդոց և անոնց հատեւողներուն հոգիները : Աստուծածանչեալ այդ յարդին մէջ՝ ես, ուխտաւո՞ր իմաստասէր, կրեցի սոսաւիւնը չէզոք և խորունկ խորհուրդի մը, որ մէ ծնունդ առին աճեցան ու երկնաբերձ ճաճանչաւորեցան այնքան նուրբ խորհրդաբանութիւններ և կրօնք մը մաքուր և ամէնախորհուրդ :

Ա՛հ, այն սկիզբնե՛րն որչա՛փ պարզ ու սրբագ-

ւելեան (տաճարին) բլուրին հարաւային մասին վրայ էին, որ կը կոչուի նուե Ոփէլ այս կարծեք համաձայն է վայրին բնական պայմաններուն, համաձայն է Զին կտակարանի Պատմական գիրքերուն և Ոփէլի վրայ եղած հնաբանական գիւտերուն, և հաստատուած է հնագոյն յետ—սաստուածաշնչական տւանդութեամբ . (ան' ԵEncyclopoedia Biblica, 1901 Vol. II.) :

րող են, և մեր խորհուրդներն ալ որչա՛փ բարդ և խորունկ՝ թերեւս որպէս զի աւելի աչքի գարն աստուածային պարզ բարձրութիւնը :

Այսպէս վիլիսոփայի մը հոգեհար արտմութեամբ՝ թողուցի' հոգիի ու ներշնչութեանց այդ պահարանն ալ իր արդի սիինքսային ձեւին մէջ, և իջայ վար՝ արար և հայ ուղեկիցներու առաջ նորդութեամբը, ելնելու համար այդ բարձր բանորդութեամբը, ելնելու համար այդ բարձր բավիլոններուն մէջէն՝ մրմնացելով աղաւնիի ցածուն միամտութեամբ :

« Անքննելի՛ Աստուած »:

1'14 Մարտի 1902



ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԿԱՄ ԼԵԱՌՆ ԶԻԹԵՆԵԱՑ

«Եւ օրհնեցին, եւ ելին ի լեռուն
զիթենեաց» Բ-ր Ա-ր Տ-ր Խ-օ Յ-օ Յ-օ

Ա. ՊՈԼԻՍԵՖԸ ճամբայ ելածս օրն՝ ուխ-
տա՛ծ էի անզամ մը ելնել նարաւ լեռը, և
անոր իրը անկոխ սրբութեամբը կնքել ուխտս քա-
ղաքամուտ : Նաբա՛ւն, ուրկէ միայն հնար է մա-
հացուի մը տեսնել մեծ-վսեմը . Աւետեաց բովան-
դակը :


Նաբա՛ւն, այո՛, պիտի ելնէի, ուր գեռ չառ
ոտք կոխած չէ, ինչպէս կը լսեմ:

Աւետեաց երկիրին ամէնէն կարեւոր մասերը
տեսնելէ ետքն յապուրակի՝ Նաբա՛ւն, այո՛, ուր
մեծ օրէնսդիրը ձգեց իր վերջին հետքը, և խնդ-
րեց իր վերջին լոյսն՝ ի փակել գիտնալոյս աշացը^(*)։
Այլ գեռ արժանի չեղայ անոր. Ա. Յակոբեանք

(*) օջի աչք լզլցս ինդրեն անձկաւ ի մահուն,
Առ փախըստեայ հառաչեալ լցուն հուսկ անհուն»:
Հուքուկ Փունկուայ Գերեզմանուն:

կարի՛ խարըսխեցին զիս հոս՝ Սիոնի անդա՛ւ բաւիլ-
ներուն մէջ . գեռ քաղաքի մէջ եմ ու քաղաքի
կրկուտները կը ժողվեմ ծանրացեալ պանդխառու-
թեան մը կարօտներով :

Եթէ չելայ Նաբաւն ամսպածրար՝ սակայն այս
երեք անդամ է որ սրաւակաթ ներշնչութիւններով



ԼԵԱՌՆ ԶԻՑԵՆԵԱՑ

Կելնեմ այս փոքր լեռը, որ մեծ Փրկիչին, Յիսուսի,
Նաբաւն ու հանգրուանն եղաւ՝ անդո՞րր ընդար-
րէից ատենն ալ ունեցած էր ան իր սուրբ փառքը.
անո՞ր համար է որ Եղեկիել կըսէ « Եւ ամբարձան
փառք Տեաւն ի միջոյ քաղաքին և կացին ի վե-
րայ լերինն, որ էր յանդիման քաղաքին » :

(*) Եղեկիել ԺԱ. 23:

Երեք անդամ համբարձման այդ-
սանդողքէն, ու եթէ երեք հարիւր անդամ ալ
ելնեմ՝ չպիտի յագենամ, զի կրօնապէ՛ս աշ-
խարհագրապէ՛ս ու բանաստեղծօրէ՛ն՝ սքանչելի է
այդ կախաղնաւոր ամբարտակը, նիւթացում մը
աւետարաննական սուրբ բանաստեղծութեան : Ա-
ռաքեալներէն մինչեւ Հերոնիմոս, Յուստինոս,
ասոնցմէ մինչեւ Տանկրէտ, քանի մը հայ Հարա-
պեաներ, Խոնասիոս Լոյզլա, միջին դարու սուր-
բերն և անտի ցայսօր բոլոր մեծ վկանները, սուր-
բերը, նուիրական կարաւաններ, հայրապետներ
ու վանապետներ հո՞ն ելած, պաղատած, համբու-
րած և ասոտուածարած են՝ առնելով « Սուրբ խան-
գըն՝ արփեոյն կաթումն, երկնից համբոյրն յողջոյն
գեղոյ ». առնելով նովին՝ հոգի կրօնից և հոգեկե-
ցոյց հաստատութեանց համար սուրբ և խաղաղ
թելագրութիւններ :

Ինք՝ սիրոյ կրօնքին անմահ Հայրը՝ ստէպ այդ
լերան վրայ կը մնկուսանար, կալօթէր, կը մար-
դարէանար և կը քարոզէր վսեմ բանը :

Խանդի, սիրոյ, գեղոյ և խաղաղութեան այդ-
քնարերգական լոյս օթեւանը՝ կը բարձրանայ («)
Երուսաղէմի արեւելակողմն՝ իբրեւ կէս մզնն հե-
ռաւորութեամբ և անբացարելի խօնարհ գեղեց-
կութեամբ մը, զոր միա՞յն նկարչական վրձինով
հնա՞ր է պատկերացունել : Գեթսեմանի նուիրա-
կան պարտէզէն և կեղրոնեան վաղեմի ձորէն մին-
չեւ ի կատարն Զիթենեաց՝ իբրեւ քսան վայրկեանի
զառ ի վեր ճանապարհ մըն է՝ անկիւնաւոր պար-
տէզի մը երկու կողմէն, որ կը գրաւէ իբր ամ-

(*) Միջերկականէն 830 մէտր բարձր է :

բողջ սիրաը լերան առաջին կատարին : Այդ ան-
կիւնակալ ճանապարհներուն շուրջը կը զարդարեն
ռուսական , լատինական , յունական պարտէզներ
ու եկեղեցիներ , որոնց իւրաքանչիւրը կը ցուցագրէ
իրենց ցեղական յատուկ ճարտարպետութեան ցոլ-
քերը՝ շրջապատեալ ցանցաւ ձիթենիներէ ու եր-
րայական ընդարձակ գերեզմանատունէ մը : Լե-
րան առաջակողմի կատարը՝ նկարչօրին բունած են
արարական գիւղ մը , ռուսական եկեղեցի մը և
մզկիթ մը , ու ահադին զանգակատուն մը , որ
ամբողջ շուրջ չէնքերն ու պարտէզներն հանդերձ
լերան այդ կատարովն՝ երկինքէն կախուածի նը-
ման կը ցուցընէ :

Այդ կախածոյ կատարը՝ հին ու նոր դարերու
աչքերով՝ ուղղակի կը նայի արեւելքէն Մոլարի
լեռներուն հովիտներուն և վաղափուլ աստուածա-
շընչական վայրերուն . որ երեսուն եւ աւելի դա-
րերու աղի ու ծծմբոս խոնաւութեամբ չաղուած
մշուշով մը սքողած կը լան յաճախ : Ռուսական
մեծ եկեղեցին մօտ համբարձեալ ահագին զան-
գատունէն վեր կելնենք՝ 272 նեղ . երկաթի ոտ-
քերով սանդուղքէ մը , որ դետեղուած է ինը
քառակուսի մէթր լայնութեամբ և 60է աւելի
մէթր բարձրութեամբ այդ աշտարակին մէջ : Կը
յաջողինք մէկ շունչով վերելակել՝ մեր 72էն եր-
կու վարդապեաններու հետ՝ այդ 272էն , և ահա կը
դանենք ինքզինքնիս ճշմարտապէս համբարձման
մը բարձրութեան մէջ՝ ճօճուն երերուն և մոլորուն,
ուր գլուխը կը դասնայ իրանը կը դեղեւի եւ
աչքն՝ անսովոր պարզուած լայն ու ահեղ վայրին՝
կը կարօտի նորագոյն և մարդկայինէ վեր զօրու-

թեան . վայրին Տէրը զօրութեանց կօգնէ մեղի
հոն ալ , և քանի մը վայրկեանի ոստուցիկ շփոթ-
ներէ ետք՝ կը ընանիք չափել միտքով և աչքով՝ Պա-
ղեստինի ամէնէն սուրբ և յարգի այս բարձանց
վրայէն՝ երկօրեայ անհարթ ընդարձակութիւն մը
և զայն ընդգոգով ընդարձակագոյն հորիզոն մը .
արեւելեան կողմն՝ Համբարձման լեռնէն մինչեւ ի
ծովն Մեռեալ՝ խիտ խիտ լերկ ու ամայի բլուրներ,
խանձեալ ձորեր , անհրապոյր ելեւէջներ՝ կը պար-
զեն տժգոյն անհարթութիւն մը , ուր աչքը զուր
կը հետազօտէ վայր մը կանաչ կամ գեղջուկ հովանի
մը դիւրիչ . ո՞չ երթեւեկ մը նշանակելի , ո՞չ երա-
մակիք այծերու կամ ուղտերու , ո՞չ խակ շարժում մը
կենդանական , կը ընանիք ըսել : Ասիոյ այս եղերա-
կան յամաքներուն վրայ ափրիկեան դրացի տապն
և չնչմունիք անապատական՝ իրենց պարբերական
հոսանքով՝ դրոշմած բնակացուցած են սահարայա-
կան գոյն և բնութիւն մը անժպիտ : Այդ խոպան
բլուրներուն անջրպետներէն է՝ որ ուրեք ուրեք
կը ցոլան Մեռեալ ծովուն աղափայլ պատառիկները,
և կը խոռասփին հուպ ընդ հուպ՝ անիր կրկներեւ-
ոյթներու մը պէս՝ տեղի տալով մոլարեան հսկա-
յաշար լեռներու երեւոյթին , որ կը բռնէ բովանդակ
հորիզոնն արեւելեան՝ անտեղիտալի սահմանագը-
ւուխի մը պարփակումով : Անոնց անոնց մէջն է ցան-
կալին նարաւ , զոր և կը նշարենիք միօրեայ այս
հեռաւորութենէն իսկ՝ զատուցեալ գագաթի մը
շրջանակեալ սրբութեամբը Մոլարեանց հիւսիսա-
յին ստորոտն են երիքովի ցածուն դաշտագետինն
ու երագալաղ Յորդանանը , որ կընթանայ ջրեր
սուրհանդակի մը փութկոտ անձնանու իրութեամբ՝

Կրկուստեք ջերին եւ անջրդի ափանց բաշխելով
փակագծեալ խոնաւութիւն մը բուսաբեր :

Սյաչափ մը կը ցուցընէ մեղի առ այժմ Զիթեն-
եաց նուիրական կատարն՝ արեւելակողմէն, ուր եր-
բեմն գունդ գունդ հին ցեղեր կը բնակէին՝ գաղթ-
եալ նախապատմական ժամանակներէ հետէ : Եւ
ասոնց համար էր թերեւս՝ որ, սովորմնեան գաղա-
քականութեամբ մը, իր հրաշակերտ տաճարը Մո-
րիա լերան վրայ կառուցանելէն ետև՝ ինք իմաս-
տուն և խաղաղագործ որդին Դաւիթի՝ Զիթենեաց
լերան վրա'յ ալ շինել տուաւ սեղաններ Քամովի
և Ամոնացւոց աստուածոց իբրեւ « զբարձունս սի-
րողաց » ըստ սովորութեան հեթանոսաց և « ան-
տառ ու բարձունք » պաշտող հեթանոսացեալ իս-
րայէլացւոց (ա) : Բատ այժմ նաեւ այդ լեռն ի
հնումն ամբողջակի ծածկուած ըլլալու էր անտառ-
ներով, շա'տ հաւանաբար ձիթենեաց անտառներով,
որոնց ջոջ յիշատակարաններէն քանի մը հատ կը
կենան դեռ ստորոտները՝ մինչև 1000 տարուան
մօտ հնութեամբ ձիթենիներ :

Համբարձման կատարին արեւմուտքէն կերեին
նախ քաղաքն երուսաղէմ՝ իր բովանդակ ստո-
րոգելիքովն և բարձրութիւններով, Տաճարին մեծ
հրապարակը, անո՛ր, Ա. Գերեզմանի տաճարին,
Հապէշներու եկեղեցին եւ երկու սինաւոններու
ուռուցիկ գմբէթները, ուռուսական մեծ վանքին

(ա). Maspero, Հնախօսութիւն Դ. տպագր. էջ 346, և Ա.
Թագաւորութեանց ԺԱ. 5: Կան ներհուն հեղինակներ ալ՝ որ
Սողոմոնի այս գործը կընծայեն իր զառամեալ հասակն ուրիշ
ժողովուրդի կանանց սիրոյն և թեւլադրութեանց, որ մոլոր-
ցուցին իր իմաստութիւնը :

Մայր եկեղեցիին կոթիկ ու մանրիկ գմբէթացում-
ները, էլ-Ագամյի նկուն տանիքը, քաղաքին
միւս անհամար գմբէթներն ու աշտարակները,
խառն ի խուռն խոտայեալ տանիքներն ու քառան-
կիւնի պարիսպները, որ անձրեւի յաջորդող արեա-
լոյսով մը կըզգենուն վաղանց շողումի մը ժպիտը,
Սիոնի ժպտուն բարձանց վրայ Ա. Յակոբեանց
վանքին և դպրոցին զուսպ և կոկիկ գմբէթները:
որոնց հիւսիւսէն ալ վանքին երկու մեծակառոյց
օթէները . ապա Յուդայի ու Եփրեմի քարուտ
խորուտ լեռները, Բեթղեհէմ իր բլուրներովն եւ
դաշտերով, Ա. Եղիայի վանքն ու հսկայից դաշտը,
և Քերոնի արրահամեան երկիրը : Զիթենեաց այս
արեւմուտք նայող գեղադիտակէն էր՝ որ ինք
Յիսուս անչնո՞րհ երուսաղէմի դառնալով գոչեց
« Եթէ գիտէիր դու գոնէ յաւուրս յայսմիկ զիսա-
ղաղութիւնն քո, բայց այժմ ծածկեցաւ յերեսաց
քոց (ա) ». Խաղաղութեան Մեսիան հո՞ն կագանէր
յաճախ, հո՞ն կը հանգչէր օրուան յոդնութիւննե-
րէն (բ) . հո՞ն իր վերջին օրերուն ալ ըստ սովո-
րութեան երթալով՝ գոչեց տրտմարար « Հա'յր եթէ
կամի՞ս անցո՛ զբաժակս զայս յինէն (չ) : » Սյապէմ՝
Զիթենեաց այս պատմական երեան՝ Յիսուսի անձ-
նական կենցաղին կցո՛րդ է շատ կողմերով, հո՞ն
մարգարէցած է (տ) . հո՞ն ըսած է տասն կուսա-
նաց և հինգ քանքարի առակները (ե) :

(ա). Ըստ Պուկասու ԺԹ. 42:

(բ). Ըստ Պուկասու ԻԱ. 37:

(չ). Ըստ Պուկասու ԻԲ. 42:

(տ). Ըստ Մասթէի ԻՊ. 5—51:

(ե). Ըստ Մասթէի ԻԵ. 1—30:

Արաբացիք կանուանեն զայն Ճէպէլ-էլ-Դուր և
Ճէպէլ-էլ-Զէլթուն, և վրայի կլորիկ գիւղն ալ
էլ-Դուր (դուր՝ ըսել է թիռ կամ համբարձում)։
Հարաւէն ալ կերեւին երուաղէմի զատուցեալ
նորագոյն արուարձաններն եւրոպական, Յուդայի
լեռներուն կցորդ բլուրներն ու ծառաստանները,
և հիւսիսէն բլուրներու, դաշտերու, հովիտներու
տողանցք մը փթթող, որ կը պարփակեն Դամաս-
կոսի ճանապարհը զուարթագոյն պէսպիսութիւն-
ներով (վասնդի երուաղէմի հիւսիսակողմ երկիր-
ներն հետքնետէ արգաւանդագոյն կը դառնան՝
մինչեւ որ հասնին ամէնարգաւանդ ստորոտները
Լիբանաներուն եւ Անդիլիբանաներուն) (ա)։

Ծուրջանակի պարագիտուած այս երկօրեայ
բոլշակութիւնը, իր եկեւէջաւոր անհարթու-
թիւններովն և բազմօք անձածկոյթ լերկութեամբը,
զոր ձմեռները կը ծածկէ միայն այնեղերական խազի
(հողագոյն) հաստատ երանգը՝ լեցուն խիտ առ
խիտ ցեղերու վէպերովն ու միշտերով՝ ձայնատուր
կըլլայ խիտ ու խորդաւոր դարերու մը, որ ան-
ցած են իր վրայէն՝ ակաղձուն մատենագրական և
հնախօսական դէպքերով։

Զիթենեաց խաղաղական լիրան գագաթը կը
ցուցնեն գեռ Փրկիչ Մեսիային վերջին հետքը
կրող քարը սրբանուէր (բ)՝ օծուած միլիոնաւոր

(ա). Դամասկոսի և շուրջանակի գաշնագետինին դրախ-
տանման գեղեցկութիւնն այս կողմէրն առածի կարգ անցած-
է, իսկ բերբի Լիբանաներու վեհութիւնն և փառքը՝ արգէն
շատերէն երկուած են, սոյդ գաղեմի լըրանց վրայ են 3-400
մայրիներն, որ ունին 2000 տարուան հոսութիւն։

(բ). Այդքարին միւս մասն ալ կըցուցնեն ԵլԱգոսյի մէջ։

ուխտաւորներու համբոյրներովլը, քրիստոնէական
նախկին դարերու շինուածոց և մողայիգներու
մնացորդներ, որոնց մէջ վաղընջուց հայն ալ ունի
պատկառելի մասունքը մը, Տէրունական Հայր-Մեր
աղօթքն առաջին անգամ ստեղծող շուրջերէ ար-
տասանուած սրբավայրը, ուր լատինք շինած են
աղօթավալանք մը՝ խոչոր տառերով արձանագրե-
լով հոն 30 լեզուով (Զիներէն անգամ) Հայր-Մերը,
և ուրիշ աւետարանական չէն ու անչէն յիշատակ-
ներ, որոնց շուրջը կը յածի Քրիստոսի խաղաղա-
կան հոգին՝ շընջելով խաղաղատիւռ ձիթենինե-
րու մէջէն։

Զանգակատունը, ուրկէ իջնելու վրայ ենք,
ունի երեք անարդիլ կոչնակ. առաջին կոչնակին
վարի շուրջերն՝ ունին 2 մէրդի չափ տրամագիծ,
գլուխը 1 մէրդի և բարձրութիւնը կը չափուի $1\frac{1}{2}$
մէրդով։ Այդ վրանաձեւ պղընձակուռ հսկային
երկու մէ դրաչափ բռնուած լեզուն եթէ անգամ մը
շարժելով խօսի՝ կարձակէ թոնկ-թանկ մը կիկ-
զոպեան՝ լսելի իրեւ բոլանդակ երուսաղէմի եւ
Բեթղեհէմի նահանգէն մինչեւ Յուդայի բացական
լեռներն և ի ծովն Մեռեալ՝ 9-10 ժամու հեռաւո-
րութեամբ. ինք Համբարձման շահապ խօսնակին
է, երուսաղէմի մէջն և շրջակայքը վիստացող
աղաղակող օրթոսոքս կոչնակիներուն նահապետը (բ)։
Կայ երկրորդ մըն ալ՝ անկէ կիսով չափ փոքր։
Կայն տակաւ փոքրեկացեալ երրորդ չորրորդ եւ

(բ). Կը պատմեն թէ Պիրմանիս մոյրաքաղաքէն 3-4
ժամ հեռաւորութեամբ եռապատիկ մեծ քան զայս կոչնակ մը
կայ, որուն ահեղաձայն թնդիւնէն վիժումներ պատահէլով՝
այժմ արգիլուած է հնչեցունել։

հինգերորդներ , որ այս ձայնական պալատին ահիս պարանոց պատգամատուներն են :

Բարձրութեան վրայ այդ բարձրութենէն կիշ-նենք վար («)՝ յանդգնելով յիշատակագրել անոր հարաւային ճակատը հին սո՛ւղ ոճով՝ ՀԱՍԻ՛ , ՀԱ-ՑԵՑԱ՛Յ , ՀԻՍ.ՑԱ՛Յ : Կիշնենք նաև արագ արագ՝ տօնազգեստեալ այդ անուշա՛կ լեռնէն ալ՝ թող-լով ուրիշ անդամներու աւելի ներշնչական վերելքներ :

Օրե՛ր ետքը՝ նորէն ելայ այդ լեռը , բայց մի-այնակ և աւելի երկայնու գեղեցիկ ճամբայէ մը , որ կառքով կը տեւէ կէս ժամ և որ երկուստեք սահմանուած է ցորենի հովասուն արտերով և քա-նի մը վիլլաներով . անոնց մին սեպհականութիւն է անդպիսի հարուստ ափկնոջ մը , որ ամէն ձմեռ հարատութիւն , ամուսին , զաւա՛կ ու բնալա՛յր ձգելով՝ կուգայ միայնակ բնակիլ հոս . դնացի իր տունը , և պատուուեցայ ալ իրմէն կէս ժամու զը-րուցարութեամբ . ունի ընդարձակ բուրաստան մը և արաբական ճաշակով շինուած սրան մը և ըն-դունելութեան սենեակ մը , ուր թանգարանի մը չափ հնութիւններ ի տես դրուած են : Շէնքն՝ իր կցորդներով և պարտէզներով՝ 10-15000 անդպի-ական ոսկի մը կարմէ , իսկ հոն բունած անյոյզ խաղաղութիւնը կարմէ միլիոն մը սթերլին :

Եւ զի այս անդամ միայնակ ելած էի այդ յիսուսեան լեռը . ներանձն հոգիս միայն ունենա-լով ինծի ուղեկից , կըցայ աւելի աննկատորէն դիտել իր բնածին ու կրօնածին վայելչութիւններն («) . Այս զանգակատունը՝Պաղեստինի մէջամէնէն բարձր հայեցակէտն է :

և հոգենորոգ ներշնչութեամբ դուրս տալ՝ զճա-նապարհայն՝ ինչ որ ներսէս «կը բղխէր անջա՞ն անարուե՛ստ՝ մաղթանք , աղօթք , հոգեխօսու-թիւն , բանաստեղծութիւն և փառաբանութիւն : Այդ որբեալ և որբանուէր բարձանց վրայ մարդու սիրտն անձանօթ թափով մը դուրս կը պոռթկայ կայծակի ծախիչ անազառութեամբ՝ եթէ բաւակա-նապէս մաքուր կամ մաքրուած է արդէն աշխար-հազբաղ կիրքերէ . հոն ներշնչական խանդն՝ աւ-խնի վեհութեան կը հասնի , հոգին կը պայծառա-կերպի և մարմինը , չուրջ անրիծ սննդովն՝ անդորր օդով և ստածիչ լոյսով՝ պարաբեալ , կառնէ զօ-րութիւն նոր , երկոքին միալուծ ներդաշնակու-թեամբ տալու Ամէնակալին մեծ փառքը : Այսպէս՝ երկու անդամ երանացայ ելնելու ատենս այս ե-րանաւէտ լեռը , եւ կեանքիս մէջ ինչ որ ունե-ցած եմ ներշնչում , գաղափար , զգացում , կա-թում սիրոյ՝ չեն կըրնար հասնիլ հոն զգացածիս . ամբողջ սեղատարափ մը ամրիծ իմաստներու հրա-կայլակ կանցնի կը մրրկի հոգիիդ նուիրական յար-կերէն ներս , և հոն փայլակնարար դառնալով ու սրբելով ինչ որ կայ դեռ երկրաքարը ու տիեզէ՝ նոյն և աւելի՝ թափով դուրս կարտարերի գրեթէ նոյն և աւելի՝ թափով գատուածխօսութեամբ մը . հոն եր-անգիտակից աստուածխօսութեամբ մը . հոն եր-կինք երկիրի հետ կը զօրակցին մարդը՝ մեղանչա-չակա՞ն տառապեա՛լ մարդը՝ սրբելու սփոփելու համար . այս՝ այդպէս երկու անդամ , և այդպէս ժամ մը խօսած եմ լեդ Աստուծոյ ի խորոց սրիս . և արդ բառ մը անդամ չեմ յիշեր անոնցմէ . ա՛յս իսկ նշան մը չէ թէ ինչ աւելի ինէ դուրս զօ-րութիւնէ մը կը բղխէին այդ իմաստք ու բանք՝

ինչ որ ալ բաեն ու քրթմնջեն մեր հիւթականք՝ կամ անոնք, թէ նիւթական թէ հոգեկան, որ միայն անձնիւր ներդոյ հոգիին բնական ու ստացիկ տրամադրութեանց կընծայեն այսպիսի երեւոյթները (ա):

Զիթենեաց այս հոգիացունող լեռն ունի երեւոյատը լայնանիստ, առաջինն՝ արդէն նկարազրեցինք, երկրորդը՝ որ շարունակութիւնն է առաջինին՝ չունի, քանի մը չէնքերէ զատ, ուրիշ ձեռաւ կերտ, այլ շուրջանակի արտորայք եւ բնութիւն կը գահեն հոն անդորրական չնչմանց որրանին մէջ. երրորդ սարը, որուն վրայ է անդիսուհիին ապարանիքը, բոլորովին իր բնական վիճակին մէջ է և ունի հակառակ այս կողմերու ժայռոտ լեռներուն՝

(ա). Բէռ. Տիտոն՝ մեծ Դոմինիկեանը, որ Ֆրանսայի հայոցամբ մը ալ Քրիստոնէութիւնը փաստաւանեց գրած նամակներէն մէկուն մէջ ստուգէ կը շեշտէր Ս Երկիրին

« Յիսուսի քարոզած երկիրը՝ գեռ կենդանի երկիր մըն է: Ան տակաւին միշտ թարմ կը պահէ հետքերն ու յիշատակ-կրօնական քաղաքակրթութիւնն ստեղծեց և որ կենդանի կը պահէ մեր հոգիները: Ես արտասուելով՝ համբուրեցի Գողգո-դայի ժայռերն ու պատանատեղին, գնացի և համբուրեցի իր ոտք կոփած թուրոր սրբավայրերը. և լսեցի հոն իր ձայնը, և զնացի ցիւ իրեն չետ: Աւետարանն հոն իմ խիղճին մէջ կը թափան. ցէր ու կը հոգիանար, նոյն իսկ Աւետարանի տեսարանները լոկ պատմօքէն նկարագրած տաեն: ոիրաս ու խիղճն բոլորովին պահած կը թողուէր հեղեղըքէն յին արշաւող աստուածացին զգացմանց»: Revue des Deux mondes, Review of Reviewsի 1902 march 10ի պահի էջ 271:

սովորականին չափ վարելահող, զոր ամբողջապէս սերմնացանած են: Աւազանաձեւ հովիաներու մէջ քանի մը ձիթենիներ՝ կը յօրինեն շրջիկ անցորդ-ներուն հանգստեան օթեւաններ, և լայն պողոտան, որ կըսպիացունէ ամբողջ լերան քամակը, կանչըպիտէ Զիթենեաց արեւմուտքի երեսն արեւ-ւելեանին, որ ներհակուին զուրի է արեւմտեանին գեղազարդութենին:

Աշունին և ձմրան Զիթենեաց լեռը կը հագնի ամայի հողագոյն մը՝ ուրեք ուրեք մշտադալար ձիթենիներով՝ միայն յուսանշող. Հա՛ք ալ ունին հոն երուսաղէմի վրայ նայող ձիթենեաց պարտէղ մը, ուր երեսն դպրոցի աշակերտք և երիտասարդ մը, կողմէն կողմէ իրեւ բուսական վարդապետք զմօսնլու. և հովանալու կերթան. կարդապետք զմօսնլու իսկ գարնան սլիլզըն իր երեքսարեան գեղեցկութիւնը կըզգենու նուրբ անյոյզ և թափանցիկ կաշնաչ մը, որ Երան ամիկիթատրիկ շրջավայրերուն բերումով կը ցոլայ ամէն կողմէ իրեւ բուսական ընդոյլ հանդիսադրութիւնն մը կամ որպէս գարընդոյլ հայողացին մը նուրիական՝ արձակուած կրօնքի վսեմ տաղաւարէն:

Զիթենեաց այդ վսեմ տաղաւարն ամբողջօծեալ Համբարձման միջիներով՝ առաւօտէ առաւօտ Սիոնի մայր բարձունքէն դիտողի մը կը թուի իրեւ տապան մը խաղաղութեան, որ ահա ճամբայ կենէ ընթանալու համար մինչեւ իրիկուն ընդ աշխարհ ընթանալու համար մինչեւ իրիկուն ընդ աշխարհ ընդանդակ, և շրջաբերելով սփուելու ընդ բնաւու հոգին իր խաղաղութեան. իրիկունէ իրիկուն ալ հոգին իր խաղաղութեան. իրիկուն ալ հիւսիսի կողմէն վերադած այդ անդորրական արշաւէն՝ կարծես խարըսիւելու վրայ է թեւաբախ թեթեւութեամբ՝ իր բնիկ աւազանին մէջ, վաղիւ

և միւս վաղիւ բոլորելու համար խաղաղութեան միւս շրջաններ : Այսպէս ահա՝ թռուցի՛կ թեթեւո՛տն և թեթեւացեա'լ այդ լերան վրայ կայ անըրջական հրապոյր մը, որ կանդրադառնայ միշտ անոր թէ՛ անունին թէ՛ երեւոյթին թէ՛ էոյթին մէջ :

Երանական այդ հրապոյրը քանի՛ լուռ հմայք չէ ներշնչած ինձի՛ քանիցո Ս. Յակոբեանց խրոխտանիքն և արուեստագէտ Գեր. Մամբրէ Մըրբազանի (^(*)) դերրասէկ՝ արեւագալի և արեւամուտի վճիտ մթնոլորտովն արբեցիկ՝ կը դիտէի լոիկ մըն-ջիկ խաղաղութեան այդ ամբարտակին ամպամերձ դլուխն և իրանը սրբազանեալ, որոճալով օրուանս նոգերուն եւ առաջադրեալ բացառիկ դաղափառ-հայրեր ու վանականներ ալ՝ այդ տոհմային տաշիքէն՝ ինէ շա'տ առաջ՝ չեն հմայած ու թափած իրենց խանդը քերթողական մատենից հաւատա-րիմ ծոցն անմահ, մանաւանդ անոնցմէ մին եւ Մե՛ծը, որ ինքն ի ծնէ և ի հոգւոյն բանաստեղծ բնամոյն արդէն կէս դար առաջ՝ դիւցաղնական չափերու մէջ կայք ու կայում մը տուած է իր անկայուն եւ անչափ ներշնչանց, որ կը մնան ցարդ անմահնելի՝ իրենց կրօնական եւ բնական հղօ՛ր օծութեամբ :


Տիեզերքի ամէնէն վսեմ ամէնէն սքանչելաւ պարզ աղօթքն անդամ՝ այդ սքանչելի լերան

(*) Հանճարեղ աստուածաբաննկարիչը, որ մանաւանդ կրօնական պատկերներու ճարտար արուեստագէտ մըն է, գեռ չէ հաճած իր մաքուր վրձինը Զիթենեաց աստուածային լերան վրայ եւս փայլեցունելու՝ այնչա՛փ մօտն ապրելով անոր :

վրայ երկնուած և արձակսւած է կայծակնամաքուր այն բերանէն, որ ինք յաւէրժական քնարն էր փայլակն սիրոյ և խաղաղութեան :

Թէ՛ Օրէնք ու Աստուածաշունչ մատեանք Սի-նայէն ու Սիոնէն տրուեցան, այդ արձանագրական յաղթ կոթողներուն լրումն Սէրը՝ միա'յն Զիթենեաց լեռնէն ճառագայթեց վերջնապէս: Յիսուսի սիրած լեռն էր ան . սիրտի ու կրօնքի ամէն մարդ պէտք է գուրգուրայ անոր վրայ կրօնապէս թէ վերջակիսուած է հոն . միշտ նո՛ր անծերանալի՛ վերջակիսուած է հոն . սիրտ կայ հոն . հո՛ւր սիրոյ, խաղաղութեան փառք մը կայ հոն . կեա՛ռն Յիսուսի, լեա՛ռն ներշնչարանն է ան : Լեա՛ռն Յիսուսի, լեա՛ռն անարատ . որհնեցէ՛ք, գովեցէ՛ք զայն յաւիտեան :

15/28 Մարտի 1902 :



Զ

ՍԱՐՈՆԻ ԴԱՇՏԸ^(一)

ՈՒՄԼԵ ՈՒ ՏՐԱԳԵԱՆՑ ՎԱՆՔԸ

ԸՆԴՀԱՅ մեք և վարդիսեցեցն պատ
հերք, և քո աշակերտութ ու պահեն
Մ-Դ. թ. 14:

ի ՞ Փ սուրբ և անսուրբ ամիսներ Ա. Յա-
կոբեանց վանքն օթելէ ետք՝ երէկ առա-
ռու ճամբայ ելայ Երուսաղեմէն ի Ռէմէլէ ու անկէ
Լադրուն՝ Պահող և Մասթող Տրաբեանց վանքն
երթալու մերձ յԵմաւոս : Երկու և կէս փայլակ-
նաձեւ ժամու երկաթուղի ճանապարհն ոլոր մոլոր
քարածորերու բաւիղէն՝ խորհրդաւոր դարձի մը
փոյթով՝ բերաւ բացաւ ինձի Սարոնի աննման դաշ-
տը, որ այս անգամ՝ վոյսան աշունի տերեւամերկ
ու գեղին տգեղութեանց՝ յաւէրժահարսի մը նկա-

(一). Այս մեծ դաշտավայրը կը ձգէ՝ Փղը շտիպէն և Աս-
մարիսյէն անցնելով՝ Ռէմէյէն մինչեւ ի Կարմեղոս, գրեթէ
բոլանդակ մշակեալ և լարաբաժին բաշխեալ՝ արար գիւղա-
խումբերու ագարակատէրերու և կալուածապեաներու մէջ :

ըագեղ խայտանքովն ու պերճութեամբ գիրկընդ-
խառնուած էր այս նահանգին ժիր գարունին գոյ-
ներուն հետ : Յուղայի ու Եփրեմի ապալեր լեռ-
ներուն վերարկու անդրաջրհեղեղեան հողերն ար-
գասաւոր՝ ժամանակաց ու երկրաբանական խըրտ-
մանց բերումով թուի վայրեկած զետեղուած են
այս լայնատարր աւաղանին մէջ՝ յարդարելու հա-
մար զայն կրկնապէ՛ս բարերեր ու լիագետին ,
որով եղած է ան՝ իր արդեան հիւթեղ վիճակովը
բովանդակ Պաղեստինի տածիչն ու սնուցիչն՝ օդով
բերքով ու գեղեցկութեամբ : Այդ դաշտագետինը
կերկարի կը փոռի մինչեւ եղերքը Միջերկրակա-
նին՝ հսկա՛յ և անձնատուր գիրկի մը սիրափարող
գեղեցկութեամբն և կակղութեամբ : Աստ անդ
երկրագործներու տմոյն գիւղեր ու աղարակներ՝
մոխրագոյն անկուածներու պէս ուռե՛ցք ուռե՛ցք
ցցուած՝ կը ճգնին տալ ճեռագործ անկանոնու-
թիւն մը այդ անձեռագործ ողորկ ու կանոնաւոր
էջին բնութեան : Ընդարձա՛կ շա՛տ ընդարձակ
ցորենի արտեր՝ հագած նորականաչ ծփանք մը՝ կը
ճգին մինչեւ շուրջ ծիրը տեսութեան և անշուշտ
անկէ անդիի ծիրերն անտես՝ մինչեւ աւարտն այդ
հարթ-հաւասարին , ուրեք ուրեք պէսպիսացած
ձիթենի ծառախումբերով , մենաւոր արմաւենի-
ներով , հաղորդակցական արահետներով , մեծ ու
փոքր աշտարակներով և գմբէթաւոր հին շէնքե-
րու մնացուածներով : Այդ լայնիրան անդորրին մէջ
պարզուած կանաչն՝ աչք առնելու չափ հարո՛ւստ
և խորո՛ւնկ է , և շուրջ երկիրն ու երկինքն՝ ան-
կեղծութեան մը չափ վճիռ ու թափանցիկ՝ առ-
լըցուած վճիռ ու թափանցիկ օդով մը , որ կեանք

կուտայ՝ հեռո՛ւ քաղաքի վատոյժ միմնողորտէն :
Արօրն եւ խոփիլ՝ նահապետակա՞ն արօրը՝ կընթա-
նայ այդ կակղացած գետինին վրայէն դի՛ւր ան-
շըշուկ և սահնեցի՛կ որպէս թեւճակ ի լոյծ մկա-
նունս ծոլու . Փէլլահն է որ կուրծքն ու ճակատն
արեւին եւ գրդլեակն ստածիչ հովին տուած՝ կը
վարէ զայն առա՞նց երգի առա՞նց բանաստեղ-
ծութեան մը՝ ի համակերպող մեծարանս բնու-
թեան լուռ մուռ մե՛ծ բանաստեղծութեան : Ուղ-
տերամներ , այծերամներ , ոչխարի հօտեր կար-
ծես ի լիւզ կանցնին այդ ծովատարած հարթու-
թեան վրայէն՝ ճօնուն ծփուն և ազատ ծանրա-
դանդաղութեամբ : Շոգեկառքին շընկոցներէն և
ծառասաւանեայց ճուռողիւներէն զատ շընկոցն կամ
ճիկ չլսուիր հոն . տեղ տեղ ալ կանխած վայրի
ծաղիկներու ածուներ , դեղին կարմիր և կապոյտ ,
գուշակել կուտան՝ որ նոր գարունն երբ աւելի
յառաջէ՝ ունի տակաւին զարդարել իր այդ յա-
ւերժահարսն աւելի պոռոս և զուարձընայ անկ-
ուածներով : Ովկէական ու Միջերկրական երկա-
րուգի միւգ մը եռեղակալ կը մկրտէ՝ նամ խա-
րուգի միւգ մը եռեղակալ կը մկրտէ՝ նամ խա-
րուգի անկույթ այլ յաւէտ կենդանի շարժումով
զաղ անկույթ աւալին երեսը , ուր հնար է
մը՝ այդ անդորր ծաւալին երեսը , ուր հնար է
իմաստասիրել տարիի չորս եղանակներո՛ւն ալ
բնոյթն և հանգամանքը : Ագամ հոս ալ կըրնար
վայելած ըլլալ Դրախտ մը :

Այս՝ և իմ պանդուխտ նեղսրութենէս շա՛տ
լայն ու առաստ երեսակներովն և զանազանակնե-
րով՝ Սարոնի դաշտը (ա) , իրեւ երկրագունտիս
(ա). Սարոն՝ շատ ցանցառ միշտուած է Ս. Գրոց մէջ տե՛ս
Ա. Մնացորդ . իշ . 29: Խայբ Լ. Գ. 9: Եւ երգ երգոց Բ. 1, ուր

սիրուը, ջերաջերում տրոփումներով և բացարձակութեամբ համբուրած եւ արգասաւորած կը թուի բնութեան գեղեցկածին ոյժերն եւ կաթումները։
Երջանիկ այդ դաշտին հարաւային սպառուածներուն վրա'յ է Ռէմլէն, Հին Կտակարանի Ռաման՝ այժմ զիւղաքաղաք, Երուսաղէմի հայ գոլասանագիրքերուն մէջ յիշուած «Ռէմլէ քաղաք ծովուն մօտիկ»։ Հեռուէն ունի բաւական սիրուն տեսք մը, իր հատուածեալ ու գմբէթաւոր չէնքերով և շուրջ ծառաստաններովը՝ գորգի վրայ բանուած արաբական զիւղանկարի մը կենդանի տեսքը, մանաւանդ իր հոյակապ աշտարակովը, որ ամուր հասակով մը կը բարձրանայ մե՛ծ իջեւանի մը աւերակներուն մէջէն և որուն կատարէն կը պարագիտուեին՝ վեհանկատ հայեակէ մը՝ Սարոնի դաշտէն կարեւոր պատու մը կենսախայտ, հորիզոնի հեռաւոր լեռները խոժու, ասղին արեւմտեան հորիզոնին վրայ Միջերկրականի բացխիկի ցոլմունքը, կաւածածկոյթ գիւղեր, փոքր ագարակներ և շուրջ հորիզոն մը խոնարհ լայնածիր այլ և միշտ պայծառ ու որոշ։ Աշտարակին կատարը կելնուի 110 ոտքով քարաչէն սանդուղքէ մը ։ հօն՝ հեռանկատ վերագիտութեան մը հոսանքով՝ կը պատուտքի մարդու գլուխը՝ տրոփոնեան հոյ թարգմանութեան «Ծաղկեցածացն Ելբայականին մէջ ավարդ Սարոնի» կը կարդացուի Ելբայեցերէն կը հնչուի Շառն, Սորեկ, Գասա, Արսակ և ուրիշ քանի մը գետեր՝ ոռոգելով Սարոնի օձքը կը թափին Միջերկրական ծովը։ Հոն են հաեւ Գերազ ու Գարեփին լեռները։ Դարշիխի միւնքայլազ արաբերէն գերքը կը գրէ, որ Լոդմանի գերեզմանն ալ Ռէմլէյի մօներն էր, և այս Լոդման՝ աղքաւ հապել կամ սուտանցիք էր և կրօնքով հրեայ։

այլյայլմէութեամբ: Ռէմէնէի մէջ կայ, ի մէջ այլոց, հին հայ վանք մը յանուն Ս. Գէորգայ, որուն մարմինն հոս փոխադրուած կը պատմուի: Ոմանք 400 տարուան կը տանին այս վանքին հնութիւնը, բայց ըստ Հ. Միքայէլի «Եղիազար կաթողիկոս կանգնեաց և զայլ Եկեղեցի յաւանն Ռամլայու՝ որ եւ ասի Ռէմէնէ, ընդ մէջ Յոպակէի և Երուսաղիւմայ, եւ կառոյց վանս ի նմա յանուն Ս. Գէորգայ, և ինքն երբեմն նստէր յԵրուսաղէմ և Երբեմն ի Ռէմէնէ (Հատ. Գ. էջ 697)»: Հաւանական է սակայն դարձեալ՝ որ Եղիազար կաթողիկոս նորոգած ըլլայ այդ աւելի հին վանքը՝ ըստ վկայութեան ծերունազարդ Տեսուչ Մալաթիացի Արժ. Տ. Բարթողիմէոս վարդապետին, որ իրբեւ տեսուչ տարիներէ ի վեր կը տնտեսէ այդ ամայացած վանքը. Փիլիսոփիայ, ինքն ինքեամբ գո՞ն կրօնաւոր մը: Երկու գիշեր՝ ըստ իւր մտաց՝ զաւակի պէս գորոշ վեցաւ վրաս այդ պարզ վարդապետը. ջերմ աշաւ կերտ Դեսաւրոսի, որ փիլիսոփիայական քար մըն ալ գտած կերեւի՝ այդ անշուք և անժպիտ վանքին մէջ գտած կերեւի՝ այդ անշուք և անժպիտ վանքին մէջ պահած ըլլալով այնքան զուարիթ և ինքնարաւ բարադիր մը: Աչ-փարիսեցի քիչ շատ պահող մըն է ինք՝ սնանելով մեծ մասամբ խաղաղիկ թէյալ է ինք՝ սնանելով մեծ մասամբ խաղաղիկ թէյալ հացով, որ ինծի ի Տրաբեանա ուղեւորիս՝ թուեցաւ բարեգուշակ նախահանդիպում մը: Իցիւ այդ ցաւ բարեգուշակ նախահանդիպում մը: Իցիւ այդ ճգնակեցութեան պատճառները միայն տնտեսագիտական չըլլային, ու ես հայ մասթողներու վանահայր մը ողջունէի իր արժանապատութիւնը: Վանքին մէջ կար նաեւ շէնք-նորնք բարձրակազմ թէֆրաքէցի տեառն-իւրում-պիտոյ-է մըն առա ուրածահասակութեան կատա'կ մը կամ

գեղջուկ հեճոււկ մը ընելո՞ւ համար , ո՞չ դիտեմ , հետեւեալ առաւօտուն բերել տուին ինծի համար ցածուկ զցածուկ իշուկ մը և ֆէլլահ վարող մը , որ՝ Աստուծոյ միայն միշտ ողորմութեամբը՝ պիտի տանէին զիս ի Լադրուն՝ յԱրեւելս Ռէմլէյի , Անհե՛ծ մը հեծայ այդ ցածութեան վրայ ալ , եւ՝ Աստուծոյ միայն ողորմութեամբը՝ երեք ժամէն մերթ վեց մերթ՝ իջանելով՝ ութ ոտքով՝ հասայ վաստակաբեկ ի Լադրուն , ճնճդավայրը «զղջացող խաչեալ Դիեմաս աւազակին » անցնելով դարձեալ , այս անգամ կարի՛ արեւելեան յամրընթացութեամբ ու գեղջկութեամբ , լեցուն արտերէ , պտղաւէտ անտառակներէ , մերկիկ գիւղերէ ու թաքթաքուն անուշիկ հովիտներէ , որոնց վրայ յաւիտենաբար իմն թառած գահած է բնածին սուրբ խազաղութիւն մը յաւիտենական : Քիւպապ բարձրադիր գիւղն երեք մղոն ասդին կը գտնուի Լադրունէ , ուր զուարթ արարիկներու խումբ մը կը դիմաւորէ զիս , արարերէն «բարի՛ եկար» գոչելով . իսկ Լադրուն՝ աւելի բարձր ու պատմական բլուրի մը վրայէն ազնուական հայեացք մը կը պարզէ դաշտին վրայ մինչեւ յափունս Միջերկրականի , ուրիէ կառնու ալ ծովածուփ չնչանց անսենդ համբոյրներ : Լադրունի կատարը կերեւի հզօր ամրոցի մը աւերակը , որուն վրայ կերեւին նաեւ նորագոյն ժամանակներու կամարաց եւ որմերու մնացորդներ : Այդ ամրոցը կը կոչուի Castellum Boni Latronis «Ամրոց բարի աւազակին» 14րդ դարէն ի վեր : Պատմական հովասուն այդ բլուրին սոսորուն են Տրաբեան մսաթող Հարց շնած կալուածները , այզիները , պարտէղները , որոնց մէջ ճգնաւ

կան բիւրեղեայ մնջութեամբ կանգնած կերեւին վանքը , եկեղեցին , հիւրանոցն և կցորդ շէնքերը : Այդ արդաւանդ լուութեան մէջ՝ տասը տասն եւ մէկ տարիներէ հետէ հիմնեալ ու բարգաւաճեալ հաստատութեան շուրջը չիկա՛յ բնաւ ուրիշ շէնք մը աշխարհիկ . քառորդ ժամ մը հեռուէն կառնես ներմն ու բոլորտիքը տիրող անընդոստ լուութեան սօսաւիւնը : Կը մօտիմ մենաբանին մեծ դրանը և վար իջնելով անասնեակին քամակէն՝ խոնջ մուլ մը կուտամ զանգակին . հաղիւ տասը վայրկեաւ նէն բացուելով՝ դէմս կելնէ յիսուննոց եղբայր մը , գոց-խազի վերարկուով , ու արեւմտեան վարժ բարեմարդութեամբ մը կառաջնորդէ զիս հիւրանոցն առ դրան . հոն՝ պարտասուն կոշկոճեալ՝ կիյնամ պարզուկ բազմոցին վրայ , և կըսկսիմ թղթատել Տրաբեանց բովանդակ վանքերը ներկայացունող ալպիկոմն եւ Միաբանութեան առձեռն պատմութիւնը : Ասպետական նախաձեռնութեամբ մը հաստատուած է այս միաբանութիւնը 10րդ դարուն վերջերը , և անցնելով զանգան յեղուածներէ՝ պարզերը , և անցնելով զանգան յաւիտենական հերքանի մը դար ետքը խանգարուած է . ապա հերքանի մը դար ետքը խանգարուած է , որուն համար զինակաւոր ոյժերով կազմաւորած է , որուն համար արդի միաբանութիւնը կըսուի «բարենորոգեալ» : Մեծաւոր արբանին՝ Ռէվերան Տօմ Սէպասիէնն կը նստի Հռոմ , ուր ունին յատուկ վանք : Ֆրանկ սայի , Սնդդիայի , Աւստրիայի , Խտալիայի , Զինի , Ճարոնի , Աւստրալիայի մէջ և այլուր՝ իբր ամէն-Ճարոնի՝ ունին մեծ ու փոքր վանքեր . Թուրքիայի ուրեք՝ ունին մեծ ու փոքր վանքեր . Թուրքիայի ունին իշխան երկու վանք՝ մին իւադրուն միւսն մէջ ունին երկու վանք՝ մին իւադրուն միւսն 4-5000ի , որ մեծ մասով լուակեաց աղօթանին 4-5000ի , որ մեծ մասով լուակեաց աղօթա-

ւոր կրկրագործներ են՝ միայն յանհրաժեշտ հարկի խօսելով, և միս, հաւզիթ, ու ինչ որ կենդանական է՝ չեն ճաշակեր, բայց միայն ի հիւանդութեան։ Ունին իրենց համար սովորական նշանացի կերպ մը խօսելու, ունին իրենց մէջէն իրենց բժիշկը, իրենց խոհարարը, գեղագործը և այլն ևայլն։ իրենց գլխաւոր զբաղանքն են՝ ժամերգութիւն, հսկում, խոկում, երկրագործութիւն, անասնաբուծութիւն, պանրաշինութիւն, գինեգործութիւն, ատաղձագործութիւն և առաքելութիւն։ Քահանայք կը հագնին սպիտակ և եղբարք գոց-խազի (^(*))։ Հազիւ այսքան մը գաղփար առած այդ առձեռն պատմութենէն։ Եւ ահա Հիւրընկալը ներս կը մանէ երկու ձեռքը լեցուն ուտելիքով, զոր դնելով սեղանին վրայ՝ կերթայ բերել ուղիչներ ալ. զինի, անմեղ-ապուր, բնաբրինձ (փիլաւ՝ առանց միսի), հաց՝ իրենց պատրաստածը, նուշ, նարինջ՝ ամէնն ալ բուսական, ամէնն ալ արդար անարիւն եւ ողջականիկ։ Եւ ես՝ որ ո՛չ ուտելու եւ ո՛չ ուխտի այլ միայն գիտնասիրութեան համար այցած էի այս մեկուսացեալ Տրաբավանք՝ կըզգայի որ շատ անօթի ալ էի. Ժաւը 5½էր ու գեռ բերանս բան դրած չէի. բայց պիտի ճաշակէի զիտնասիրաբար թէ կուշտ իսկ ըլլայի, կը հարցունեմ հիւրընկալ սպասարկողին — Ասոնք որո՞ւ համար են. — Զեր — Բայց ի՞նչ պատիւ, շա'տ ալ են. — Ո՛չ, կը պատասխանէ, շատ չեն մսակերի մը համար. — Բայց

(**). Տրալեւանց վրայ տուելի Ընդարձակ գաղափար առնել քափառողք՝ կը բնան կարդալ 1899ի Lectures pour tous հանդեսին թիւ ճ.Ա. Օգոստոսի 1015—1024 էջերը:

Ե՞ս ալ միս չեմ ուտեր . — Օ՛, ուրեմն դուն ալ
Տրաք ես կամ ըլլալ եկած ես . արի՛, կե՛ր , բարի՛
է ժամը — ու կանցիմ սեղանին գլուխը և կըս-
կըսիմ ուտել լափկզակ՝ մրմնջելով ի ծածուկ «Ըս-
դէ՛ր մեք և փարիսեցիքն պահեմք , եւ քո աշա-
կերտքդ ոչ պահեն » :

Ապա՞ հախ արագ պտոյտ մը կընեմ բանջարեցինաց պարսէզին մէջ, ուր եղանակին ամէն կանչելէնները զիտնաբար՝ շարք շարք՝ մատենական մանրակարգութեամբ սերմանուած տնկուած եւ առոյդ հասունութեան մը ժամանած են փորձ Տրաբներու ձեռքին տակ բակլայէն մինչեւ ազատ-քեզն ու հազարը՝ ունին հոն չափուած ածուներու մէջ իրենց ազնուացեալ ներկայացուցիչները, 30-40 տեսակ։ Քանի մը Տրաբեան աշխատաւորներ կուգան կանցնին հոն կարգով իրենց սահմանեալ ածուներուն գլուխը՝ կամ բրելով, կամ ջրելով, կամ տնկախնամելով աշխատելով՝ ժապուն խոնար-հութեամբ բարեւելով մեզ։ Պարտէզին արեւելա-կողմի զառ ի վայրին վրայ տնկուած է ընդար-ձակ այգի մը, որուն որթերն յատկապէս բերուած են Ֆրանսայի հարաւային կողմերէն և Պորտոյէն իսկ, և որմէ կը պատրաստեն անապակ ու կը խմեն, և աւելորդը կը վաճառեն, ինչպէս կաթն ու պանիրը։ Յետոյ կառաջնորդուիմ Եկեղեցին, ուր կը գտնեմ սպիտակազգեաց աղօթաւորներ։ Տաճարը՝ հակառակ հռոմէական ձեւոց ու կաթո-Սաճարը՝ հակառակ հռոմէական ձեւոց ու կաթո-

շըշունջ լոռութիւնն հասած է սարսեցունող զէնիթի
մը : Բեւեռային լոռութիւն :

Այդ անապատական աղօթարանէն ելնելուս՝
ատաղձագործարանի մը մէջ կը նշմարեմ երկու
կրօնաւոր՝ մին ծերուկ միւսն երեսնամեայ երի-
տասարդ մը , որ երբ կը նշմարէ զիս՝ իսկոյն
ժպտելով կը մօտի եւ կը բարբառի . — Կարծեմ
դուք էք այսօրուան հիւրենիս , բարի' եկեր էք.
ինչպէ՛ս և ուստի' էք . — Հակիրծ պատասխան մը
տալով՝ կը յայտնեմ իրեն վանքին միւս մասերն ալ
պտըսելու փափագո . — Բարի' , բարի' կը կրկնէ
դեռ ինձ անձանօթը , քեզի տեղեակ քահանայ մը
տամ , թո՛ղ պարտցունէ գլխաւոր տեղուանքը .
ինծի թողութիւն ըրէ , շա՛տ զբաղած եմ այս
շաբթու , արտերը պիտի չափեմ : Իր կարի' ցածուն
ձեւերէն ու երիտասարդութենէն չպիտի կըրնայի
կուանել՝ եթէ քովիս ելբայրը չյարեր մեկուսի՝ թէ
խոսակիցս վանքին մեծաւոր Հ. Ռումարիքն էր , որ
և հրամանը տալով փութաց գնաց իր գործերուն
Հասա՛ւ նշանակեալ քահանան , յիսուն եւ հինգ-
նոց գիրուկ մը զուա՛րթ կայտա՛ռ , կարծես բո-
վանդակ կեանքը ժամպոնով , կովի եւ ոչխարի
միսով սնած , մինչ կենդանական բան մը դրած
չէր բերանը՝ թերեւս անդստին ի ծնէ : Այդ փորձ
քահանան էր՝ որ լիուլի բացատրութիւններով տա-
րաւ : թջեցուց զիս վանքին ննջարանը , Ընթերցա-
րանը , թանգարանը , հիւանդարանը , գոմը , պան-
րարանը , հիւանարանն ու այգին՝ ամէնն ալ շար-
նին ներած ամէնապարզութեամբ . մանաւանդ
պանրարանն ու գոմը , ուր կան 30ի չափ կաթլն-

տու յոյր կովեր : Եւ այս ամէնուն վրայ , սակայն,
ինկա՛ծ փարա՛ծ էր մեռելութիւն մը միսդիկ , իր
արուեստական հանգամանքովը միայն տարբեր
բուն մահուանէ : Պատանք մը՝ որուն մէջ անշունջ
մը կը կենդանաբերի քրիստոնէութիւնը :

Ժամու մը պտոյտէ ետք՝ կը դառնամ քահա-
նային հետ նորէն հիւրանոցը , ուր գինի կը հրամ-
ցուի ինծի նորէն . այլ կը մերժեմ , և քահանան
երկու երեք բաժակ կը պարպէ ախորժակով մը ,
որ կասկած կը ներշնչ ինծի Տրաբեանց ժուժկա-
լութեան վրայ : Թուփ այս մարդիկը միսէ ու ինչ
և կենդանական մնունդէ ստանալի ոյժը՝ կը լե-
ցունեն խաղողին անապակով և վայրին անապակ
օդովը : Իրենց անցեալ ու արդի վիճակին վրայ
տալով քանի մը առձեռն տեղեկութիւն ալ՝ կը
յաւելու թէ անգղիացի նորընծայ երիտասարդ մը
եկած է վանք՝ 1000—1500 միրանոց , որ անցնելէ
ետքն օրինական փորձերէն՝ միաբանութեան ան-
ետքն ընդունուի՝ իր ունեցածը մշտնջենա-
դամ պիտի ընդունուի՝ իր ունեցածը մա-
պէս տալով վանքին . չնորհակալութիւններս մա-
տուցանելով ասպնջականներուս և չկըրնալով նոյն
օրն ընդունիլ գիշերօթելու իրենց հրաւէրո՝ կը
հեծնամ իշուկս դէմ եղեալ ի Ռէմլէ՝ մեր Հ. Բար-
թողիմէոսին , որ աղատ Տրաբեան մըն է ի պահող
աշակերտաց Տեառն : Երանելի՛ ծերունին , ինծի
համար նորէն հացչայ պատրաստած է . լաւ չէ՞
Հայչայը քան Տրաբ-ապլուրը :

Գեր . Սահակ Սրբազան Խապայեան , մշտընջ-
եան լուսարարապես Երուսաղէմի վանքին , որ
նորէն միսըրճուած է բանասիրաբար Ս. Յակոբեանց
անարթնական ձեռագիրներուն մէջ , ինծի համար

յատուկ յանձնարարական մըն ալ գրած էր մեր Հ. Բարթողիմէսոսին՝ հիմ չօգտուիլ անկէ, ինչու զրկուիլ հայ-չայէն՝ մանաւանդ որ մեր մնծաւոր ներուն մէջ կատակախառն յօժարութիւններ ալ կան Ռէմիէլի լքեալ վահքը մսաթողներու հայ ընծայարան մը ընելու պահքի նախապատմական օրէնքը փորձելու համար ինքն Աստուած ամէնակալ, ստեղծողն և վարող սրբանուէր բնութեան «սուրբ պահոց օրէնքը նախ դրախտին մէջ աւանդեց» եւ արարչական գութը արարածոց միրտին խորերն անջրելի քանդակեց՝ ի պահպանութիւն հանուր կեանքի և խաղաղութեան հանուր աշխարհի: Հա՞րկ է արդեօք Ադամ, Նոյ, Հնդկաստանցի կամ Եգիպտացի քուրմ, Պիւթագոր, Պլատոն, Իպոկրատ, Քիւնէ, Պլուտարք, Բամբէոն, Լուսաւորիչ, Օձնեցի, Շնորհալի, Նեւտոն, Ֆրանքլին եւայլն ըլլալ՝ հասկցունելու համար թէ մսաթողութիւնը բացարձակ զիտութեան, փիլիսոփայութեան, հայրապետութեան և աղնուականութեան հակառակ չէ՝ կամ բոլվանդակ մսաթողներու, պահողներու, եգիպտական գիտուն քուրմերու եւ ճնաւորներու, միլիոնաւոր հնդկաստանցիներու և քրիստոնեայ ու անքրիստոնեայ մսաթող ընկերութեանց (որ էկէոններ կը կազմեն) թուումն ընել՝ համոզելու համար, թէ մարդիկ՝ ի բնէ և ի փոխեան ալ կենդանական ու կորըչական անունդ ուածամերձ, աւելի՛ գիտուն եւ խոհուն, աւելի՛ լուսամիտ և յստակատես, աւելի՛ առողջ, հետեւ բար աւելի՛ երկար ու խաղաղ. մսավաճառնե-

ըուն և ինչպատրյի ու ժամպոնի սիրահարներուն միայն չարցունելով՝ թէ իրենք ի՞նչ կը խորհին այս խնդիրին վրայ. վասն զի անոնք ունին իրենց յատուկ կիրքը, տարբեր յոյժ բնութեան անման ու անսպան զիրքէն:

Բայց ես՝ այս ճմլող պանդխտութեանս մէջ՝ ո՛չ գիրքերս քովլս ունիմ ո՛չ անպարիսպ ծնավայրիս բնութեան բաց մատեանը՝ ասկէ աւելի փաստաբանելու և ներբողելու համար Կախեդի և Լաղուունի գինին, Տրաբեան հայն ու ապուրը, Հ. Բարթողիմէսոսին չայն ու պանիրն և Սարոնի հիւթեղ ձէթն ու ցորենը: Անգայտ ու դարանակա'լ օդ մը և քաղաք'ք մը վիմակոյտ ու անկանաչ՝ կը դնեն լեզուիս ու զրիչիս փականք մը անուուէր՝ փութացունելով զիս նուիրական վերջարանիս:

Սարօն, Գեղօն, Ռեմիէլ, Լաղուուն և Տրաբեանց մենարան՝ ես անցայ ասոնցմէ՛ ալ սրբադէտ սուրհանդակի մը աճպարար ոտքով և զուարթունի ներշնչական բացսրտութեամբ: Այդ սրբագեղ բնավայրերը, ուր Աստուածաշունչ մը կը կարգացուի և բնութեան Աստուածաշունչը կը գրուի ամէն տարի, շրջիկ'կ կեանքիս համար ա՛լ մտերիմ յիշատակներ մը եղան: Թէ ներշնչեցին ու ներշնչել տուին ինծի բարեկամ ընթերցողաց համար կենցաղօգուտ գարար կաթ մը անրիծ՝ այն պարգե՛ւն է անրիծ զափարաց կաթ մը անրիծ՝ այն պարգե՛ւն է անրիծ բնութեան և ամէնասուրբ Տե՛առն բնութեան:

Տալով' ուրեմն Անոր միշտ փառքս՝ դառնաւերուսաղէմ մեր վահքը, որուն փառաւոր տաճարին մէջ սրբանուն և ամէնամեծ բուսակերի մը (ա)

(ա). Ա. Յակով Տեառնեղոր, որուն մարմինը թաղուածէ կը ուն Ա. Յակովեանց տաճարին Աւագ խորանին ներքեւը

առաքելական աթոռը կը խնկի աստուածապահ։
դառնամ հոն, միսիթարե՛մ ու միսիթարուի՛մ՝ կրկ-
նելով հոն ալ «Ի՞նչո՞ւ փարիսեցիները կը պահեն և
քո աշակերտքդ չեն պահեր» :

1/14 Մարտի 1902

Է.

ՍՈՂՈՄՈՆԵԱՆ ՏԱՅԱՐԻՆ ԿԱԼՈՒԱԾՆ

ԵՒ

ՊԱՐԻՍՈԴՆ ԱՐՏԱՔՈՅՑ

«Եղիշե՛ անուն իմ ա՞նդ»

«ՏԵՍԻ ըզՀռոմ՝ զԱշխարհ ես տեսի, ո՛չ
ունկն հաւատաց ո՛չ ակն համոզի»։ Այս-
պէս կարդացած եմ հռոմէական . . . պատկերի
մը ներքեւ հռոմէական հին եւ ստուար Պատմու-
թեան մը սկիզբը»։

Բայց չեմ տեսած բուն Հռոմը, չեմ տեսած որ
հաւատամ և համոզուիմ։

Եւ չտեսնամ ալ կըլլայ՝ քանի որ . . . տեսայ
հոս, այս Ս. քաղաքին մէջ՝ Գերեզմանի աշ-
խարհամատուու (Ս Յարութիւն) հրաշակերտն և
Սողոմոնի տաճարն ու հրապարակը, ուր աշխարհ
մը և յաւիտենականութիւն մը կը մանրանկարին
իրենց աստուածային ու ճարտարպետական ա-
խարհ կաթումներովն հոգեբանութիւններովն
մէսադէմ կաթումներովն հոգեբանութիւններովն

և որ իր բովանդակ սուրբ երկարակեցութեան մէջ պահք պա-
հեց բուսակերութեամբ։ Տե՛ս ի ձառընտիրս։

և նիւթաբանութիւններով՝ հին քան զՀռոմ և կապիտոլին բարձրաբերձ ու ճոխ քան զԴեղփիսն դիցակրօն :

Այլ որչա'փ անշուք և անպատրաստ եղաւ իմ այցը, շխտաւորներու մէջ ուխտաւորի' այդ իմ այցը :

Խառն ի խուռն՝ ամէն դաւառէ հետեւակ ըլխաւորներու մը հետ և առաջնորդութեամբ Ս. Յակոբեանց սահմիրայ Նասար աղայի' լուր օր մը յանկարծ ճամբա'յ հանեցին զի'ս Սիոնէն ի լեառն Մորիա :

Անցնելով նեղ փողոցներէ, կառավարական յաղթակերտ պաշտօնատուններէ, որ շինուած են հին ու միջին դարերու վիթխարի քարերովն եւ բաղուկներով՝ հասանք նուիրական լեռը Մորիա, Սիոն և Ագրա Լեռներուն արեւելակողմը :

Հստ աւանդութեան, և յաճա'խ ըստ աւանդութեան այս հարթացեալ ու հրապարակեալ լեռան վրա'յ էր՝ որ հայրն Արքահամ զոհել տարաւ իր սիրելի որդին իսահակը (Պ) : Հո՛ս էր կալն յերսուսացի Ուռնային, զոր գնելով Դաւիթ 600 (Բ) սիկղի' վրան ուղղեց սեղան մը, եւ հրամանով Գաղ մարդարէին մատոյց մեծ զոհ մը՝ ցածուցանելու համար Աստուծոյ բարկութիւնը : Զոհն ընդունուեցաւ և մահը դադրեցաւ . Դաւիթ ուղեց հոն կանգել երախտագիտորէն տաճար մը, բայց Աստուծած աղդարարեց որ այդ տաճարը չպիտի

(Պ). Քրիստոնեաներուն մէջ ուրիշ աւանդութիւն մըն ալ կայ, ըստ որում այս զահը պատրաստուեցաւ Գողդոթացի:

(Բ). Այժմու հաշեւով իր 1200 ոսկի. Ա. Մնացորդք 25:

շինուէր իր ձեռքովը (վասնզի այդ ձեռքը կարի' արիսական վաստակոց մէջ աշխարհականացած էր) (Պ), այլ պիտի շինուէր իր որդի Սողոմոնի ձեռքովը, որ և շինեց զայն եօթը տարիէն աննըման փառաւորութեամբ . և այդ առաջին տաճարն էր որ տեւեց 34 տարի աննուազելի շքեղութեամբ :

Վերանորոգեալ այդ տաճարը (Բ) Տիւրոսի պաշարումին ատեն հրոյ ճարակ եղաւ, իսկ 134 թուին կայսրն Աղրիանոս կանգնեց անոր տեղն Արամաղդայ մեհեան մը (Պ): 327ին թագուհին Հեղինէ և կոստանդիանոս կործանել տուին այդ տաճարն ալ, և 361ին Յուլիանոս՝ գերեւելու համար Յիառուսի խօսքերը՝ միտքը դրաւ շինել Երուսաղէմի տաճարը և հրապարակով նորոգել հրէութեան պաշտօնը՝ միանգամայն նանրացունելով հին ու նոր կտակարաններու մարդարէութիւնները . մանաւանդ կուզէր նսեմացունել Ս. Գերեզմանին վրայ կոստանդիանոսի շինած եկեղեցին: Հրաման առած հրեաներն ամէն կողմէ փութացին ի գործ՝ Յուլիանոսն համարելով մի՛ւս այլ կիւրոս մը . կանայք ալ նոյն եռանդով իրենց զարդերը կանայք ալ նոյն եռանդով իրենց զարդերը տուին, և շատերն իրենց ձեռքով կը կրէին քարեր և հողը փորելով՝ իրենց հանդերձովը կը կրէին :

(Պ). Ա. Մնացորդք իբ. 3 և իբ. 8:

(Բ). Քրիստոնէ 17 տարի առաջ մէջն Հերովդէս վերբեմն Բահազղի, անտառաց, երկնային զօրութեանց պաշտօնացուեցած զայն աշխատեցունելով 10,000 գործառոր, 1,000 բանորոգեց զայն աշխատեցունելով 46 տարի կառք և 1,000 քահանայ. այս շինութիւնը տեւեց (Տե՛ս ի Յովեապու Ա. 5):

(Պ). Երբայցեւց ժամանակն ալ Երուսաղէմի Տաճարն անտառաց, անտառաց, երկնային զօրութեանց պաշտօնացուեցած զայն աշխատեց կը գտանար, ինչպէս Յովեապու ատեն, Տե՛ս Զորբնացաւութեանց իբ. 4. 5. 6:

Իսկ Երուսաղէմի Կիւրեղ եպիսկոպոսն հանդարս տութեամբ կը նայէր ատոնց ըսելով՝ թէ այդ չպիտի յաջողի, և Դանիէլի ու որդւոյն Աստուծոյ մարգարէութիւնը պիտի կատարուի անոր վրայ: Երբ մէկդի առին աւերակներուն հին բեկորները, և հետեւեալ օրուան կը պատրաստու էին շինուածն սկսելու, գիշեր ատեն մրրիկ ելաւ՝ կաւանդուի՝ և ցրուեց բերուած դիզուած կիրը, Երբ երկրորդ օրը նորէն գործելու սկսան՝ սաստիկ երկրաշարժ մը ելաւ, այնպէս որ վեր ցայտող քարերէն շատ գործաւորներ ու ներկաներ մեռան: Երբ դարձեալ կը փորձէին գործել, կը սէ Ամմիանոս ժամանակակիցը, հրոյ անագին գունտեր վեր կը ժայթքէին և վայրն անմատչելի կը դառնար: Այսպէս անդաշար հուրը դադրեցուց այդ անսուրբ և նկատեալ հակագործութիւնը (363 թուին): Ասոր վկա՛յ են ժամանակակից և քրիստոնեայ Թրիգոր Նաղիանցացիէն, Ոսկեբերանէն, Ամբրոսիոսէն զատ՝ ինք Յուլիանոս անդամ: Իսկ Ամմիանոսի վկայութեան համար ինք սկեպտիկեանն կիպպըն անդղիացին կը սէ՝ թէ «այդ վկայութիւնը կը հիացունէ անհաւատին ալ սիրտը»: Այնուհետեւ նուիրական վայրն ամայցաւ և աղբանոցի վերածուեցաւ, ինչպէս հիմայ եղած է Սիոնի մէկ մասը: Եղծո՛ւմ և ստեղծո՛ւմ, — տիեզերքի այս անհաս օրէնքէն չեն կը ընար խուսափիլ մեր աշխարհն և ի նմին մեր Տաճարներն ալ, եթէ ստոյդ կը մարգարէանայ Սունիոնի տեսլասէրը («):

636ին մեծն Օմար Խալիֆան շինել տուաւ հոն գեղեցիկ մզկիթ մը, և 50 տարի ետքը Ապս-էլ-

(«). Պղատոն:

Մէկիք ամիրապետն աւրելով զայն եւս՝ վերատին կանգնեց շքեղագոյն, և ուրիշ ամիրապետներ հետզհետէ փառազարդեցին զայն: Ութերորդ դարուն՝ երկրաշարժ մը նորէն կործանեց, նորէն շինուեցաւ՝ բայց անհաս նախակին շքեղութեանց: 1187ին Սալահէտին կրկին զարդարեց, ինչպէս կը մնայ ցայտօր՝ թեթեւ փոփոխութիւններով:

Պատմութեան նշանակած և հոս համառօտուած այս յեղուածները կրող Տաճարին Պապ-էլ-Ղավանիմէ դուռնէն մտա՞նք՝ կօշիկնիս հանած՝ Հարէմէս-Շահիթիֆը, որ 150,000 քառակուսի մէդր ընդարձակութեամբ ողորկուած յարդարուած հրապարակ մըն է՝ փիւնիկեան, երրայական, հոռմէական, կոստանդեան եւ արաբական ճարտարպետութեանց սուրբ թանգարան մը բացօթեայ՝ իր մանրաշէն և աւանդալից կցորդ կերտուածներովը, որոնց վրայ Երուսաղէմի սրբապահ բաց երկինքէն լայնագոյն մաս մը միայն կը ըցած է տաղաւար ըլլալ տիրախառն պայծ առութեամբ:

Այդ տեսլակաթ երկինքին հպագոյն դիտակներէն՝ Սիոնի բարձունքէն կամ Երուսաղէմի արեւելեան կողմէն՝ այդ ամէնալայն սրբարակը, իր մեծական գեղեցկութեամբը, իր արաբիկ խիտ քանդակներովն ու նկարներով և իր մասնաւոր պատղակներովն ու պատմութեամբը, կը կասեցունէ կը պաղեցունէ դիտունութեամբը, կը պաղեցունէ Զիթենեաց քնարական լեզին աչքը՝ մասնաւանդ Զիթենեաց քնարական լեզարան ստորոտներէն՝ թրթուացունելով աստուածակրօնական վաղեմի քնարերգութեան մը վիմատական կեղծուած կը շողայ՝ արքունի ուումները: Անոր կեդրոնը կը շողայ՝ արքունի հարուստ պարարտութեամբ մը՝ վերի արեւին իրը

և բազմանկիւնի տաճարն այժմեան , իր պորտուռուցիկ գմբէթով և հարաւակողմին Ագսա երկայնանկիւն մզկիթովը սագաշէն : Ռաբբիներուն մէջ զրոյց մը կաւանդուէր թէ «Աշխարհս աչք մըն է , շուրջ ովկիանոսն՝ այդ աչքին սպիտակն է , երկիրն՝ անոր մէջի գունաւոր պիսակը , Երուսաղէմ՝ անոր բիրը , իսկ Սրբազան Տաճարը՝ բիրին մէջ երեւցած պատկերն է . հո՞ն հայելացած՝ կերեւի Աստուծոյ Էռթիւնը» (–) : Այսչափ կեդրոնացած աստուածտեսութեան մը՝ կը վայէր գահիւ այդ հսկայ հրապարակին միջավայրը , և յեղյեղուկ մարդկութեան կատարած յեղմանց ի հեծուկու կանգնիւ և վերականգնիւ ճիշդ Փիւնիկի՛ նոման(բ):

Հեռուէն՝ պատմութեանց ու Երուսաղէմի արդեան խիտ առ խիտ տաճարներուն և վանքերուն վըրայէն՝ այսպէս . իսկ մօտէն՝ մտնենք ու տեսնենք՝ որպէս զի «ականջնիդ հաւատայ և աչքս համոզուի»:

Ինչպէս ըսի՝ կօշիկս հանած մտայ այդ հրապարակը , որուն շուրջն առած են արդ պաշտօնական և անսաւտօն շէնքեր , մինարեներ , աշտարակներ , դարաւանդներ , կամարներ ու կամարակալ խոշոր դուռներ՝ ամէնն ալ կերտուած Երուսաղէմի

(–) The Lands of scripture. Palestine, page 109, London, 1892.

(բ) Բէթղէհէմի մէջ կայ սաստափ գործուածոց նշանաւոր արուեստագէտ մը՝ Խիստ Սալամն Տապտուպ անուն , որ սողումնեան արդի տաճարին ճշդահան մանրաձեւութիւնը շինած է յիսուն արուեստաւորի գործակցութեամբը , և Յունացի . Պոլիսի արդի պատրիարքը գնած է զայն 500է աւելի սոկին և ընծայած վէհ . Սուլթանին Այցեղինք իր գործարանը , և տեսանք այդ պարփերս արուեստագէտը , որ կը շինէր նոյնպէս Ա. Գերեզմանի մանրաձեւութիւնը :

շէնքերուն յատուկ դեղնագոյն քարերով , որոցմէ ոմանք կը հասնին մինչեւ մէկ մէդր լայնութեան և երկու մէդր երկայնութեան :

Հրապարակն ունի (–) հանճարի մը առաձիգ ընդարձակութիւնը , որ վայրին պահանջած վսեմութենէն՝ կը բազմապատկուի միտքիդ մէջ և անհունի ձգտումով կընդարձակուի և եւս . ձորեր բլուրներ լեցուած հարթուած սալայտակուած են (բ)՝ տալու համար անոր երկնային այդ մեծու-

(–) Ա.յդ մէծ հրապարակին վրայ կառուցուած Տաճարն՝ ոչ այնքան մեծութեամբն այլ մանրագոյն փառաւորութեամբն և շուայլ զարդերով՝ նշանաւոր եղաւ : Հինարկութեան՝ թուականն էր 2992 ամ աշխ . 1008 տարի յառաջ քան զիրիստոս . և աւարտեցաւ ա . ա . 3000ին և սրբագործուեցաւ ա . ա . 3001ին : Սողումն՝ խորհրդով և օգնականութեամբ Քիրամն՝ հետեւեալ դաստակարգութեամբ ճարտարապետաց և գործավլաբաց՝ ձեռնարկեց այդ փառաւոր գործին :

Ա. Արտօնիմ կամ տնօրինք թուուլ

Բ. Մենարկիմ , — յանձնանձիչք և իրախուսիչք գործաւորաց , որ էին ներհուն որմնագրապետք

Գ. Գիբիլիմ , քարկոփք յղկողք և քանդակողք — Խորակովք գերդողք — Պէնահի շինողք յարդարողք և գրողք

Դ. Փայտերը և ատաղձաւորք ի Լիբանանէ ընդձեռամբ պետին Ա.դոնիրամայ

Ընդամէնն՝ երկու մէծ ճարտարապետներէն և քանանցի բեռնակերներէն զատ՝ 113600

(Տե՛ս The golden remains of the Early masonic writers. Rev. G. Oliver, D. D. vol II էջք 69–74).

Հարբ'ւր տաններէք հազար վեց հարբ'ւր հոգի՝ հանճար քիթ'ըն և շունչ թափած են այդ վիթխարի հրապարակին վրայ քիթ'ըն և շունչ թափած են այդ վիթխարի հրապարակին վրայ :

(բ) Երկիվալան Խորայէլ միշտ ատելութիւն մը ունէր աբրձանց գէմ , ուր ժամանակին հեթանոսացեալք կը կռապարձանց գէմ , ուր ժամանակին հեթանոսացեալք կը կռապաշտէին . անոր համար մէծ Տաճարը կառուցին ոյս հարդացեալ ստորոտները :

8

թիւնն ինքնապատկանող . շատ դարեր եկած անցած են անոր մէջէն , և կարծես տակաւին պարապ է . կարծես դեռ ձայնատուր կըլլայ Աստուծոյ յաւիտենական մեծութեան գալ կոթողիլ հոն իր անփակ լրութեամբը , իր կերտելի բովանդակ ստորդելիքովը , աշխարհի բոլոր տաճարներովն և խորաններով : Երեք հազար տարուան կրօնական պատմութեան մը էջերն՝ հազիւ հարիւրերորդ մասը կը բռնեն այդ մեծ էջին : Արբանամի ու Յակոբայ տեսլավայրերէն մինչեւ վերջին տեսանողին համբուրավայրը՝ պահակերք կը ցուցընեն հոն մանրապատում տեսութիւններով : Ու այսպէս՝ պարագէտ աչքը կառնէ հոն հլու և ընկրկեալ ամփոփում մը . կը սղի՛ կապչի՛ կընկճի՛ վայրահակ՝ նկատելու իրեն ճշգրիտ բաշխ ինկած երկու կանգուն գետինը միայն , ուսանելու իր յոշչէ՛ սկիզբն ունայն կեանքն և յո՛վա վախճանը :

Եւ այս ամէնն՝ որմագիծ հորիզոնի մը մէջ , որ լարուած ինկած է միւս բնական հորիզոնին մէջ՝ զատուցեալ տեղի «Անուանն Եէնովայի» աներկրաւոր իմն սրբանուիրութեամբ , ու իրեւ այսպէս՝ ձգտելով տեսանելի հորիզոնն անդին անհուն ծիրի մը , ուր կամենակալէ ինք՝ իր անմահկանացու փառքին ու դարիրին մէջ՝ Տէրն իսկ այդ անաւոր անուան :

Զեմ գիտեր որ երկրագունսի վրայ գտնուի այդքան ծեր ու լայնածիր հրապարակ մը , որուն մէջ այնքան կառոյցք արարողութիւնք և արուեստագործութիւնք կատարուեցան երբեմն(ա) , և ուր

(ա). Կարդացեք Երր . Թագ . Զ . Է . Բ . Բ . Գլուխները , ուր կայ նաև Սողոմոնի նուիրագործական մեծ մաղթանքը Այդ

այժմ եւս այնքան գոգեալ չէնքեր այսքան կը տղայանան , այսքան կը փոքրըկանան՝ անձգտելի այդ գոգ-հրապարակին մեծութեան :

Եւ ի՞նչ են այդ մնացորդ չէնքերը , արագ մը անցնինք ու նշանակենք :

Դիտելո՛ւ է նախ վեհավայրին պարիսպները , որոնց վէմերն ունին՝ Պալալիքի զուգաժամանակ վէմերուն նման՝ արտաքոյ օրինակի մեծութիւն մը անդարդ . անո՞նք են «ապառաժ և անգործ քարեր(ա)» ըստածները : Քարդէյն Ուորրըն անգղիացին ատոնցմէտ տեսած ու չափած է մինչեւ 38 ոտք երկայնութիւն ունեցողներ(բ) . շատին վրայ կերեւի դեռ երրայական ու փիւնիկեան անկիւնաչափին կատարելութիւնը . այդ վէմերը՝ մասնաւորապէս պարիսպին վարի կողմերը՝ տակաւին իրենց սկըզբնական դրուածքին մէջն են՝ զետեղուած այնպէս ըլլայ Սողոմոնէն , ըլլայ Նէեմիէն կամ Հերովդէսէն :

Շէնքերուն մէջ ալ աստ անդ կերեւին՝ խառնիմն յարմարագրուած՝ մարմարեայ ու պորֆիրէսիւներ՝ ոմանք անեղծ , ոմանք կոտրած , կցկըզնապարակին մէջ էր՝ որ Սողոմոնն քսան երկու հազար արշակ հարիւր քսան հազար ոչխար զո՞չեց՝ զո՞չ խաղաղականաց նըր . Թագ . Է . 63:

(ա). Անդ . Զ . 7:

(բ). Երուսալէմի՝ մասնաւանդ հին որմերու՝ քարերուն վրայ զարմանալի երեւոյթ մըն ալ է անոնց թարմ և նորոգ գոյնն տեսպը . չերեւիր անոնց շատին վրայ ս'չ մէկ ըիծ կամ սեւ լացում . կարծես քառասուն յիսուն տարուան կառուցուած շէնքեր են , նոյնպէս և պարմաները :

Երսասաղէմի Հայ Պատրիարքութեան արդի փոխանորդ Գեր . Ներսէս Արքեպիսկոպոս Կէորդեան՝ հանգուցեալ Խսոյի Պատրիարքի հետ այդ վէմերէն մինչև 45 ոտքովներ համբած կը հաւաստէ :

ուած, և անտարակոյս կը վերաբերէին՝ իրենց քովթարներովն (ա)՝ հին տաճարին, զոր և յետնագոյն կառուցողք գործածեցին իր առձեռն տեղական նիւթեր, ինչպէս հին Երուսաղէմի շատ մնացորդները գործածուեցան նոր Երուսաղէմի շէնքերուն համար՝ Ս. Կոյսի տաճարին մէջ և Զիթենեաց լերան վրայ:

Ս. Գիրքն աչքէ անցունող մը՝ դիտելով հին հարստութեանց այս ագուցեալ կցկըցեալ մնացորդները՝ կը յիշէ աշակերտաց խօսքն առ վարդապետաց վարդապետն. «Վարդապետ. տե՛ս որպիսի՛ են քարինքս եւ որպիսի շինուածք (բ)»։ կը յիշէ նաեւ ու կը տեմնէ ալ կատարումը մեծ պատասխանին (ժ)։

Եւ այդ «քար ի քարի վերայ» հին կառոյցին ամբութիւնն անտեղիտալի բան մըն էր՝ ոչ միայն մեծութեամբը վիմահատորներուն, այլ փիւնիկ ու երրայիկ որմնադրութեան ճարտարութեամբը, որ այնքան կատարուն էր՝ զի անոնց իրերակըցուած գիծը տեղի չէր տար զմելինի սուր բերանին անգամ։

Գործին մէջը Քիրամ-Ապի՛փ մը կայ Ներթաղիսի ցեղէն այն մեծ արուեստագէտը, որ պղնձի և այլ քանդակածոյ և «ոսկւով իջանելով» գործուածներուն հետ (ր)՝ այդ որմերուն արամադրութեան վրայ ևս թափեց իւր փիւնիկ հողին (է)։

(ա). Խոյակ :

(բ). Ըստ Մարկոսի Ժ. 1:

(շ). Խոյն, անդ:

(ր). Երր. Թագ. I. 22. Եւ 35: Երբորդ մնացորդք Բ. 14 և Գ. Եւստի:

(է). Անդ Ե. 14: Միայն Դաւիթ՝ տաճարին որմերուն

Անարդիլ այդ չրջապատին ստորոտներէն երթա՞նք դէպի աջակողմ՝ Քըպէ ըսուած գմբէթաւոր աղօթարան մը, ուր պահուած է մաս մը Էլ-Սախրա նուիրական ժայռէն, որուն վրայ կեցաւ՝ կըսէն՝ Յակոբ նահապետ ու տեսաւ սանդուղքի տեսիլը։ այնուհետեւ կոկիկ աղբիւր մը, և ապա վեց ոտք սանդուղքէ մը վեր կենենք բակ մը։ Կանցնիմ այս աստուածաշնչական յառաջակալներէն՝ նորամուտի երկիւղածութեամբ և տղայ ապչութեամբ, չնորհելով քովլնափի ժըպտուն ունկնդրութիւն մը ռահավիրային բացատրութեանց՝ բուն Օմարեան մզկիթին արեւելակողմը, ուր կայ տամնանկիւնի անփակ գմբէթաւոր մը՝ հեծած տասն եւ եօթն սիւնի վրայ, վա՛յրը բուն սեղանին ողջակիզաց, ուր քարկոծ եղաւ Զաքարիա (Ա.զարիա) որդին Բարաքեայ (ա) և զոր այժմ կանուանեն Մահմէմէի Տավուտ։ Հոն, կըսէն, ինք Դաւիթ կը դատէր իր ժողովուրդը. գմբէթին ներքին միջակէտէն կախուած է թել մը, որ յանցաւոր դատելոց եւ ամբաստանելոց վերջին փորձակիւն է եղեր՝ լարուած այնպէս աստուածակիսին ամօրինութեամբ մը. տասն եւ եօթը սիւնաշխան ները կը համարուին Սողոմոննեան ժամանակէն (բ)։

Համար իւր օրդիին՝ Սողոմոնի՝ կտակեց 3000 տաղանդ սոկի Ուֆերայ և 7000 տաղանդ ընտիր արծալթ (Ա. Մնացորդք Խթ. 4.) սոհմէմիշխանք տուին 5,000 տաղանդ սոկի, 10,0000 տաղանդ արծալթ, 18,000 պղինձ եւ 100,000 երկալթ։

(բ). Երկրորդ Մնացորդք Խթ. 20—21 և ըստ Մատթէէ Խթ. 35 :

(բ). Այս հաւանական թուեկ կը չեշտուի նաեւ Բեթղեհէմի սիւնալարդ գտաւիթին մեծ սիւներուն վերաբերումնը մանաւանդ քանի մը անդղիացիներէ։ Սողոմոննեան այդ սիւներն

Հինգ վեց կամիլական զգոյշ քայլ եւս առներով՝ կը հասնի՞ արդի խրարդեայ մղկիթին . որ դուրսէն կը թուի եւկղիդեան դունագեղ ու չափակից անկրւններու ցուցատուն մը՝ արժանի Վիկտոր-Հիւկոյի պերձ նկարագրութեանց և որուն վրայի գմբէթն ունի ընկլուզող և խափանարար լայն բարձրութիւն մը՝ Քուպակրէ-ել-Սալյար կոչուած , որ ըսել է՝ ժայռի գմբէթ : Մզկիթն ունի՝ փոխան երբեմնի Քիրամեան ոսկի ու պղնձի դուռներուն(*)՝ չորս մեծ դուռ լոկ պղընձապատ՝ թարմատար զարդերու մը պէս փոքրը կացուած պղտիկ ինկած այդ մեծ ութանկիւններուն մէջ : Դուռներուն արեւելեանը կը կոչուի՝ Պապլ-Տաւուս , հիւսայինը Պապ-ել-Ճեննէ , արեւմտեանը Պապ-ել-Ղարպ և հարաւայինը Պապ-ել-Գլափէ : Դուռներէն մէկ մէդր բարձրութեամբ կերտուած ձուլուած և քանդակուած են խորհրդաւոր պատուհանները տաճարին , որ չորս կարդ առագաստանման յօրինուածներով կը թաքուցանեն ներքին տեսքը սըրբարանին , չորս կարգ՝ քարէ ու երկաթէ վանդակ , թել վանդակ , ապակի և ոսկեջրած խաղխամք :

Սրեւելեան դուռը կեցած է մեջամաղձիկ զուարթութեամբ կարդացող արար մը , որ կընդունի մեղ սեղամով մը անհպարտ և կարի խաղաղական . առաջին տպաւորութիւնը որ կունենանք մեր արագ այս մուաքէն , նուեմ լուսութեան և խիտ ու մանր ճոխութեանց ազդած զոլ սօսափն է անշշուկ , ուր չիկա՞յ այնչափ վեհ բան մը , այլ կա՞յ ու կա՞յ

ու որմերն՝ եգիպտական բուրդերուն պէս չեն յաղթուած 3—4000 տարիներու հին ոյժերէն :

(*) Երկրորդ Մնացորդք Դ. 22:

նահապետական խոր պատկառանք մը . գետինը բովանդակ զարդարուած և չքուած է ճուս ու նախշուն ծանրագին գորգերով և մինեհներով , որոնց վրայ հիւրամեծար ժպտուն մանուկը Շէյխին կը կայտոէ և կարտասանէ ընդունելութեան փայտայիշ խօսքեր մը . երբ կը հասկընան պղմանցի ըլւալու ա'լ աւելի կը բարեւմարդեն : Անցնելով զգուշեաւ շրջանակաձեւ ներքնուղիէ մը՝ երկուստեք և վերուստ ձեղուններով զարդարուած վառ միւսէններով և ոսկեքանով գրուագներով , սրբագիր հատուածներով և սիւնակներով՝ կելնենք երկաթի վանդակներով շրջապատուած մեծ կեդրոնը , որ չորս մոյթով և 12 սիւնով պատած է . անոր մէջ չորս կեդրով և 12 սիւնով պատած է . անոր մէջ կայ միւս տախտակեայ վանդակ մը , որ կը շրջակայ միւս այսինքն Մուալլաֆ-թաշը ըսուածը , որ յերուսացի Ոււնային կալն իսկ է՝ անհողեալ և ցցուեալ , և որուն վրայ ապա տաճարը շինուելով ծապանակն հոն գրուեցաւ : Իր բնուուղիկ ձեւին շապանակն հոն գրուեցաւ : Իր բնուուղիկ մէջ ցարդ անհարթ մը պահպանուած՝ 20-25 մէջը շրջապատով անարդիլ ժայռ մըն է ան , և կը բոնէ գմբէթին ներքեւի մեծ վայրը՝ մութ լրջութեան մը գմբէթին դէպ ի վեր խորդ ու բորդ կարկառումնեխորեքն դէպ ի վեր խորդ ու բորդ կարկառումնեխորեքն դէպ ի վեր կայ անկանոն խոռոշացեալ խուց մը , ուր քանի մը տեղ կանթեղ կը վառի , և աւանութիւն մը կայ թէ Սրբահամ , Դաւիթ , Սողոմոն և այլք հոն կաղօթէին : Կան հոն երկու փոքրիկ մարմարեայ սեղաններ ու կնճուոտ խոռոշներ : Այդ մարմարեայ սեղաններ ու կնճուոտ խոռոշներ : Այդ կը կոչուի « վեհասենեակ » . ոմանք կը հանուցը կը կոչուի « վեհասենեակ » . ոմանք մարմարին թէ ողջակիցաց մեծ սեղանին ճիշդ ներքեւ կիյնար այդ անձաւը , ուր կը հոսեցունէին սպանդից արիւնն եւ ուրիշ աւելորդները :

Կեղրոնական այդ սրբանուէր անձաւէն դուրս
ենելով՝ սանդուղքին գլուխէն ի հարաւակողմ՝ կը
տեսնենք մեծն Օմարի գրօն և Էջ-Պոռացի թամ-
բերը . սիւնաւոր Ահերապներ , նատոցեալ սերեր ,
նշանակալից ու պատմական նախչուն անկիւններ
հետզհետէ երեւան կուգան : Սակայն մեղի՝ քա-
ռորդ ժամու թռուցիկ հայեցուածով՝ անհնար եղաւ
ամփոփել այդ սիրուն մզկիթին անամփոփելի պեր-
ճութիւնը . ամբողջ կառոյցին մէջ պարապ կէտ մը
չիկայ . քանդակ , ոսկեղօծ ձեւեր , սողոմոնեան
կնիք , ծաղկենկար , սիւն , սիւնակ , ամպիոն ,
խորհրդանշան եալին եալին՝ խիտ առ խիտ իրար
գրկած իրարու մէջ ագուցած՝ ճարտարպետու-
թեան , նկարչութեան , արուեստգիտութեանց , յի-
շատակաց ու կրօնա-պատմական անցմանց խօսուն
ցանկ մը յարդարած են այդ զարմանագործ Տա-
ճարը : Վեհագոյն է գմբէթն՝ ոչ մեծութեամբն այն-
քան , որքան ընդգոգած ու տաղաւարած պերճու-
թեամբը , զոր կանդրադարձունէ լիով : Աւազան-
ներ , ստորերկեաններ , սեղանիկներ , սանդուղք և
նրբուղիք կանձկացունեն սրահին լայն գոգը , որ
կը լուսայ պարփակել 1000-1500 հոգի : Ֆլ-Մախրան՝
հաւանաբար կը գրաւէ ճիշդ սողոմոնեան Տաճարին
ողջակիզաց սեղանին վայրը . և վրայի շքեղ գմբէ-
թը , ըստ հրէական ընկալեալ աւանդութեան , դարձ-
եալ կը համարուի միւս կեդրոն մը աշխարհի և եր-
կիրի միւս վայրերէն 18 մզոն աւելի մօտ երկինքի :
Այդ գմբէթին ճիշդ հակակողմ յատակին վրայ էր՝ որ
Մելքիսեդեկի զոհ կը մատուցանէր , և Յակոբ տեսաւ
սանդուղքի տեսիլն , և հոն Սողոմոնէն ետքը՝ Զօ-
բարաբէլի և Հերովդի խորաններն ուղղուած էին :

Այս կեդրոնական մզկիթն՝ է այժմ Իսլամու-
թեան երեք սրբավայրերէն մին . Հարամ^(*) անու-
նով մեծարեալ . միւս երկու մզկիթներն են՝ Մէք-
քէի ու Մէտինէի մզկիթները :

Միւս անգամ մը աւելի պատեհալ այցելու
մտադրութեամբ՝ ելանք դուրս այդ կեդրոն նուի-
րական թանգարանէն ալ , և առաջնորդուեցանք
Էջ-Ազա մզկիթն՝ երկայնաձեւ ու սագաչէն :

Երեք ահազին դուռներ կը պահակերեն անոր
ընդարձակ արտաքին գաւիթին վրայ , Մտանք
մէջտեղի դուռնէն 80 մէղը երկայնութեամբ մի-
ջին տաճարը , որ երկուսանք զարդարուած է հնա-
ցեան սիւներով , և ունի միջին կոթական ձեւ
գարեան սիւներով , և ունի միջին կոթական ձեւ
մը : Ճարտարպետական շատ ոճերու խառնուած
մը կը նորոգուած այլ և այլ ոճերով՝ այս միջ-
եւ սաէպ նորոգուած այլ և այլ ոճերով՝ այս միջ-
եւ նատաճարը կը պարունակէ նաև շատ հին սիւներ
ալ՝ թերեւս սողոմոննեան՝ մանաւանդ գաւիթին
մէջ : Միջնագաւիթը կայ վանդակապատ վայրիկ
մէջ , մը ուղղանկիւնի , որ ամէնահին գերեզման մըն է ,
մը ուղղանկիւնի , որ ամէնահին գերեզման մըն է :
Տաճարին վերի գլուխը կայ սպրկիկ գմբէթ մը՝
համարական կայ գլուխը կայ սպրկիկ գմբէթ մը՝
միւսիոններով և նկարներով զարդարուած . հա-
միւսիոններով է Մէկնապը և արեւելակողմը
բաւային ծայրին է Մէկնապը և արեւելակողմը
Միւսիոն մը , որ ատաղձագործութեան հրաշալիք
մըն է ճոխ և մանրաքանդ՝ բանուած Հալէպի մէջ ,
մըն է ճոխ և մանրաքանդ՝ բանուած Հալէպի մէջ ,
Մէկլիք նաև բանուած մը՝ երկու Մէկնապով : Մէկլիք
նաև բանուած մը՝ երկու Մէկնապով : Մէկլիք
է նաև բանուած մը՝ երկու Մէկնապով :

(*) Այս տիտղոսն իբր հաւատար է քրիստոնէական Գա-
րետալ տիտղոսին :

տաւորեցաւ, բոպիկ բոպիկ քալելով, 5 օր 8 օր
անընդհատ: Եղիպտոսի գլխաւոր հնութիւնները,
Յովսէփի գուրը, Աստուածածնայ ծառը, Յիսուսի
վեց ամ մուացած վայրը, Փարաւոններու բուր-
գերը, կենդանաբանական պարտէզը, Բոր-Սայի-
տէն մինչեւ Սինայի անլուծելի հնութիւնները,
Քերքոնէն մինչեւ Սամարիա, Նաղարէթ, Կանայ
Գալիլեացւոց, Թաբօր լեռ, Տիրերիական ծով,
Երանութեան լեռը, Երիքով, Յորդանան, Եմա-
ւուս, Բեթսայիթա և այլն և այլն անդուշ անխոնջ,
հնախոյզի փութկոտութեամբ, միա՛յն յԱստուած
ապաստան, միա՛յն Աստուած աղաղակելով՝ այդ-
65 ամեայ կարմրահեր ալեւորը, հարսներու, թու-
ներու տէր, պատուուած հայրապետական իշխա-
նութենէն խաչով ու ծաղիկեաւ միւռնու (—)

Ել-Ադայի քովընտի ընդարձակ սրահներուն
մէջ՝ յունական վարպետ ճաշակով շինուած են
Փորձի-Միները, մասնական ուխտերու և աղօթք-

(*) ՍԵՆԻԿ գելերներուս այդ բարի քահանան երբեմն
սենեակո ալ կը հրատիրէի, և մեծարանոք կուտար ինձի «ող-
ջոյն և խաղաղութիւն տանս այսմիկ» մընթելով առաքելարար՝
և փայտից մակդիրներով պատուելով զի՞ն՝ խորունի և ու-
ժեղ ձայնով մը, որ կաղդէ սարսուռ համակրական և կը
փոխէ լսողն յայր և յաշխարհ ա'յլ. ձայնի մը՝ չնչեղ ու ճըշ-
դատառ, հագուստ մըն'վու կայտառ. հաւատաքիր որ անցնելով
անշուշտ հո՛ւ սիրտէ մը պինձի իր սոսորդին և անկէ շրջաբե-
րելով իր լիարտասան բերանին ու լեզուին մէջ՝ իր պարզ շրբ-
թունքէն կը կաթէ դուրս հատիկ հատիկ՝ դալ տեղաւորելու
համար սիրտդ յօդաւորեալ յստակ բաներ մը, զոր լեն ու
չխանդաղատիկ՝ անհնա՞ր է, Տէր Գրիգոր, գիւղացի բարի
քրիստոնեայ քահանայի տիպար մըն է, սիրտի քան միտիքի լաւ
քահանայ մը:

ներու տեղուանքը, մարդարէացմանց վայրերը,
Օմարի աղօթավայրը: Բաւղաձեւ բնդարձակու-
թիւն մը ունին էլ-Ա.գայի սրահները, շինուած
պարզ ու թանձր արհեստով, որ յաջորդաբար առած
են այլ և այլ ձեւեր: Սյդ սրահներէն ալ թեթեւակի
կենաց կենացք, վասն զի ժամը կըստիպէ մեղ. Օմա-
րի մզկիթն հիանալու և էլ-Ա.գսան աղօթելու երկ-
ուորեակներ մը թուեցան մեզի՝ առաջինն իր ա-
մէնարուեստ ճոխութեամբ ու երկրորդն իր ան-
դարդ խորհրդաբարութեամբ:

Ել-Ագուայի արեւմտահարաւ կողմին սալայա-
տակին ներքեւ կա'յ լայն ստորերկրեայ բաւիզ մը
կամարակապ՝ յեցած 96 քառակուսի սիւներու-
վրայ , անհեթեթ վէմերու մանուածոյ շախղներ
մը անարեւ՝ որ , կըսեն , ուղղակի Սովոմոնէն կը
համնի մեղի փոփոխուելով մերթ ընդ մերթ եւ
նորոգուելով . գերմարդկային ճարտարութիւն և
կորով ենթադրել կուտան այդ սնհեթեթ հատոր-
ները վէմերու («) . ախտանիեա՞ն քառակոյս և միա-
կտուր սիւներ , որ կօծեն այդ պլուտեան յատակը
պագ սարսափով մը :

կելնե՞նք վեր՝ ունկնդրելով՝ առ հարզի ու
ուսմիլիրային զարմանալի զբոցներուն, որ հետզ-
հետէ կառնեն նոր թոփչներ մը . Սողոմնի արոռն
ըսուած մէսմիտէն ու Քրիստոսի մտած հրաշակերտ
փակ դուռնէն անցնելով՝ կը դառնանք նետել

Երկու երիտասարդ վարդապետ նորէն կը տա-
նին զիս տաճարին արեւմտակողմի պարիսպը, որ մի-
նակ վաւերական մնացուածն է Սողոմոննեան հին կա-
ռոյցներուն. 3000ի չափ տարիներու բեռն ու երանգն
ո՛չ դիրքն ո՛չ գոյնն այլայլած է այդ ատլանտեան
վէմերուն, զոր կը պաշտեն իմ, իսրայէլի որդիք:
Աշխարհի չորս կողմերէն ամէն կլիմայէ իսրայէլի
որդիներ հաւաքուած հոն ստորե անձուկ սալայա-
տակին վրայ՝ կալօթեն, կաղաղակեն, կերգեն ու
կարտասուեն սրտաւուց միջաման ու ուժաւուց միջաման:

Խոռոչացած ծերպերու մէջ թափառալոյն պըլ-
պըլացող կանթեղներու առջեւ պարզուածն՝ ող-
բերդական տեսարան մըն է . հո՞ն ալիք եւ նոո-
րատիք, արք եւ կանայք, ողբք, կոծք, հո՞ն աղա-
ղակք և փղըձկմունք, հո՞ն ալէլուիա՛, հո՞ն ինք
վերջապէս Երեմիա՛: Անոնք ամէն ուրբաթ՝ այս
ահեղ զանդուածին ստորոտը, կը կատարեն ան-
խափան փութկոտութեամբ այդ տխուր հանդէսը,
որուն մէջ կայ տխուր անկեղծութիւն մը. մէկնե-
լու ատեն՝ տասնի չափ ձառադէմ մուրացկաններ
չորս կողմէն կը պաշարեն մեզ . իրենցմէ երիցա-
գոյնին առաջարկութեամբն՝ հաւաքական վճարու-
մոլ մը հապիւ կը պրճինք այդ խաւարչտին ափեւ-
րէն վէմերէն ու ողբերէն ալ: Եւ Ոփէլի լքեալ օձի-
քէն վեր ելնելուս միջոցին՝ նեաելով յետահայեաց
անկարկ մը Մորիայի հարթ հաւասար նշխարներուն

վրայ՝ կըստիպուինք խոկալ ունայնութեան խորունկ
խորհուրդին վրայ, և կը ժպրհինք իմաստափրել ևս՝
որ եթէ մեծն Սողոմոն փառքն և ունայնութիւնը
մինչեւ այդ ահեղակառոյց ամբարտակներն ու ոսկե-
շող նիւթացումներն յառաջ տարած ու հետապնդած
չըլլար, կամ իսրայէլ արտուղած չըլլար՝ ելեկտրա-
ցած փիւնիկ ու քանան մագնիսով՝ իր վաղեմի՞նա-
հապետ պարզութենէն ու հովուական աստուած-
պաշտութենէն՝ արեւն ու աշխարհ ա՛լ աւելի բնա-
փառ յատակներու վրայ պիտի ողջունէին վինքը
մինչեւ ցայսօր, և երկինք աւելի մշտնջենական ուն-
կընդրութեամբ պիտի լսէր իր Սաղմոսներուն ի յա-
ւիտեան (») :

Եւ այսօր անգամ՝ այդ կրօնական ժողովուր-
դին ամէնէն պարզ բնական ու վաղեմի յիշատակ-
ները — Մամբրէի կաղնին, Եսքողի աննման այ-
գեհովլիսը, Հ. Աբրահամի եւ Խօսակայ ու Յակո-
բայ Գերեզմանները — չե՞ն որ կը կշռեն իրենց
անշէն ու բնափառ տեւականութեամբ՝ բովանդակ
Սոլոմոն մը և Դաւիթ մը, անոնց աշխարհափառ
տաճարովն և աշխարհաքարող քաղաքով :

Թոյլ տրուի ապա ինձի աւելի՝ պաշտել ու հիա-
նալ՝ Մամբրէի կաղնիին մէկ տերեւին Ողկուզաց
ձորին անմահ կանաչներուն և անոնց ստորոտը բաց-
ւող զրգափառ շուշանի թերթին վրայ, «որոնց պէս
և ոչ ինք Սողոմոն դգեցաւ յամենայն ի փառսն »:

(+) . Եգիպտացիք ու Ասորիք մէկէ աւելի անդամներ՝ Հը-
րապուրուած Տաճարին աւանդակոն Հարստութիւններէն՝ ար-
շաւած են Պաղեստին և Տաճարին Ղեւտականներուն վրայ ծան-
րացած են՝ Կորպւելու համար ներգին թանկ սպանները կամ ոս-
կի ձողեր գծուալներ և ա'յլ աւանդներ :

Ո՞ բնութիւն, դո՛ւ դո՛ւ միայն չես ունայնութիւն :

Այսպէս խոկալով դառնամ ուրեմն վանք՝ տաղու համար հոն երեկոյեան խոնարձ փառքս, և վերաբառնալով գիշերուան վճի՛տ, ահե՛ղ, անյեղի՛ կանթեղներուն՝ մարմնոյ եւ մտաց աչքով և ականջով դժեւելու եւ ունկնդրելու երկինքի մշտավլառ եւ մշտախօս փառքն անփոփոխ, գոչելո՛ւ սրտանց այդ անհորիզոն Տաճարն ի վեր(ա) .

«Եղիցի՛ եւ եղիցի՛ անունդ եւ փառք քո անդ» յերկինս յաւիտեան :

31/13 Ապրիլ 1902:

(ա). Սողոմնեան հին Տաճարին կառուցման, կառուցապետաց, գործառորական միութեանց և ուրիշ կարեւորագոյն պարագաներուն փրայ անդղիացի բազմահմուտ աստուածաբան Տոքթորի մը Ոսկեղէն Գիրիշէն կը քաղենք հետեւեալ հատուածն ալ թարգմանաբար :

Օթէպէտ և ամէնակարողն և յաւիտենականն Եէ հովա կաերկինք երկից անդամ չէ բաւական տանելու իր անհունութիւնը, սակայն գարձեալ իր աստուածային կամքն հաճեցաւ որ իրեն համար կառուցուի վկայութեան խորան մը ի ձեռն ի ձեռն Սողոմնի յշուասալէմ՝ իր աստուածային կամքն հաճեցաւ Մոլէսիյանապատին՝ յէլս յԵդիպսոսէ, եւ ապա տաճար մը Եւ ասոնք երկուքն ալ կառուցուելու էին ոչ թէ գիւտով մարդկացին հանճարոյն, պյու իր իսկ Եէ հովային ցուցած օրինացով կով Վկայութեան խորանին բավանդակ նախատիպարը ցուցաց ինք Մոլէսի Սինալերան փրայ (Ելքին. 9). Նմանապէս և յանձնեց անոր որդին, Սողոմնի (Ա. Մնացորդք Խը. 11):

Վկայութեան խորան էր իրբեւ բնակարանն ամէնաբարձեալն Աստուծոյ, որուն մէջ Երբայցեցիք՝ իրենց անսպատականութեան միջոցին՝ կը կատարէն իրենց կրօնական արարողութեանց գիւտառը, կը նուիրէն իրենց զոհէրը և կը պաշտէին զԱստուած: Վկայութեան խորանին երկայնութիւնն էր երեսուն կանգուն, լայնութիւնը՝ տասը կանգուն Երկու մասերու և բարձրութիւնը՝ նոյնպէս տասը կանգուն Երկու մասերու և բաժնուած էր, որուն առաջինը կը կազուէր Սրբութիւն, եւ բաժնուած էր կը գնէին առաջաւորաց - հացին սեղանը, ոսկի աշտանակը, ոսկի սեղանն-խնկոցը. Երկրորդը կը կոչուէր Սրբութիւն Սրբութեանց, որուն մէջ կը պահէին նախ քան զշինութիւն Տաճարին՝ Տապանակ Ուկատին՝ եկեղեցացեալ իսրայէլի մէջ Սրբութեան մարդասիրի փրկութեան խորհրդանշանը Սրբութիւն Սրբութեանցը բաժնուած էր միւս Սրբութեանէն ամէնթիւն վարագոյրով կամ առագաստով մը, որ ձգուած էր նահնոփ վարագոյրով (շիտիւ) փայտեայ սիւներէ ծածկուած ոսկի թիթեղներով (Ելք. ԽԶ. 31:)

Սորիա լերան վրայ կառուցուած տաճարն ալ (զօր շինել տուաւ Սողոմն՝ վկայութեան խորանին, մէծ նմանութեամբը) տուաւ Սողոմն՝ վկայութեան խորանին, մէծ նմանութեամբը հիմնադրուեցաւ աշխարհի 2992րդ թուականէն 1012 տարի առաջ, 1008 տարի առաջ և հասարակ թուականէն ու նուիրագործ և աւարտեցաւ աշխարհի 3000րդ թուականին ու հասարակ թուականէն ծուեցաւ 3001րդին, Քրիստոն 999 և հասարակ թուականէն 2003 տարի առաջ: Այս Տաճարին փառաւորութիւնը՝ ծաւա- լին մեծութեան մէջը չէր, զի թէպէտեւ վկայութեան խորանէն մին մեծութեան մէջը չէր, զի թէպէտեւ վկայութեան խորանէն ըստ ամենայնին երկու անգամ մէծ և ընդարձակ էր, սակայն ըստ ամենայնին երկու անգամ միայնակ կառուց մըն էր. անոր միակ վեհու- եւ այնպէս ինքնին միայնակ կառուց մըն էր. անոր ձեռնարուեւ- թիւնն եւ մեծութիւնն իր զարդերն էին, անոր ձեռնարուեւ- թիւնն եւ աստուածաները բոլորն ալ չափազանցօրէն նուրբը և տական գործուածները բոլորն ալ չափազանցօրէն նուրբը հրաշալի էին: Ոնոր գործածուած քարերն ընդարձակ նորագոյն հրաշալի էին: Այս գործածուած էր ամէնաճարտար և ամէնար- տեսակէ՝ կոփուած կոփուած էր ամէնաճարտար և ամէնա- պէտական կոփուած պէտական կոփուած էր ամէնակովի անոր կցորդ շէնքերն ընդարձակ գեղեցիկ և ուեսա եղանակով անոր կցորդ շէնքերն ընդարձակ գեղեցիկ և ուեսա հոյակապ էին: Բայց սյօ վեհափառ շէնքերն մէջ ամէնէն աւելի հոյակապ էին: Բայց սյօ վեհափառ շէնքերն մէջ ամէնէն աւելի հոյաշալի էին: Այս նորօրինակ նշաններն աստուածային շնոր- հրաշալի էին: Այս նորօրինակ նշաններն և վրայի քառութիւնը, տին, յորում էին օրինաց տափտակներն և վրայի քառութիւնը, տին, յորում էին օրինաց տափտակներն և վրայի քառութիւնը, տին:

կը տրուէին աստուածային պատգամք՝ լսելի բարբառով ուրկէ կը տրուէին աստուածային պատգամք՝ լսելի բարբառով

մը՝ ամէն անդամ որ Խսրայէլ խորհուրդ կը խնդրէր ի Տեառնէ.
Եւքինան կամ աստուածայինն ներկայութիւնը զոր կը նշանա-
կը քառովթեան վրայի տեսանելի ամպը, Ուրիմն եւ Թուռմիրը,
որովք քահանայապետը խորհուրդ կը հարցունէր Աստուածոյ՝ Հա-
սարակաց օգտին վերաբերեալ գծուարին ու կարեւոր պարա-
գաներու վրայ. Նուրիական հուրը, որ Տաճարին նուրիադոր-
ծութեան ժամանակ՝ Երկինքէն տեղաց խորանին վրայ — ասոնք
ապաքէն կին սյնապիսի մեծութիւններ ու գեղեցկութիւններ՝
յառաջադայէալ աստուածային աղբւրէ մը, որ Ճշմարտա-
պէս կը փառաւորէին ու կը վսեմացունէին այս սրբանու. Եր
շինուածքն աշխարհէ բովանդակ կառայցներէն գերազանց (Ա. Թադաւորութեանց մի. 38): Դաւիթ՝ այս Տաճարը շինելու
յայսով և ցնծութեամբ լցցուած՝ յայտնեց Կաթանի մարդա-
րէին իր դիտաւորութիւնը բայց պատասխան առաւ թէ ինք
չպիտի կը ընարը շինել զայն: Թէպէտեւ սյապէս արգիլուած
գործադրելէ այս աստուածային ու փառաւոր մոտադրութիւնը,
սակայն դարձեալ մեծամեծ պարարաստութիւններ տեսաւ առ-
այն, զորս ի գոլութ հանելով և իր վախճանին մօտեցած՝ ժող-
վեց իր մեծամեծները ու անոնց ներկայութեան հրամանց Սո-
ղոմոնի անվիշտա կատարել իր միտքն՝ յանձնելով օրինակը
կամ ծրագիրն ամէն մասնաւոր շինքերուն, քահանայից և
Ղեւացաւոց բնակարաններուն, սրաշներուն, ինչպէս նաեւ
քերոբէից կալսապարներն՝ յորդորելով իր ծանօթներն որ օգ-
նեն իր որդիին շինելու համար այս մեծ շինքն ի բնակութիւն
ոչ թէ մահկանացու մարդու այլ վասն Տեառն Աստուածոյ:
Ինք Դաւիթ՝ իր ձեռօքքը տուաւ Տաճարին շինութեանն համար
իր անձնական գանձէն՝ չքննաղ ու պէս պէս բազում քարերէ
զատ՝ երեք հազար տաղանդ ոսկի Ոփերայ եւ եօթն հազար
տաղանդ արծաթ (Ա. Մնացորդք. իթ. 25): Մեծամեծներն ալ
այս շքեղ առատածեռնութենէն օրինակ աւանելով տուին հինգ
հազար տաղանդ. և տասն հազար տրամք ոսկի, տասն հազար
տաղանդ արծաթ, տասն եւ ութ հազար տաղանդ արցոյ, եւ
հարիւր հազար տաղանդ երկամք, ինչպէս նաեւ շատ թանկա-
գին քարեր (Ա. մնացորդք. իթ. 6, 7, 8.).

Երբ Դաւիթ մեռաւ, Սոլոմոն որոշեց գործադրել իր հօր մոտավորութիւնն ու կանգնել Արքային Տաճար մը: Այս նպատակով գիմեց Քիրամին որ օգնէ իրեն, որովհետ ամմիջապես

իսոստում առաւ եւ հայթայիթեց անկէ ու այլուստ իսրա-
կանաչափ մարդիկ ու նիւթ . ապա սկսաւ պանծալի այդ
շնչը :

Առաջին բաժնեց իր գործառողներն օրեակներու գտաս-
կարգութեան մը, յատկացունելով իւրաքանչւրին նախագահ
պետ մը՝ երկու պահապան օգնականներով. այնապէս զի կանանա-
ւոր եղանակով ստանան հրամանները, հոդ տանին, գործիքնե-
րուն և թանկագին քարերուն, և օրինաւորապէս վճարուին
կերակրուին հագուին շքուին:

Սէր ու անփոփիս հաւատաբմնութիւն թուեցան Սովորութիւնը յարմարագոյն հիմեր հաստատութեանն, որուն նպատակն եւ վախճանը պիտի լլար հաստել տեւական միութիւն ի անդամոց միջւն : Նաեւ փափագելրվ վաղեմի սահմաններու մէջ փոխանցել այդ մրութիւնը ապագայ՝ դարերու իրբեւ օրհնութիւն մը՝ Աղողոմն հրաման հանեց՝ որ անսնք խորհրդակցին ու զարգացունեն զիրաք արուեստից և գիտութեանց մէջ, և ինչ բան որ յարմար գատեն ի յաւելումն իրենց գիտութեան պարտին խոհեմարտը ըստ բարյոյական կարգաց և բարեկամութեան ուսուցանել իրալուս: Այս առաջադրութեամբ հաստատեց մասնաւոր կարգեր-կանոններ ու սովորութիւններ, զորո անփոփիս պիտի գործադրելն իրենց խօսակութեանց միջցին, այնպէս որ իրենց իմացականն ձմեռանայ կատարեալ ծանօթութեամբ և վարժութեամբ բարյոյական և կրօնական պարտականութեանց, զի մի գուցէ մեծն Եւ Հովովյի Տաճար մը կերտելու բարձրագոյն գործուն լարազար տակն՝ մոռնան ապահովել իրենց համար երանաւետ ընդունելութիւն մը երկնաշխվել իրենց համար երանաւետ ընդունելութիւն մը լուսակագիծ մը մերժեական:

Այսպէս Սոլոմոն ճարտարեց յաստագագիւն առ գործնական՝ վարժեցունելու համար գործաւորներն ամենաբարձր փիլիսոփայութեան տեսական սկզբանց ի փաստ Աստուծոյ, և ապահովելու համար օրհնութիւն մը այս աշխարհի մէջ և առեւնական կերպ միւսին մէջ:

Ա. յաւելիտենական զանգվածը կազմում է 100-120 մ³/տ, պահանջմանը համապատասխան առավագանքը՝ 100-120 մ³/տ:

և արդիւնագոյն մէժոս մը՝ այսպահն ընդգործակ կազմակերպութեան մը գործաւորներուն վճարումներն հատուցանելու համար՝ ըստ հւրաբանչիւր աստիճանին առանց սխալների կամ շփոթութեան:

Ճշգիւ սահմանելէ ետքն այս կարգադրութիւնները՝ սկսաւ
վեհ կառողյաց, և յառաջ տարրուեցաւ այնպիսի կարգով և միա-
բանութեամբ՝ որ Սողոմոն խանդաղաստանքով և գոհութեամբ
լցցաւ, և լոլորդին վասահ եղում՝ որ ճարտարպետութեամբ և
որմագրութեամբ պիտի զօրանայ այս արուեստն ամէն տեղ՝
չնորհիւ այս Տաճարին գերազանցութեան, որ կը փայլէր հոն՝
այդ ճարտարպործութեան և չափադրութեան մէջ։

Սպողոմն դդաց նաեւ որ՝ յետ աւարտանան Տաճառին՝ գործառքը և գործապեսք պիտի սփռւին լնդդ լովանդակալշաբահ՛ (ա). ուղեց ամէնէն գործնական եղանակավ՝ յաւերժացուենել անոնց յարդն՝ իրեւ այսպան մեծ կարողութեան տէր մարդոց Քիրամի եւ Քիրամ Ապիկի հետ միաբանութեամբ յարմարցուց յատուկ ծրագիրը մը՝ կասարելու համար իր դիսաւորութիւնները. այդ ծրագիրն մէջ որոշուած էր որ ըստ սովորութեան արքունիք արուեստին լնեկ վարպետներուն՝ պիտի հաստատուին լնդդ հանուը որոշիչ հանդամանքներ՝ յամպացոյց այս փառաւոր գործին մէջ իրենց աշխատակիցնեանը, և այս հանդամանք պիտի հազորդին իրենց յաջորդաց՝ լուղու ապագայ գարերուն, որ մասնաւոր եղանակով մը պիտի զարգացունեն այս պատուական հաստատութեան վաեմ սկզբունքը (The golden remains of the Early masonic Writers vol II: page 67. by the rev. G. Oliver. D.D.);

2.

F E B R U A R Y

۶۹

ՓԱՌԵՔ Ի ԲԱՐՁՈՒՆՍ ԱԱՏՈՒԾՈՅ

— 7 —

«Ալլ օր Նոէին զիստուած եւ ասէին,
Փա՛ ռ-ք ի բարձունա Աստուծոյ, եւ յեր-
կիր խաղաղութիւն, ի մարդկի հանու-
թիւն» Բար Դաստ. Բ. 14:

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ և Ս. Յակոբեանց աս-
պընջական վանքին սեղմ որմերուն մէջ՝
սեղմ այլ գրեթէ միշտ անհանդարտ չորս հինգ
ամսուան կրօնաւոր կեանքէ մը թօթուուելով՝ վե-
րանալու և նորոգուելու համար, փափագեցայ
պահ մը շրջագայիլ Բեթղեհէմի պարարտ սարե-
րուն վրայ. նկատել՝ քանի մը անպարիսապ օրեր՝
Երուսաղէմի թանձր պարիսպներուն մէջ խորհր-
դասուզուած կրօնական այլարանութեանց այլա-
կերպութեանց և այլայլութեանց պարզ անայլայլ

(**). Բեթղեհեմ նուիրականութեան մասին երկողորդու է Արքուսալեմին ետք, և տարակցյա չիկայ՝ որ արդի Պէտք-Լահճը Այսուն միսիք լսուածն է նոյն հնութիւն Բեթղեհեմ «Տուն հայի» բառածին հետ:

եւ մեծախորհո՛ւրդ սկիզբը . «Խորհուրդ մե՛ծ եւ սքանչելին , որ յայնմ աւուր յայտնեղաւ» :

Այդ բուն մեծ խորհուրդին, որ ծնաւ փոքրիկ մսուրի մը խորերն և որմէ դարերն ու մարդկային պատուաստեալ ու նկատեալ փիլխոփիայութիւնները ծնուցին այնքան անխորհուրդ փուլեր, բուն մեծ Խորհրդարանը կը գտնուի Երուսաղէմէն իբրև ժամ ու կէս հեռաւորութեամբ հարաւակողմը՝ զուարիթ և նկարչական ուղիի մը առաջին հանողուանո:

Յոպակէի աշխարհամուտ դուռնէն մեկնեցայ առաւօտեան ժամն երկուքին՝ զուարթ երկիւղած ու ցնծագին արոփութներով . արդէն բնոււստ արաւմադրութիւններով և ստացիկ իմաստասիրութեամբ մը քաղաքամերժ ու պարիսպընդդէմ՝ հոս եւս գիւղաւէտ Բեթղեհէմին սիրառվ մազնիսանալու պատճառներա կրկնապատիկ կըլլային . կը չուէի մեծ գիւղ մը , ուր ծնած էր նաեւ Մեծնի Փրկիչո՝ քարոզելով աշխարհի գիւղի անկեղծ ու աստուածային իմաստութիւնը : Բնութիւնն ալ՝ իբրեւ ծնող անկեղծ ամէն անկեղծութեանց՝ գուրգուրացող մօր պէս 2000 տարուան դարակոծութեանց մէջ անքննելի իմաստասիրութեամբ մը՝ ցարք անկեղծ պահած էր Քամաամի այդ աստուածամուտ իշեւ ւանին անկիւնը սորած սեղմուած մսուրը խոնարհ : Քառարորդի կառքն երբ սկսաւ սուրալ թուցունելու համար զիս այդ հրեշտակային թառը՝ զով և թարմ առաւօտին թեթեւ ու ջինջ ծափերը , հովու թեւերը , սկսան կատակել ամիսներով խցարգել և որմափակ գիտակիս հետ : Յոպակէի մեծ դուռնէն մինչեւ Ա. Եղիայի վանքն ու անկէ մինչեւ Բեթղեհէմ՝ ճանապարհը կեանքի պէս բեղուն

և փրկութեան չափ աւետառոր է՝ համեմատութեամբ սուրբ այս վայրերուն միւս ճանապարհաց, կայտառ անդորր ու գեղեցկաւէտ ճանապարհ մը. ա'յդ գարուն մը՝ Մարտի սկիզբներն սկսած է ժպտեցունել շուրջ բլուրներն և հովիտները. անվայրափակ հոսանք մը կենսախայտ օդի, լերկ ու լայն հորիզոններու, գեղջուկ բայց գեղեցիկ ուղեւորութեանց, ձիթենի անդորր բուսաբերութեանց և յեսսեան ու յիսուսեան յիշատակութեանց վեհորէն կը հոգիացունէ մարդու բոլվանդակը. Սեմական խիստ և սուր կրօնքին մեծ բանատեղծին սո'ւր յիշատակներն ու աստուածաշնչական ամո'ւր հոտեր՝ ինքնին միայն կը բաւեն այդ ուղիին վրայ հեւացող ուխտաւորին սիրտը՝ կրօնական եօթնատրոփ զարկերով վերամբառնալով թնդացունելով՝ լիալգաց ու լիակրօն շինելու նորոգելու :

Բայտ սովորութեանս՝ առաւաօտիս օնու առաջ
ելած էի . և Հայի-Տուռը («) գնացողի մը ամէնա-
վայելուչ ալ չէ՞ր անօթի շուելն այդ կոյս և կուռ
տեսարաններուն մէջէն , որ աչքի և սիրտի յա-
գուրդ կը բզիսեցունեն . Սակամոսանման մրմունջ-
ներով $\frac{3}{4}$ ժամէն ողջունեցի նախ Ռաքէլի արգա-
ւանդ շիրիմը . ապա աջ կողմէս Պէյդ-ձալա զիւ-
ղաքաղաքը բարձրադիր , որուն կողն ի վար գե-
ղեցկագիտական շուայլ նմոյշի մը նման կը ճպի-
լայնատարր մինչեւ ի բեթղեհէմ՝ ձիթենեաց հա-
րուստ անտառ մը մեհենական , և՝ պերճացած
ակաղձուն խոտոթեամբ մը՝ կը զուարթացունէ
Պէյթ-ձալայի ու Բեթղեհէմի շրջակայքը . ապա՝
կայտուն և վիմարուր հովիտներու մէջէն ինք


(**). **ԲԵՐԴ-ՂԵԶԵՎԻ ՀԱՅՈՒ ԱՆՀԱ ԵՐԵՎԱՆ**

հացի ու կեանքի տունը Բեթղեհէմ, որ դիեց
Դաւիթի մը հանձարն ու գեղեցկութիւնն և Աստ-
ռածամարդու մը երախայութիւնը : Մօտէն՝ դեռ
այդ փրկչածին գիւղաքաղաքէն ներս չմտած
արաբականէ ու կերպ մը իտալականէ խառն բազ-
մանկիւնի ճարտարպեսութիւն մը, արաբականով
և իտալականով բարեխառնուած երկնագմբէթ
կլիմայի մը ներքեւ, կարծես նմդեհօրէն թառած է
այս յեսսեան հին բլուրին վրայ աղու անձածուկ
սքանչելի՛ բանասաելզութեան մը ելեւէջներովն և
հեռատեսիլներով : Աշխարհի վրայ տիեզերաց ամէ-
նակալ Աստուծոյ մը գաղափարը՝ մոլիխական
անմատոյց Սինայէ մը վայրաբերելով՝ մարդադէմ
խոնարհ մեծվայելզութեան մը միջոցով՝ նորոգով
և շրջագայեցունող Աստուծամարդուն ճնավայրը՝
խոտացուցած կը թուի հոս հեռանկարչապէս տիե-
զերքի մը գեղեցկութիւնը, որչափ հնար է այս վի-
մարդեայ երկիրին մէջ՝ իր յորձախոր հովիտներուն,
կենսախայտ բլուրներուն, սանդղանե զարիվայրե-
րուն, ըմբերձիկ չէնքերուն, բնակիչներուն պարզ
աղուորութեան և Ծննդեան պարարտ եկեղեցին
ու հին վանքերուն և գետնալիոր սրբանուիրու-
թեանց չուրջն և մէջը. հոս տարազները քալուած-
ներն ու նայուածները՝ զոււրի համարձակ ու հե-
տեւաբար անմեղ կը թուին առաջին ու վերջին
հայեցումներով . զնացք ու տիպք գլխովին աստ-
վէս ու ինքնաբա՛ւ. 2000է աւելի տարիներու
երթեւեկը բնաւ փոփոխութիւն մը չէ ըրած,
կարծես, բնակիչներուն բարքին զբաղումին եւ
զգեստաւորումին մէջ . նո՞յն հողագործները,

նո՞յն միավերարկ հովիեւները, նո՞յն կանայք և
աղջըկունք ջրուորք . միայն՝ արաբ տարրին խառ-
նումն և կենցաղը թուի բերած է մեղկ կաչուն և
քաղաքացի յաւելուած մը այս բացօթեայ քաղա-
քացիներուն, որոնց արտայայտութեանց վրայ
կայ անհպարտ խրոխտութիւն մը խորունկ՝ արդ-
իւնք թերեւ ս աստուած մը ծնուցած ըլլալու աստ-
իւնք թերեւ ս աստուած մը ծնուցած ըլլալու աստ-
իւնք վառասիրութեան : Էդ սեսն ունի՛ իրեն
ուածացի՛ն վառասիրութեան : մա-
րուորովին առանձնայատուկ զգեստաւորում՝ մա-
նաւանդ զլիսանոց մը՝ բարձր ճօնուն թատերական
իմն՝ նման պարսիկ գլխանոցներու կամ մերձակայ
իմն՝ նման պարսիկ բլուրին, որուն ստորոտն ի կախ կը ճօ-
ֆողիաթի բլուրին, որուն ստորոտն ի կախ կը ճօ-
ճեն կը ծածանին յաճախ ոսկի կամ արծաթ գար-
դաղրամներ : Բեթղեհէմի մէջ նշանաւոր են Ապու-
դաղրամներ : Բեթղեհէմի բլուրներու գալինաց
եղիմի (Հայր որբոց) բասւած որբանոյը, լատինաց
եղիմի և եկեղեցին Աստուծամօր : Արեւելակողմը
ուասնից եկեղեցին Աստուծամօր : Արեւելակողմը
կայ ընդարձակ հովիտ մը հոչակաւոր, որ Վոս-
կայ ընդարձակ հովիտ մը հոչակաւոր, որ Վոս-
կորի ծովախնեայ գաշտերն յիշեցունելու չափ
բարեհովով և բարերեր կը թուի . քառորդ ժամու-
րաբեհովով կը գտնուի հովիտաց այլը, ուր
հեռաւորութեամբ կը գտնուի հովիտաց այլը, երգն
առաջին անգամ հնչեց «Փառքի բարձունս» երգն
հերշտակալին՝ աւետելով Տեառն ծնունդը : Հա-
ճահրեշտակալին՝ աւետելով Տեառն ծնունդը : Հա-
ճամատութեամբ շուրջի յաճախավէմ զետիններուն
և վիրուտ ամփիթատրերուն՝ այդ դաշտն ամէնէն
մշակեալ ու բերբի վայրն է, ուր հինգդարեան
ձիթենիներ և մշտաշակ արտեր կը յօրինեն զայն
բեթղեհէմի Տեառէն : Գեղեցիկ չատ գեղեցիկ
բեթղեհէմի Տեառէն : Գեղեցիկ չատ գեղեցիկ

և գնայուն դիւթութիւն մը այդ լոին ու չեն
դաշտին . այծեր մեծակնեա'յ եպենսոփ լուրջ սե-
ռութեամբ և ձիախրո՛խտ լարուած պարարտու-
թեամբ : Տեղ տեղ ալ պաղեստինական կանխահաս
դարուն մը աճապարած է սփուել իր զուարթ և նկա-
րէն կապերար . այդ պարարտացեալ դաշաէն կերեւի
թեթզեհէմ՝ իր ցից ծիծաղկոտ բարձրութեամբն
իր հետաքրքիր ու անփակ պատուհաններով և
սանդղամատ զառիվայրներով՝ ներկուած իմն կաւի
խղդուկ և աննչոյլ գոյնով մը՝ կախաղնաւոր ան-
մահական որրանի մը նման, զոր կը ճօմեն աստուա-
ծային անուրջներով անձերանալի հրեշտակ-նահա-
պետներ և կայծակնաշուրթն քերթող-մարդարէներ :

Կերթանք հովուաց լսուած այդ Այրն ալ , որ
հազար քառակուսի մէդր որմափակի մը մէջ գետ-
նափոր վաղբնջուց տեղ մըն է . զուռը՝ տանդէա-
կան իմն՝ փակ է , և կը մանենք վաղափուլ հին
շատ հին յունական եկեղեցիի մը աւերակներուն
և երկու մնացուած միւներու մէջեղերը . կը
նշմարենք կէս կանգուն տրամազիծով գետնափոր
ծակ մը , որ ներս Այրին մատուոը կը նայէր . հո՞գ-
էին «Հովիւքն բացօթեայք» : Լայնարուն ծիթե-
նիի մը ներքեւ կը բազմինք ուղեցոյց նիկոմի-
դիացի սարկաւագին հետ , և 20 վայրկեանի
մտածկոտ հանգիստէ մը ետեւ՝ դժուարին յոգնե-
ցուցիչ զառի վերներէ կելնենք նորէն մեր վանքը,
զոր կառուցած է սրջանկայիւատակ ու բաղմաշ-
խատ հայրապետը Գրիգոր Պարոն-Տէր : Տեսուչ
վարդապետը , զուարթ և հիւրասէր վանական մը,
կասպնջականէ երեկոյին մեր պարտասեալ նժդե-
հութիւնը՝ բեթղեհէմական հայալից ընթրիքով և



Երկու ժամու կազդուրիչ տեսակցութեամբ մը , և
ժամը չորսին կը մտնենք ի քուն կիսարթուն .
առաւօսեան ժամն 9ին զանգակին ձայնով կը
զարթնունք , և ժամը 10ին կիշնենք Սիւնազարդ-
գաւիթին համըստացիկ եկեղեցիին Հայոց բաժինը :
Սրա' ու սկզբնակա՞ն ու միանձնակա՞ն չետերով
կեղանակինք հոն՝ աշխարհամուտ ծննդեան Այրին
քոլիկն՝ անմահ Շնորհալիին Աշխարհ ամենայնը ,
մինչեւ Հարցը՝ մինչեւ ժամը 11՝ հաղիւ կը ընամ դի-
մանալ դիշերային այդ զով և վսեմ աքնութեանց .
արդէն քառամսեայ իմացական ու մարմնական
անպարապ յոգնութեանց և հսկումներու երեսէն
սպառածի պէս են ոյմերս . և կելնեմ վեր՝ ինձի
յատկացեալ սրահն՝ արձանագրերու համար ափ
յափոյ այս խուն առղերն՝ անցնելով պանդուխտ
ստուերի նման անհուն երկինքի մը ինձի արամա-
բայխած խուն առաստաղին ներքեւէն , որ կը ցոլ-
ցըլար վանքին պարտէղին վրայէն՝ անդրաշնարհիկ
կանթեղներու պէս կախեալ աճեալ ու խոնջեալ
աստղերովը . աստղե՞ր՝ երանութեան մը չափ հեռի
տարիալի՛ ու չնորհալի՛ , որոնց մէջ միտյն աստուա-
ծամանուկին մագական աստղը չիկար : Այլ սակայն
դարձեալ «Փառք ի բարձունս Աստուծու» :

Քրիստոնէական խուն հանգիստէ մը ետք նորէն կի՞նամ Քամամի հրապարակը՝ լոյս աչքով զննասիրելու համար քրիստոնեայ վանքերն ու միջնադդային եկեղեցին Ծննդեան : Այդ վանքերուն և եկեղեցին արտաքին ճակատն ունի պատկառելի կարի՛ պատկառելի վաղընջականութիւն մը, որուն ստորոտն ու կցուածոյ դրանդին երուն վրայ հին ու մին սիւնակներ, սևսեր, բարա-

ւորներ, կամարի մնացորդներ և այլն քրիստոնէութեան մինչեւ առաջին դարերէն ի վեր կը դեգերին կը դիմանան՝ ցրուեալ ու կարկատեալ կմախներու մը նման։ Բովանդակ այդ բրդանուն կառոյցին մէջ և դուրսը կա'յ ասպետական անշըշունջ աղնուականութեան մը հովք, զոր չես կըրնար կեդրոնացունել մասնաւոր հատուածի մը վրայ, այնքան ծաւալուն և միազգանգ ամրոցիութեամբ մը ընդարձակուած է այդ հնադարեան. և միջինդարեան ոգին հոստեղի չէնքրուն վրայ, և այնքան տարտամ կը բանի կը տրամախոնէ մարդու միտքն հոս՝ կաղմելու վերջնական կայսնք մը պատկերացում մը այս կրօնական և յաւիտենական պատառներու և տուիքներու մասին։

Յածուն խիստ ցածուն՝ իբր երկու կանգուն
բարձրութեամբ՝ տռաջին դուռնէն ներս մանելով՝
կելնեմ միջակ և անշուք քառակոյս նախագաւիթ
մը, որուն ճախակողմն է Հայոց վանքին նոյնչափ
ցածուն դուռը, իսկ աջակողմը պահապան զին-
ւորներու սենեակը: Գաւիթին ճակատը կը բանէ
չորս մէղրի մօտ բարձրութեամբ և երկուք ու կէս
մէդր լայնութեամբ փայտեայ դուռ մը, որուն վը-
րայ կան ցարդ անեղծ մնացած հին արձանագ-
րութիւններ և պատուական քանդակագործու-
թիւններ ՈՀԶ թուականով: Այս անարդիլ պատ-
կառելի դուռն՝ հայական յիշատակ մըն է բոլորո-
վին, զոր 1841ին Յոյներն աշխատած են չքացու-
նել նորոգութեան մը պատճառով և զոր օրինա-
կան միջոցներով պահպանած է Տ. Զաքարիա
Պատրիարքը: Այդ հսկայ դուռնէն ներս կը մըտ-
նենք սիւնազարդ ըսուած Գաւիթը, որ ըստ հնոյն

բուն տաճարն իսկ է և որուն հաւանական երկայշնութիւնն է 40 կանգուն և լայնութիւնը 20է տևելի կանգուն։ 50ի չափ միակտուր սիւներ(“)՝ որս կարգ՝ յաղթ կորնթական խոյակներով հինգ մասի կանչըրպետեն այդ լայնալիք Գաւեիթը, և այդ սիւներուն վրայ յեցած է առաստաղը վեր բռնող մողայի գաղարդ որմը. ձեղունը շինուած է 15 մէզրի չափ բարձրութեամբ հաւանաբար կիրանանի փալերէն

Բովանդակ այդ մեծ սիւնազարդին հնաբոյք
ծերակուտական եւ անսեթեւեթ տեսիլն հուժկու՝
օծուած մսուրի մը ազու եւ նոսեմ համովն և հո-
տով՝ շատ լաւ եւ հաւատարմաթեամբ կառերէ
թեթղենչմի սքանչելապարզ երկանց պատկերը .
Թանձր անջրպես մը՝ երեք խորհրդափակ և խնդ-
րական դուռներով՝ կը զատէ երեք դասերն ու
խորաններն ա՛յդ մեծ Գաւիթին : Աւագ ու ձա-
խակողմեան խորանները կը վերաբերին Յոյներուն,
իսկ աջակողմի դուռն ու խորանն Հայերուն .
Աւագ խորանին ներքեւ կը գանուի Ս. Ծննդեան
հոչակաւոր Այրը, որ ինք խորհուրդ մըն է խորին՝
իր ծանրաբեռնեալ արդի վիճակին մէջ անգամ :
Զախակողմի յունական դասէն բոլորակ սահ-
դուզքէ մը կերթանք Յունաց վանքը, որ 40-
50 սենեակով երկան քառակուսի հին շին-
ուածք մըն է և ուր պատուասիրաբար տարին
պարտցուցին զիս մինչեւ բարձրաբերձ Պատրիար-
քարանը, որ կառուցուած է հին շատ հին եւ
կիսափուլ աշտարակի մը վրայ . այդ վանքն ունի
բարձր նորաշէն զանգակատուն մըն ալ, որուն

(**). Անդղիացի հեղինակ մը կը գրէ՝ թէ սյդ որձքալ սիւները բերուած են Սոլոմոնի մեծ տաճարին մնացորդներէն:

բազմաթիւ կոչնակներուն մէջ նշանաւոր է 3000
օխանոց ջող կոչնակը եւ որուն գագաթէն կերևին
ամբողջ Յորդանանու երկիրը, Մովարի լեռները,
Զիթենեաց կատարը, քաղաքն Երուսաղէմ և ինչ
որ նկատել ու վայելել կը փափագի յունական
տեսլասէր խրոխտութիւնն՝ աչք առնող լայնու-
թեամբ : Այլ մեք հիւրաբար նկատելով այդ ամէն
բարձրափառ կէտերն՝ իջանք վար դարձեալ գո-
չելով «Փա՛ռք ի բարձունս Աստուծոյ» :

Լատինք եւս ունին՝ Հայոց խորակին համաշառ
քովլընտի դուռ մը , ուրկիէ անցայ իրենց վաճքը
կազմիկ եւ եկեղեցին՝ յլկուն ճարտարպետու-
թեամբ մը կերտուած . Եկեղեցին գաւկիթէն 15-20
ոտք սանդուղքէ մը իջայ ստորերկրեայ սրբարան
մը , ուր կը գտնուի մատուռ մը Ս. Հերոնիմոսի,
որ ժամանակ մը առանձնանալով Բեթղեհէմի մէջ՝
ճգնած աշխատուծ և հոն ալ թաղուած է . իր գե-
րեզմանին վրայ կանգնուած է սեղան մը , եւ մօ-
տակայ պարտէզի մը մէջ դեռ կը պահեն գուրդու-
րալով իր ձեռատունկ նարընջենին , որ հասած է իրր
երեք մէջը բարձրութեան և որուն հպեցայ եւ
մասնիկ մը կտրելով պահեցի իրրեւ մասունք
աստուածաբանական : Նոյն ստորերկրեայ սրբա-
րանին մէջ է նաեւ Մրբուխոյն Եւղորժեայ գերեզ-
մանը , Եւսեբիոս Կրեմոնացոյն գերեզմանն եւ ու-
րիշ ներքսագոյն խորան մը յանուն Մանէկանց Բեր-
դիշ ներքսագոյն խորան մը յանուն Մանէկանց Բեր-
դիշ պատուած , որ կը գտնուի ստորերկրեայէն Ս.
Փայ բառուած , որ կը գտնուի ստորերկրեայէն Ս.
Ծննդեան այրն անցնելու դրան քովլ : Հոն , այդ
ստորերկրեայ բաւղաձեւ սրբարանին մէջ , կը տիրէ
լուս թիւն մը նսեմ՝ նուիրական այդ գերեզման-

Ներուն եւ յիշատակարաններուն սուրբ պատմութեամբը միայն խօսուն և երկիւղած այցողներուն մրմունջներով՝ վե եւ ոտնաձայներով՝ վը միայն արձագանդեալ։ Փարիզի Պանդէոնին ստորերկրեայն ինչ որ կը ներչնչէ աշխարհական ու խմաստամիրական պատկառանք՝ հոս կրօնականի ու աստուածայինի վերածուած՝ կը դառնայ կըլլայ վեհ մեծարանք մը խորունկ, որ կը տիրապետէ սիրտի միտքի եւ հոգիի միանգամայն. հո՞ն փառքի ծանծաղ ստուերմը, հոս՝ Սիրոյ խորունկ վսեմ մո կո իենաստիւն.

Սյու վեհավայրէն ալ վե՛հ զիւրութեամբ մը կանցնիմ ամէն այս սրբավայրերուն պսակն աւարտն ու կեղրոնն եղող ծննդեան Ա. Սյորը, որ կը գտնուի Յոյներուն Աւագ խորանին ճիշդ ներքեւը՝ 10 մէդը և 55 հարիւրորդամէդը երկայնութեամբ և 3էն մինչեւ 4 մէդը տակաւ լայնութեամբ . գետինն և շուրջ որմերը ծածկուած են խոչոր ճերմակ մարմարներով . առաստաղէն կախուած 11 կանթեղ ունին Հայք, 11 Յոյնք, 9 Լատինք, որոնք հազիւ կը լրջացունեն վայրին անլուսամուտ մութը : Թէ՛ Հայոց թէ՛ Յունաց պատկերները կախուած են՝ Լատինաց Եւրոպայի մէջ չինել տուած պատկերազարդ վարագոյրին վրայ, որ 1874ին կախուեցաւ յանուն երեք ժողովրդոց . թանձր և ծանր վարագոյր մըն է ան, որ կը ծածկէ երկուստեք որմերուն հին մերկութիւնը : Ա. Սյորին ճիշդ արեւելեան ճակատն է Յիսուսի Քրիստոսի Ծննդեան պերճ սեղանը, որուն ներքեւ է մարմարեայ յատակով և կիսաբոլոր ձեւով խորհրդական փոսիկ մը՝ վրան ագուցուած արծաթեայ ճաճանչով մը, բոլորը գրուած է լատիներէն

Աս ծնաւ Յիսուս Քրիստու
կ Մարհամայ կուսէն.

Տասն և վեց մշտավլառ կանթեղ կը նշողեն այդ-
յաւէրժալոյս ճածանչին վրայ . այդ կանթեղներէն
Են Հայոց , Յն Յունաց . Կը Լատինաց է . իսկ սե-
ղանին վրայ կը պատարագեն միայն Հայք և Յոյնք :

Սյա կեղրոն սեղանէն Յ մէդր դէպի հարաւ
արեւմուտք կիջնուի երեք աստիճանով՝ վարի
մսուրը, որ փորուած է ժայռին մէջ և ագուց-
ուած մարմարեայ քարերով, Զ½ մէդր երկայն Յ
մէդր Յ հարիւրմ. լայն . Լատինք ունին հոս սե-
զան մը յանուն Երից Մոզուց, ուր կը պատարա-
գեն ամէն օր և ուր կանգնած էին, կաւանդուի,
Մոզերն երբ կը նուիրէին իրենց ընճաները սքան-
չելի նորածին Մանուկին: Սյա երից Մոզուց սեղանն
հին ատենը սեպհական էր Հայոց: Իսկ արեւմտա-
կողմը ժայռին մէջ փորուած խոր վայր մը կայ
Մսուրի ձեւով, որուն մէջ զետեղեց Ա. Կոյսն
իր որդին: Լատինք ունին հոն Յ մշտավլաւ
կանթեղ :

Կանթեղներով, բազմաջան խորաններով, սըր-
բազան երգերով, խունկերով, համբոյններով,
արցունքով, պատարագներով, հսկումներով և
միլիոնաւոր ուժառաւորներու հառաջներովն և պա-
տառանքով սրբեալ, լուսացեալ, զուարճացեալ,
ծածկեալ, յայտնեալ, հոգիացեալ ու կնքեալ այդ-
բարդ այրերէն ու սրբալայրերէն՝ ժամու մը բա-
րեաստ խորասուղումէ ետք՝ կելնենք վեր-
ջապէս նորամուտի մը ակամայութեամբ՝ գէթ այդ-
սուրբ խորութիւններէն սրբագոյն բարձրութիւն-

ները նկատելով՝ վերստին գոչելու համար լիա-
ձայն «Փա՛ռք ի բարձունո Աստուծոյ» :

Կը վկայուի թէ Բեթղեհէմցիք՝ 4-5000ի չափ
են . կանայք՝ այս կողմի գեղեցիկները , արք՝
հուժկու և բաղմակեաց . Ս. Յակոբեանց վանքին
մատակարարը 75 ամեայ Բեթղեհէմցի քահանայ
մըն է՝ ջող , ժիր , քաջուն և աննոման առուգու-
թեամբ , որ ամէն օր ամէնօրեայ գործառնութեանց
համար Բեթղեհէմէն Երուսաղէմ կերթեւեկէ . եթէ
հայ չըլլար՝ Սրբահամու ցեղէն պիտի համարէի
զի՞նքը : Բեթղեհէմցի հովիւները՝ մարդկային կո-
րովութեան տիպարներ կըրնան նկատուիլ , և հո-
տերը՝ աշխարհի հօտերուն գեղեցիկներն ու պա-
րարտագոյնները : Սոլոմոնի ամէնէն զուարթ ու
գեղեցիկ էջերն ալ—երգ Երգոցի—քերթուած րլ-
ւալու են Բեթղեհէմի այս զուարթուն բլուրներուն
վրայ : Իսկ Բեթղեհէմցիին Սաղմոները . . . :

Դառնալով՝ սակայն՝ թողունք ճամբան այս
հովուական և քերթողական գաղափարներն ու
սկիզբներն ալ , որովէս զի աւելի՛ նոր և անդատա-
պարտելի երթանք մեր բարեկամներուն քոյլ
ի վանս Ս. Յակոբեանց :

Ուր և կը համինք 3/4 ժամէն՝ զուարձացած
այսպէս և նորոգուած Եփրաթայի անեղծ գեղեց-
կութիւններով և աստուածաշնչական փառքերով՝
Ս. Յակոբայ փառաւոր տաճարին մէջ երեկոյեան
ժամերգութեան գամ մը եւս լիածայն մրմիջելու
համար մեծ «Փա՛ռքն ի բարձունս Աստուծոյ» :

ՊԱՐՏԷԶ ՓԱԿԵԱԼ

ԱԽՍՉԱՆՔ ՍՈՂՋՄՈՒԽԻ ԵՒ ՔԵԲԲՈՒ (ՀԱՅՐ ԱԲՐԱՀԱՄ)

ԱԱՐԱՐԻ ինձ պարտէզու եւ դրախ-
ալուա Ժու թ 31
«Պարտէզ գակեալ , քոյլ իմ
հարսն , պարտէզ գակեալ եւ աշ-
բեր կնքեալ ո Երէ Երէ թ 12:
ԱԱՐԱՐԻ ինձ աւազան լրոց՝ ար-
բուցանել ի նոցանէ զանտառամիտս
մայրեացն Ժու թ 6:
«Եաւ թաղեցին զնա իսահակ եւ
իսամյելորդիքնորայ յայի անդ ի կըկ-
նուած (Մակենց) յագարակն Եփրա-
նի որդուց Սահառաց Քեացաւոց , որ է
յանդիման Մամբէկիա Երաւ . իւ թ 9:

ՊԱՆԴԻՖՏԱԿԱՆ անհարթութիւններ ու
շեղումներ , տարածամեալ խարիսափումներ ,
մատենական դալկացուցիչ թարթափումներ եւայլն
մեալու , որ օրը 6-7 ժամ կըզբաղեցունէին զիս
եւայլն , որ օրը 6-7 ժամ կըզբաղեցունէին զիս
յերուսաղէմ , արգելք եղան վերջապէս երթալ տես-
յալու , ըստ նախադրեալ դիտումիս , Յորդանանի
նելու , ըստ նախադրեալ դիտումիս , Մովաքու-
բազմալէպ հովիտը , Մեռեալ ծովը , Մովաքու-
բազմալէպ հովիտը , Մար Սաբայի նշանաւոր վանքը , Նապ-
լեոները , Մար Սաբայի նշանաւոր վանքը , Նապ-
լեոներն և սամարեան հնդամատեանի ձեռագիրն
լուսն և սամարեան հնդամատեանի կըրցայ՝
անդ (ա) : Այս ընկրկումներուս ի սփոփան՝ կըրցայ՝

(ա). Ի նապլուս՝ սամարական սինաւոնին մէջ պահուած
է ձեռագիր հնդամատեան մը , զոր գրած է՝ կըսէն՝ Ահարոնի
10

սակայն՝ վերջին օրերս՝ այցել գէթ Քերոսնն ու անոր ճամբուն վրայ «Պարտէղ փակեալն» և Սուզոմոնի աւազանները :

Բեթղեհմյի միամիտ մարդուկ մը և իշուկ մը՝ պայծառ օր մը տարին զիս նահապետական գեղջկութեամբ, կիսամշակ հովիտներու և զառ ի վայր յուոթի թզենիներու մէջէն, դանդաղ սուրհանդակի մը որորումներով՝ Պարտէղ փակեալի լիականաչ հովիտն յեփրաթա : Երուալեմէն իր երկու ժամ դէպ ի հարաւ՝ երկու յալթ լեռներու միջեւ վիմուտ և ծառուտ շաւիդի մը ստորոտն է «Պարտէղ փակեալի»ի հովիտը, ուր կաւանդուին Սոլոմոնի «Պարտէղքն և դրախտքը»: Երկու մզունի չափ երկայնութեամբ և անհաւասար լայնութեամբ բերբի ծոց մըն է ան լիացած արգաւանդացած զտեալ յարդարեալ կանաչ գետինով մը, որ դրախտային մնունդ մը կը ջամբէ այդ ապալեր լեռներով «Փակեալ պարտէղին»: Ամէն աղդի մըրգաբեր՝ ծառեր՝ անտառանման աճած ու դասաւորուած են հոն՝ գիտնօրին հարթուած փիսրուն խառնուրդներով, և արաբ պարտիզպանք գրգանօք տնկաւորած՝ կը բուսցունեն հոն խստորէն մինչեւ բաղլան, ամէն աղդի բանջարեղէն ծաղիկ և միրգ։ Եւ վայրն ինքնին ապահով ձմերոցի մը բոլոր գըրգանքն ունի՝ ցնծալից բարգաւաճած լերանցամէջ խոժոռութեանց ստորոտը՝ վթթեցունելով հիանալի հակադրութիւն մը, որոյ նմանը չիկայ' բնաւ այս լեռներուն մէջ :

մեծ թուը, Ավիշուա, Խալայելի Աւետեաց երկիրն հաստատուելուն տասներեքերորդ տարին. ոմանք աւելի նորագոյն ժամանակաց՝ քրիստոնէութեան աւաշին տարիներուն՝ ձեռագրուած կը համարեն զայն :

Անցնելով յոգնած քրտնած՝ գեղջուկ անշուք տնակներու մէջէն՝ դէմս կելնէ փառաւոր կամուրջ մը քարէ, որ 20 մէդրի չափ երկայնութեամբ կը ձգի հիւսիւսէն ի հարաւ. պարտէղին լայնքին կամուրջին ձիշդ հարաւակողմի ծայրն են «Պարտէղ փակեալ»ի քոյրերուն (կաթոլիկ) նորակառոյց եկեղեցին մայրապետանոցն և որբանոցը, զոր կառուցած են ամերիկացի բարեպաշտներ : Ավուչէդ լերան ստորոտը 20,000 քռ. մէդր ժայռ մը հատանելով, տեղը կառուցած են այդ գեղեցիկ չէնքերը: Կոթիկ և վայելուչ տաճար մը մէջտեղը, և երկու կողմերը մայրապետանոցն և որբանոցն եւրոպական քարուկիր ճարտարապետութեամբ կերտուած՝ կուտան այդ խորածոր վայրին շնորհն մը ներանձնական՝ կրօնազարդ շնորհն մը չքնաղ ովասիսի, որ դժգիկ լեռներուն ստորոտը կը ձգի գունագեղ ժապաւէնի մը ոլորքով :

Արձանագրութիւնները կարդալէս ետքն երբ կը բախեմ քովբնտի դուռը՝ տարտամ կիսաբաց փեղկերուն մէջէն մայրապետական զգոյշ դէմք մը կը հարցունէ պետրօրէն .

— Ներեցէք Տէր, ո՞վ և ինչ կրօնքէ էք դուք .

— Քրիստոնեայ' .

— Բայց ներեցէք, կաթոլիկ էք թէ հերձեալ Քրիստոնեայ .

կացութեան դժուարութեան մէջէն կը փորձեմ ելնել ոս բացատրութեամբ .

— Այդ խօսքերն հոս մեզի համար չեն, քոյր, ես Սիրոյ կրօնքին բացարձակ պաշտօնաէր մըն եմ.

— Բայց չէ՛, ատանկը չէ՛. Քրիստոնէութիւնը միայն մէկ շաւիդ ունի, որ կը տանի արքայու-

թիւն. միւսներն ահեկա՞ն են, և կը տանին տարս-
բեր տեղուանք . զայս քա՞ջ գիտնալու էք :

Եւ զայս կըսէր այնպիսի դէմքով մը , զոր ան-
հար էր ողոքել նժդեհիս ոչ աստուածաբանու-
թեամբ ոչ աշխարհիկ քաղաքավարութեամբ . ուս-
տի վերջին համարձակութեամբ մը հարկ եղաւ ինձի
կրկնել մեղմով ,

Բայց ներեցէ՞ք , քո՞յր , ես իմաստասէր անձ
մըն եմ , և՝ ինչպէս ըսի՝ կրօնքն այդ ձեր ըմբռու-
նումներուն վրայ աւելի իր բուն լայն էութեամբը՝
սիրոյ բացարձակութեամբ՝ կըմբանեմ տիեզերա-
կան ձեռով մը , զոր ինք Տէրն աւանդեց : Այդ
լայն սիրով ահա եկած եմ հոս ալ՝ այցելու ձեր
նոր հաստատութիւնը . եթէ հաճիք , կընամ ան-
գամ մը տեսնել :

Այս բացարութիւնս եղաւ ինձի համար լաւա-
գոյն յանձարարական մը , և անշշուկ յարգանքով մը
կէսրացիկ դուռն յանկարծ բացարձակուեցաւ . ու
մեծուհին առաջնորդեց զիս եկեղեցին , որ սիրուն
չէնք մըն էր . ապա գացինք հիւրանոց , ուր քա-
նի մը քոյրեր և չէնքին ճարտարապետն եւրոպա-
կան նախաճաշով մը պատուեցին մեջ . ապա ժամ
մը ամբողջ ունեցանք սիրալիր տեսակցութիւն՝
հաստատութեան մանրամանութեանց դիտաւո-
րութեանց և եկամուտներուն վրայ . մայրապետ-
ներն ինը քոյր են՝ իտալացի , ֆրանսացի , ամե-
րիկացի և սպանիացի , ու յատկացած են որբա-
նոցին և եկեղեցիին սպասարկութեանց : Որբա-
նոցն հայ որբեր եւս պիտի առնէ , ու երբ չէնքն
ամբողջապէս լմըննայ և կահաւորի՝ գործի պի-
տի սկսին :

Եւ կը թուի այդ այլամերժ քոյրերն՝ անհարս-
նացեալ այդ հովիտին մենութեանց մէջ պիտի
կըրնան բարի գործեր մը կատարել՝ եթէ քիչ մը
եւս ընտելանան վայրին ու երկրին . առ այդ ար-
դէն բաւականնալաստորուած են բարեպաշտներէ
ու բաւական մըն ալ խոստացուած է իրենց : Ի-
մաստուն Սողոմոնի այդ հովանոցին մէջ չէ՞ր ար-
ժեր մեղի ալ ունենալ չէնք չնորհք իմաստնարան
հաստատութիւն մը . ես ձեռքէս եկածէն աւելին
աշխատեցայ առ այդ ամիսներով՝ Ս. Յակոբեանց
վարիչ անդամոց հետ , բայց ի զո՞ւր . . . :

Մեծուհին կընկերի ինձի մինչեւ կամուրջին
գլուխը , և բնասիրական թրթուուն յիշատակներով
կը մեկնիմ Սողոմոնի այդ փակեալ պարտէզէն՝
անցնելով արաք գեղջուկներու տնակներուն մէ-
ջէն դէպ ի Սողոմոննեան մեծ աւազանները :

Քառորդ ժամէն կը հասնինք՝ մեր մարդուկին
հետ՝ արդաւանդ այլ անմշակ ու ամայի վայր մը,
ուր կը հանդիպինք ընդարձակ հին իջեւան մը դը-
ղեկաձեւ՝ ատամնաւոր պարիսախներով . անոր դրացի
են «սողոմոննեան» ըսուած երեք ընդարձակ աւա-
զաններն՝ ամուր որմնագրութեամբ մը կերտուած,
որ հին երրայական կամ փիւնիկեան գործուածոց
նշանները կը կրեն (•) : Առաջին աւազանը՝ 380
ոտք (անգղիական) երկայնութիւն , 230 ոտք լայ-
նութիւն և 250 ոտք խորութիւն ունի . երկրորդը
423 ոտք երկայն , 230 լայն և 39 խոր . իսկ եր-
րորդը՝ վարինը՝ 582 երկայն , 175 լայն և 50 խո-
րութիւն . երրորդին շուրջը նշաններ կան հին

(•). Անգղիացի գիտունք ոմանք՝ սցս աւազանները նո-
րոգեալ կը համարին սարակինեան ճարտարպետութեամբ :

պարտէզներու, այգիներու, աղբիւրներու և ծառաստաններու, որ առհասարակ մինչեւ պարտէզ-փակեալը կը ձգին, եւ կը ցուցընեն թէ Սոլոմոնի հաճոյավայր պարտէզներն եւ ջուրերն հոս ըլլալու էին 3000է աւելի տարի առաջ . թէպէտեւ չիկայ դրական փաստ մը առ այս՝ բացի անունէն և աւանդութենէ :

« Ունայնութեանց » փիլիսոփան ունայնէ տարբեր բան մը ըրած է հոս՝ այս բնավայրերուն վրայ՝ տածելով բնութեան փառքերն ոյժերն ու գոյները, որ անմահ զօրութեանց միջոցով տարուէ տարի կը նորոգուին : Ասո՞նք են որ կանմահացունեն բուն անմահութեամբ անուններն անոնց, որ սիրեցին բնութիւնն, յաւէրժի խօսուն բանաստեղծութիւններով և յաւէրժի բուրող խունկերով :

Դրախտային այդ բանաստեղծութիւններէն անցնի՞նք անցնի՞նք, պանդուխտ անցաւոր, Քերրոնի նահապետական տաղաւարները . անցնի՞նք դեռ չյագեցած, զի աննուէր ժամանակն ա՛լ չներեր վայրկեան մը աւելի դեգերիլ այս փիլիսոփայական բնավայրերուն վրայ :

Վերջին շաբաթս է ի Պաղեստին :

Եռաձի արշաւասոյր կառք մը՝ առտու մը կառնուխ՝ երկու անհանդարա երիտասարդներու հետ ճամբայ կը հանէ զիս Յուպպէի բանուկ դուռնէն Քերրոն քաղաքը, որ կը մաքառի երուսաղէմի հետ՝ աշխարհի ամէնէն նահապետականն և Դամասկոսի հետ՝ ամէնէն հին քաղաքն ըլլալ : Երուսաղէմէն հոս տեւեց Յ^{1/2} ժամ : Ճանապարհն յարդարեալ, որ անցուց մեղ րլրախիտ ամայի դաշտերէ, քանի մը հին յիշատակներու անլուծելի հանգոյցներէ, հին

կառոյցներու ցանցառ մնացորդներէ՝ միօրինակ և անաղղեցիկ ուղի մըն է . ո՛չ մէկ ծառ ո՛չ մէկ չէն կամ չէնցած մշակուած վայր մը այս գաւառն վրայ, որ երբեմն ըլլալու էր անշուշտ բազմամարդ ու բարդաւած, Բովանդակ ճամբան հազգիւ երկու երեք ուղեւորներու և երկու կառքի պատահեցանք : Մինչ աչուընիս ապշած անդրադա վայրերուն միօրինակութենէն՝ անգործ ու անշարժ կերպենն կառքը կը սուրայ երկվեցեակ արոփումներուվ. երիտասարդ հրեայն, որ կը վարէ զայն, կըսկսի պանծանօք խօսիլ իր նահապետին վրայ. և մենք՝ սթափիեցունելու համար մեր միօրինակ ժամերը՝ ընդ հենքն կը ժխտենք Հայր Աբրահամու՝ հայր Խորայէլի նոյն իսկ երրայեցի ըլլալը :

— Ո՛չ, կը յարէ հրեայն համբերութեամբ, նա երրայեցի՛ էր :

— Փա՛ստ չիկայ ատոր, ամէն ազգ իր լեզուով Հայր Աբրահամ կանուանէ զայն . և Գիրքն ալ «Հայր ազգաց բազմաց » կանուանէ զինքը :

— Բայց Խորայէլի՛ հայր ու երրայեցի՛ էր ինք մասնաւորապէս :

— Իր ատեն դեռ որոշուած չէին Երրայեցիները (–), եւ այժմու Հրեայքդ ալ երրայեցի չէք:

— Նա՛ մեր հայրն է, կը կրկնէ խորայէլը :

— Նա մե՛ր ալ հայրն է կը կրկնենք մենք ևս :

Աւ կառքը կը սուրայ ի հայրն Աբրահամ :

(–). Մեծ նահապետը ծննդեամբ քաղցւացի էր և քաղցւացիկ առհասարակ, որ նշանաւոր են իրենց աստղագէտներէն մին կը համարին նաեւ զհոյլը Աբրահամ :

ԱՌ. քանից սքանչացած եւ իր աստուածառայեաց պատկերին հանդէպ . քանից ս հառաչած իր հողին ու հանգստեան վայրին համար : Սքրանա'մ Արբահա'մ . . . :

Այդ վայրին քառորդ ժամ մը մնացած՝ կո մտնենք բարեբեր հովիտ մը՝ երկուստեք ծածկուած թղենիներով, ձիթենիներով . նունենիներով և շրուայլ այգիներով : Այդ է Եսքողի ձորը (Զոր ողկուզոյ), ուր զրկեց Մովսէս Փառանու անապատէն լրտեսներ՝ աշխարհադիտերու համար, եւ անկէ էր որ անոնք կտրեցին որթոյ ուռ մը և «Բարձին զայն լծակօք», նոյնպէս թուղ եւ նուռն (–) : Այդ այգեստան ձորն աննման է իր տեսակին մէջ, անոր պտուզները մինչեւ հիմայ նշանաւոր են իրենց մեծութեամբն և համով՝ ընդ բովանդակ հարաւայինն Պալեստին : Յուղայի այդ դրախտին մէջ, ուր մարդ յանկարծ փոխադրուած կը կարծէ ինքզինքըն իտալական պայծառ ու բերրի դաշտերը կամ Մարմարայի այգեշատ եղերքը, անհնար է սքանչանօք չիշել Յակոբ նահապետի մարդարէական օրնութիւնը . «Յուղա՛, զքեզ օրհնեսցին եղբարք քո . . . : Զուարթագին են աչք նորա ի զինույ և սպիտակ ատամունք իւր քան զկաթն» (Ք) : Այդ այգեդրախտին մէջ հասած խազողը՝ թէ՛ թարմ թարմ կուտեն թէ՛ կը չորցունին և չամիչ կը պատրաստեն և թէ՛ գինի կը չինեն, որ զօրաւոր բայց շատ անոյշ ալ կըլլայ :

Քերրոն քաղաքին առաջին տեսքը թէպէտ տժգոյն եւ հինաւուրց այլ շատ աչքի կը զարնէ

(–). Թիւք Ժ. 24:

(Ք). Ծննդոց Խ. 8-11, 12:

տարօրինակ երեւոյթով մը : Շա՛տ հին է իր հիմնարկութիւնը . ըստ Ս. Գրոց՝ Եգիպտոսի Զօան (Տայանիս կամ Տանայիս) քաղաքէն եօթը տարի առաջ չինուած է (–) . Զօան չիկա'յ հիմայ, բայց Քերրոն կը կինա'յ տակաւին իր նահապետական շուքովն և պիտի ապրի իր չորս հազարի մօտ տարսուան պատութեամբ՝ չորս հազարի չափ տարի եւս թերեւս : Այժմու անունն է Էլ-Խալիլ, որ բարեկամն ըսել է՝ ակնարկելով ինքն Աստուծոյ զԱբրահամ իր բարեկամը (Եսայի Խ. 8.) կոչելուն . և այս անունն անցած է նահապետէն նահապետական քաղաքին :

Հայր Աբրահամ ի սկզբան Քերրոնի մէջ Մամբրէի կազմիին քովը բնակեցաւ եւ հոն շինեց սեղան Տեառն Աստուծոյ (Ք) Այդ օրէն՝ Քերրոն քաղաքն հովիտն և չուրջ գաւառն եղան իրեն տեղի սեպհական բնակութեան : Հո՞ն, կըսէ Ս. Գիրքը, Մամբրէի դաշտին մէջ Աստուծ երեւցաւ Աբրահամու . իր կինը Սարա՛ հո՞ն Քերրոնի մէջ մեռաւ և նահապետն հո՞ն գնեց Մակրելայ այրն (Ք) ու ագարակն՝ իր տոհնին գերեզմանատուն ընելու համար : Զինքն ալ հո՞ն թաղեցին իր որդիքն իսահակ եւ իսմայէլ :

Հո՞ն Յակոբ իր հօրն եկաւ ի Մամբրէ, և հո՞ն իսահակ ի խոր ծերութեան վախճանեցաւ . իր որդիքն եսաւ ու Յակոբ զինքն ալ հո՞ն թաղեցին (Ք) :

(–). Թիւք Ժ. 22:

(Ք). Ծննդոց Ժ. 18:

(Ք). Լամ թալմուտահ Սէթ Ենովք և Մաթուսադպյ Հո՞ն Մակրելայ այրին մէջ թաղեցին նախ Ա. Գամլւ: The Talmud, Chando's classics, page 19:

(Ք). Ծննդոց Խ. 27—29:

Հո՞ն լինակեցաւ Յակոր ալ իր հօրը մահուլնէն
ետք . հո՞ն ինք թաղեց նաեւ իր կիա կինը . եւ
ըստ իր կտակին՝ իր մարմինն ալ Եզիպտոսէն հո՞ն
բերին թաղեցին՝ Եզիպտական մեծահանդէս սգով
և արարողութիւններով (ա):

Դաւիթ՝ Սաւուղի մահուընէն ետք Քերպոնի մէջ
հաստատուեցաւ, և հզ՞ն իկան եօթնաւ եւ առաւ (բ.)

Հո՞ն է Սըենների գերեղմանը . հո՞ն , հաւասար, Յովսէփ Ս. Կոյսն եւ Յիսուս մանուկ գիշեր մը անցուցին ի փախչին յԵգիպտոսէ : Աւանդութիւն մը կըսէ նաեւ թէ հո՞ն՝ Մակրելայ այրին մէջ՝ բերին Եղիպտոսէն թաղեցին նաեւ Յովսէփի զմոսսեալ մարմինը :

Հստ այսմ՝ քանանեան այս հին ու վոքրիկ քաղաքն՝ աշխարհի ամէնէն հին նշանաւոր սրբավայրն է . մարմիններն երեք մեծ նահապետներու — Սրբահամու Խսահակայ և Յակոբայ՝ իրենց կողմով — Սարայի Ռեքեկայի և Լիայի — հոռն կը հանգչին պահպանեալ յաւէրժութեամբ մը՝ իրենց հրաւիրելով մեծարանքն երեք նահապետական կրօնից — Հրէութեան Քրիստոնէութեան եւ Մահմետականութեան :

Այդ հանգստեան դիրքը պահպանուած է այժմ
երկայն քառակուսի մզկիթով մը , որուն հիմնա-
քարերը կը բերեն երբայսական մասնաւոր որմնադ-
րութեան մը օրինակը , չըլլալով ո՞չ եգիպտական ,
ո՞չ փիւնիկեան , ո՞չ քրիստոնէական եւ ո՞չ արա-
բական ճարտարպեսութիւն մը :

Զորս հաղարի մօտ տարուան համեստ դիրք մը ,

(**). ԾԱՆԴՈՅ Ծ. 1-13:
(†). Ապահով. Ը. 2-11:

որ եղիպատուի վիթխարի բուրգերուն վրայէն ալ անցած է անխոռ և անխարխար . անփուլ տիպար մը անմահութեան , որ տեսած է՝ այդ հիսաւուրց անկիւնէն աշխարհի՝ թէքէի , Պաալպէքի , Բալմիւրայի ու Եփեսոսի կանգնիլն և կործանիլը . որ տեսած է Խրայէլի աճումը մեծութիւնն և հետախաղաղ անհետացումը . որ տեսած է Աթէնքի ու Հոռոմի փառահեղ օրերը , և այսօր՝ սպիտակ ժողովով մը կանգուն՝ կը դիտէ անոնց տժգոյն աւերածքը . Այդ անսաստն հանգստավայրը՝ ժամանակն համրած է ո՛չ ամիսներով ո՛չ ալ տարիներով , այլ կանգնեալ եւ անկեալ հարստութեանց դարաշրջաններով . իրեն ժամանակակից միայն Դամասկոս կը կենայ տակաւին , այն ալ՝ թէրեւս Հայր Աբրահամու ատեն մը նժդեհութեամբ հոն բնակելուն օրհնեալ պատճառով միայն (-) : Զիկայց աշխարհի վրայ ասէկ հին գերեզման մը , բացի Աբէլի գերեզմանէն (Բ) , որ այսպէս հաւատարիմ վաղընչականութեամբ եւ ճշդութեամբ նշանակուած ստուգուած եւ մեծարուած ըլլայ : Զո՞րս հաղար տարի՝ անընդհա՛տ օրհնութեամբ :

Մղկիթին շուրջը կան հինաւուրց ծառեր . Դա-
ւիթէն և Սոլոմոնէն քիչ ետքն արդէն այդ հան-
գըստավայրին վրայ շնուրած էր պահարան մը, որ

(**). Յովսեպոս Հնախօսութիւնն Ա. է. Զ. Դամասկոսէն Երեք
մղն գէպ ի հիւսիս՝ գիւղի մը մ.ջ սեղան մը կը ցուցցնեն լիւսմիս
ի պահիմ անունով, ուր աղօթած ալ է, կըսեն, Աբբահամ:

(բ). Դամասկոսի մօտերն Աւատի Պարասպյի մէջ որ այս
ինքն է Աբելինա (Ղուկաս Գ. 1)՝ տեղական աւանդութիւն մը
կը հաստատէ թէ Աբելի մարմինը Դամասկոսի մօտ թաղաւոցաւ-
Սովոր Ուատի Պարասպյի մէջ. իր գերեզմանը կը ցուցընեն մին-
չեւ ցպարօն նեայի-Հապիշ անունով

հետզհետէ նորոգուելով և ընդարձակուելով՝ հաշսած է արդի լայն մեծութեան։ Այդ սրբարանին մուտքը խստիւ պահուած է. ոչ ոք ոչ-մահմետական չի կը ընար ներս մտնել . միայն 1862ին Ուալէսի իշխանին (Անդղիայի այժմու թագաւոր) թոյլատուութիւն եղաւ ներս մտնելու. իրեն հետ էր նաեւ Տիկ Սթանլի՝ առաջին անգամ աեղագրողը նահապետներու տապանատեղիքը (ա)։

Մզկիթին պատուհանաձեւ անկիւնը կը գտնուի Յովկէփի տապանը . մէջտեղն են կարգով խսահակայ Սրբահամի և Յակորի տապանները , երկրորդ կարգը նոյնպէս՝ իւրաքանչիւր իւր ամուսինին ետեւը դրուած՝ Ռեբեկայի Սարայի ու Լիայի տապանները : Խորհրդաւոր այդ դամբարանին արտաքին դրանն հազիւ մօտեցած՝ արար պահապանը խստութեամբ արգիլեց մեղ . զուր ջանացինք ողոքել զինքն որ քիչ մը թոյլատրէ մեղի յառաջել , անհնա՞ր էր :

Սահիպուեցանք՝ դէմ չէնքին արտաքին շրջապատը դիտելու համար՝ դառնալ բոլորտիքն անոր , որ դիւրին ալ չէր :

Մեծարական այդ շրջագայութեան միջոցին էր՝ որ թանձր կամարաձեղուններէն լսեցինք ներսէն մանուկ ուսանողներու ցնծութեան աղաղակը , որուն առիթն եղած էր օրուան հանդէս մը . ճօճուն մեղմաձայնութեամբ կօրհնարանէին հոն պարզեւառու արար տղայք , որոնց խորունկ ձայներուն մէջ կը թրթռար բանաստեղծական-նահապետական երազ մը հին նոր պարծանքի մը առոյդ

(ա). Վերջերս քանակակ մը նշանաւոր ճանապարհորդներ աւ ընդ որս Եօրքի Դուքսն և Պիւդի մարդին՝ տեսան զայն

շեշտերով — Ունի՛մք մեք հայր զԱբրահամ — Ա՛յս էր թերեւս երգին զօրացուցիչ ոգին (ա) :

«Օրհնեա՛լդ Աբրահամ յԱստուծոյ բարձրելոյ , որ արար զերկինս և զերկիր » մրմիջեցինք մենք ալ դուրսէն : « Անուն ծե՛ր և օրհնեա՛լ անո՛ւնդ Աբրահամ . քեւ օրհնեալ ամենայն ազգք . քեզ աստեղա՛ց չափ , քեզ ծովու աւազի՛ չափ զա՛րմ և զաւակ . օրհնեա՛լ և դարձեալ օրհնեա՛լ հայր Աբրահամ , կրօնից և ազգաց բազմաց ո՛վ Հայրդ բազմօրհնեալ , ո՛վ բարեկամդ Աստուծոյ . օրհնեա՛լ ի կենդանութեան և յաւէրժ գովեալ ի գերեզմանի : Օրհնութիւն քո ի վերայ մեր և ի վերայ աշխարհի . յաւէրժացի՛ տուն քո և գերեզման քո , որ հայր կացեր տանուտիրական բարութեանց և աստուածպաշտութեան . յաւէրժացի՛ մինչեւ ի սպառ անուն քո տուրք . ո՛վ հայրդ հարանց մերոց , ո՛վ հինաւուրցդ Աբրահամ : Օրհնեա՛ , հա՛յր , օրհնեա՛ և զմեղ ի պատկառելի բաւզաց քառասուն դարուց , որ պատմեն մեղ յայսմ ծեր և լուրջ յարկի զքեզ և քեւ զԱստուած քո հինաւուրց » :

Հրարփի հարաւի այդ նահապետափառ հորիզոնէն՝ ճամբայ ելանք ապա փութով դէպի ի քրիստոնէական հորիզոնն հիւսիսի՝ յԵրուսաղէմ . որ խաղաղիկ կը ծփար վերջալոյսի անդորր շողերուն մէջ «փրեւ արծուոյ նորոգեալ մանկութեամբ» :

(ա) Քերբրոնի բնակիչք՝ մեծ մասսմբ արար՝ պահած են նահապետական տարազ մը իրենց բարքին լեզուին և կենցաղին մէջ , որ իսմայէլեան օրերը կը յեշեցունեն „L'Arabie” , կը է Թըան , conserver encore toute son originalité, et même sa vie propre, de nos jours, à peu près comme au temps d'Ismaël.” Histoire générale des *Langues Sémitiques*, première partie page 17:

Ա՛լ իսմ մանկութիւնս ալ նորոգուած ա՛լ իմուխարս ալ կատարուած էր փոքրի շատեն Տղայի անուրջներով՝ տեսած շօպափած էի Ս. Գիրքի ամէնէն ծերու կենդանի վկաներն և ներշնչարանները (ա) :


Եւ արդ՝ երանի ինձի եթէ կըրցայ տալ հոս անոնց վրայ փոքր իշատէ կենդանի գաղափար մը և անկեղծ զգացումներ, որ կը շինեն ու կը նորոգեն հոգիին փառքը . ԱԼԷԼՈՒԻՒԱ:



(ա). Երուսաղէմի կցորդ նշանաւոր կառույցներէն՝ այցած եմ նաեւ Ռոտաց բարձրահայեաց վանքն ընդարձակ՝ պարփակէն գուրս, Յունաց Գրոստանեան վանքն և ձեռագիրներու գրատունը, ուր կայ աստուածաշունչի ձեռագիր մը Զրդ դարու, աւետարան մը մանրագիր Յուրդ դարու, պատարագամատցի երկայն մագաղամթ՝ մը Զրդ դարու և Յուրդ չափ ուրիշ ձեռագիրներ . Չորամէջ խաչալանքը ուր կայ աստուածարանական գոյշմը ճոխ մատենագրաբան և թանգարան. Դոմինիկեանց նորաշէն վամբը, ուր ի վերայ Պաղեստինի երեք ներշուն բանախօսութեանց ունկնդիր եղայ. Օգոստինեանց մեծակառոցց հիւրանոցն և վարժապետանոցը, որ քաղաքին մեծագոյն շենքերէն մին է. Սիսոի քերց կազմիկ հիւրանդանոցը. Լատինաց պատրիարքարանը. Հոյոց վանքին երկու մեծ օթէնները, որոնց Քիրամէլապին եղած է Ս. Յակովեանց երուսաղետ Ղեւանդ Արդապետ. Հրէց սինաւոնն և խախամարանը. Անգղիացւոց բարեզարդ վարժարանը. Ս. Եղիսայի վանքն և Յովհաննու Մկրտչի գեղեցիկ գիւղը, որոնց վրայ մանրագրելն երկար կը լոյց և որոնք շենցուցած և փառաւորած են կըրուսաղէմն՝ արեւմտեան նուրբ ոճերով Վերջին օրս այց ելայ նաեւ Դաւիթի աշնագին միջնաբերդին ներքնակողմբ, որուն սեմիկ աշտարակին քոլնտի սենեակին մէջ, կըսեն, բանաստեղծ քրքան քերթեց Ասղմոսը :

ՏՊԱ.Գ.ՐԱ.Ա.Ս.Ն. Գ.Լ.Խ.Ս.Խ.ՈՐ ՍԽԱԼ.ՆԵՐ

Էջ	Տող	Վ.Ր.ՓԱՎԱԿ	Ուղիղ
9	30	Յոպաէ (Ճնթ.)	ի Յոպաէ
10	31	Ճոճումներով	ճօճումներով
12	3	հենինալով	հինինալով
13	23	բաւանականէ	հաւանականէ
13	28	Դիսդոր (Ճնթ.)	Դիսդոր
14	12	արդի	արդի
14	27	սպրիկ	սպրիկ
31	12	ում եծալայելուչ	ու մեծալայելուչ
108	9	սահմկիրայ	սահմկիրայ
109	7	Տիւրոսի	Տիւրոսի
116	20	իրերակցուած	իրերակցման
116	24	ուկւով իշանելով	ուկւով իշելով
122	13	կարմրահեր	կարմրայտ
124	31	անկարկ	ակնարկ



Հայաստանի Սպային գրադարան



NL0420334

4489

